

Գ Ի Ր Ք

ԲԱՆՈՒԹԵԱՆ

Կ Ա Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՆՅՈՒԼԻԱՑ
ԱՇԽԱՐԴԻ

Ի ՊԵՏՈ ՆՈՐԱՎԱՐԺԻՑ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ԳԱՂՂԻԱՐԵՆԵ
ՕՐ. ՄԱՐԻԱՆԵ ԲԱ.ՍՔԱԼ



Ի ՑՊՈՐՈՒԻ ԱՌԱՐԵԼՈԿՈՒ ԱԹ-ՈՒ-ՈՅ
ՄՐԳՈՅ ՅԱՆՈՎՔԵԱՆՆ

ՅԵՐՈՒ ՈՒԱՂԵՄ

-1886-

5(075)

4-61

Գ Ի Ր Գ

Հ Ե Ռ Ո Ւ Թ Ա Մ Ա Ն

ଶ୍ରୀମତୀ

କର୍ଣ୍ଣବିଜ୍ଞାନାଳୟ

ବିଷୟ

ପ୍ରକାଶକ ମହାପରିଚାରକ ପରିବାରଙ୍କ
ବିଜ୍ଞାନାଳୟ ପରିପରା

ପ୍ରକାଶକ ମହାପରିଚାରକ
ବିଜ୍ଞାନାଳୟ - ୧୦

ପ୍ରକାଶକ ମହାପରିଚାରକ

ବିଜ୍ଞାନାଳୟ - ୧୧

ପ୍ରକାଶକ ମହାପରିଚାରକ

ବିଜ୍ଞାନାଳୟ

ପ୍ରକାଶକ ମହାପରିଚାରକ
ବିଜ୍ଞାନାଳୟ

ବିଜ୍ଞାନାଳୟ

L 002



38022.67

— ୧୫୫୯ —

5(075)

Գ-61

ԳԻՐՔ

ԲԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱՄ

ՀԱՐԱՊԱՆԻՑ ՄԳԱՆՉԵԼԵԱՑ ԱՇԽԱՐԴԻ
Ի ՊԵՏՍ ՆՈՐԱՎԱՐԺԻՑ

ԹԱՐԳՄԱՆԵԱՑ Ի ԳԱՂՂԻՈՐԵՆԵ

ՕՐ. ՄԱՐԻԱՆԵ ԲԱՍԻԱԼ.

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Ս. ԷՇՄԻԱՆՆԻ

S. S. ՄԱԿԱՐԱՅ

ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ի ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ Ս. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ. S. ԵՍԱՅԻ ՍՐԲՈԶՈՆ

ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ Կ. ՊՈԼ.ՍՈՅ

S. ՅԱՐՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈԶՈՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ



Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՈՈՂՅԱ

ՄՐԲՈՑ ՅԱԿՈՎԱՆԵԱՑ

ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

-1886-

ՀՐԱՄԱՆ

ՏԱՐԵՆ ԽՈՀՀՐԴԱՅ

U. W. R. M. M. S.

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՄԱՅՐԵՆԻ Նուիրական լեզուին վրայ ունեցած սիրովս կ'աշխատէի փափագանօք զայն ուսանելու, և վերջերս միամեայ միջոց յԵրուսաղէմ անցընելու բաղդաւորութիւնս մեծ գիւրութիւն տուաւ ինձ, գտնելով հոն խրախուսիչ օգնութիւն և Առաջնորդող՝ նոյն աշխատանքս շարունակելու և փափագանացս մէջ աւելի յառաջանալու :

Դասառութեանս միջոցին թարգմանական կրթութիւններս աւելի օգտակար ընելու եւ Ազգային նորավարժ մանկուոյն ալ դոյզն ծառայութիւն մի մատուցանելու բաղձանքով ընտրեցի սոյն Գիրք Բնութեան անուն աշխարհի սքանչելեաց Համառօտ բովանդակութիւններեւ բանալի բնական գիտութեանց :

Աւելորդ կը Համարիմ սորա օգտակարութիւնը երկար գովեսաններով բացատրել, զի վստահ եմ թէ սիրելի ընթերցողք ինքնին պիտի տեսնեն զայն՝ երբ ուշիմ գատողութեամբ բնական երեւութից և առարկայից Համառօտ բացատրութիւնները և նկարագրութիւնները կարգացած եւ բնութեան սքանչելեաց վրայ Հարեւանցի ակնարկ մի ձգած ատեննին, մտաբերեն բնութեան Արարչագետի անհուն իմաստութիւնը կարողութիւնը և բարութիւնը, որ

այնչափ անհաշուելի եւ բնութեամբ իրարու
անհամաձայն արարածոց մէջ՝ կարգ օրէնք եւ
ներդաշնակութիւն հաստատած է :

Գալով սոյն աշխատասիրութեանս ոճոյն, կը
խոստովանիմ թէ՝ որչափ որ թարգմանական
ձշդութեան հետ հոգ տարի Հայերէն լեզուի
ձեւերն ալ պահպանել, այսու ամենայնիւ
ըսկարացի զերծ մնալ շատ մը թերութիւններէ:
Կը յուսամ սակայն որ մատաղատի ընթերցողքս
պիտի կարենան օգտիլ սորա բովանդակութեա-
նէն. և երբ ծառայած ըլլայ այս իմ բարեմիտ
նապատակիս, արդարեւ կրկնակի միմիթարու-
թեամբ փոխարինուած պիտի տեսնեմ աշխա-
տութիւնս և մեծ քաջալերութիւն պիտի հա-
մարիմ անձինս :

ՕՂ. ԱՐ. Բառակալ:



առաջի պատճեանը ան դի հոգաւ մա քաշմաց
ան ունեց քառակ Հան քահազարա միանալովնեւ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

ՈՐՉԱՌ գեղեցիկ , որչափ սրտագրաւ է-
այն տեսարանը զօր կ'ընծայէ դիտող աչքին
Բնութեան մեծ գիրը : Զը կայ անկէ աւելի
կըթիչ եւ աւելի բարոյականը : Երկնից կա-
պուտակ կամարը , և բիւրաւոր աշխարհները
որ կը խաղան անհուն տարածութեան մէջ .
բազմատեսակ բյուերը՝ որք կը տարածեն իրենց
ձիւղերը և գրաւիչ տերեւները դէպ յերկինս .
անհամար թռչունները՝ որ զմեզ կը զուարձացը-
նեն իրենց փետուրներուն գեղեցկութեամբ
և երգերուն ներդաշնակութեամբ . գոյն զգոյն
ծաղիկները՝ որք կը գեղազարդեն մեր գաշե-
րը . վերջապէս բնութեան անթիւ սքանչելիք-
ներն՝ յարմարագոյն առարկաներ են մեր հոգ-
ւոյն վրայ ներդործելու և անոր մէջ բարձր և
վեմ մտածութիւններ յղանալու : Ինչո՞ւ հա-
մար անտարբեր մնամք այսչափ մեծ և գեղեցիկ
իրաց ներկայութեան առջեւ , քանի որ բնու-
թիւն ունիմք զանոնք վայելելու : Ինչո՞ւ նմա-
նիմք անբան կենդանւոյն , որ կը ճարակէ խո-
տը առանց մտածելու զայն աճեցնող զօրու-
թեան վրայ :

Սիրելի մանկներ , պիտի բանամ ձեր աչքին
առջեւ Բնութեան գրքին ամենագեղեցիկ երես-
ները : Կարդացէք զանոնք , մտածեցէք անոնց

վրայ , նոքա պիտի խօսին ձեր մոլիբն եւ ձեր
սրտին հետ : Ի՞նչ կայ անկէ աւելի օդտակար
և շահաւետ՝ ընթերցասիրելու համար : Այս
տեսանելի աշխարհը , որոյ մասը կը կազմեմք
մենք , սքանչելեաց հիւսուածք մ' է : Հողմա-
վար փոշոյ հատիկէն՝ մինչեւ հաստատութեան
անեզը գունտերը , խոնարհ մանուշակէն՝ մին-
չեւ կիբանանու կաղնին , ոտնակոխ միջատէն՝
մինչև յաղթանդամ կենդանիները , որք կը շար-
ժին երկրի վրայ կամ Ռվիկանոսի անդնդոց մէջ ,
ամեն ուրեք սքանչելի ներդաշնակութիւն ,
ամեն ուրեք քաղցր յուղմանց և բարերար կրո-
թութեան առատ աղբիւր մը կը գտնեմք :



ԳԻՐՔ

ԲՆԱԿԹԵԱՆ

ԼՈՅՍ

Լոյսը առաջին առարկայն է որ մեզ
կը հանդիպի, պէտք է նաեւ մեր ուսմանց ա-
ռաջին նպատակն ըլլայ: Առանց լուսոյ բոլոր
բնութիւնը պիտի ըլլար ոչինչ. գեղեցկութիւն-
ները եւ սքանչելիքները, որք կը գրաւեն մեր
զարմանքը, անօգուտ պիտի ըլլային մեզ, եթէ
չոգար լոյսը զանոնք տեսանելի ընելու: Բայց
ինչ է լոյսը: Ահա այս տեղ կը սկսի գաղտնեաց
երկար շարք մի, որ կը շփամէ մեր հասկացո-
ղութիւնը: Ինչ որ մեծ Փիլիսոփաները ըսին
լուսոյ վրայ՝ ենթադրական է միայն:

Ոմանք կը պնդեն թէ լոյսը հեղուկ գոյու-
թիւն մ' է, որով շրջապատուած եմք, եւ որ
տեսանելի կ'ըլլայ մեզ երբ արեգակէն կամ
ուրիշ բորբոքուած մարմնէ մը մզուելով շարժ-
ման կ'ենթարկուի: Այլ ոմանք կ'ըսեն թէ՝
լոյսը նոյն ինքն ջերմութիւնն է, որ իւր ան-
հունս նուրբ մասնիկներուն բուրմամբը կը
դպչի մեղմով մեր աչքերուն որոշեալ հեռա-
ւորութեամբ մը:

Թէ և ջերմութիւնն ու լոյսը միշտ իրարմէ
անբաժան են , եւ մէկն կարող է պատճառել
զմիւսն , սակայն երկուքին մէջ իրական մեծ
տարբերութիւններ կան : Լոյսը ջերմութենէն
անհամեմատ կերպով աւելի նուրբ է , զի կը
թափանցէ ապակին և ուրիշ թափանցիկ նիւ-
թերը , շատ աւելի արագ քան ջերմութիւնն .
ըսելէ թէ ապակիին ծակտիքը բաւական լայն
են լուսոյ համար , որ կարող կ'ըլլայ անցնիլ
անոնց մէջէն առանց արդելքի . մինչդեռ ջեր-
մութիւնը աւելի ընդդիմութեան կը պատահի
հոն , որովհետեւ նուազ նուրբ է : Դարձեալ ,
շատ ստոյգ է որ ջերմութիւնը լոյսէն աւելի
դանդաղ կը շարժի : Գնենք վառուած ածուխ
մի սենեակի մը մէջ , պիտի տեսնենք որ տա-
քութիւնը կը տարածուի դանդաղաբար և օգը
միայն տատիճանաբար կը ջերմանայ . սակայն
դնեմք բնակարանի մը մէջ մոմմի , և անմիջապէս
լուսաւորուած կը գտնեմք զայն :

Երբ լուսոյ ճառագայթ մը ոսպնաձեւի մը
միջոցաւ տարբազադրուի , կուտայ եօթն տար-
բեր գոյններ . կարմիր , նարնջի , դեղին , կանաչ ,
կապոյտ , ծիրանագոյն և մանուշակ : Առարկա-
ներուն վրայ գոյններուն տարբերութիւնը յա-
ռաջ կուգայ՝ դէպ ՚ի մեր աչքերը անդրադար-
ձող ճառագայթներու տարբերութենէն : Այս-
պէս , ծիրանին կը պատճառէ մեր աչքին մէջ
կարմիրի զգացումն , որովհետեւ այս կերպարը
կը ծծէ ու կը պահէ ամեն ճառագայթները իւր
մէջ բաց ՚ի այն տեսակէն՝ զոր կ'անդրադարձնէ

մեր աչքին : Սպիտակը բոլոր միաձեւ կերպով
անդրագարձեալ գոյներուն խառնուրդն և միա-
ցումն է : Մեւը ամեն գոյներուն բացակայու-
թիւնը կամ պակասութիւնն է : Առարկայ մը
սեւ կ'ըլլայ երբ հաւասարապէս ծծէ ընդու-
նած ամեն տեսակ ճառագայթներն :

Լուսոյ՝ ինչպէս բնութիւնը նոյնպէս և ար-
դիւնքն և յատկութիւնները անհասկանալի են :
Ո՞քան զարմանալի է իւր արագութիւնը , որով
կ'ընթանայ միջոցին մէջ : Եթէ այս արագու-
թիւնը ձայնի արագութենէն աւելի սաստիկ
քլլար , տասն և եօթն տարիներ պէտք սպիտի
բլային անոր՝ արեգակէն մինչեւ մեղ հասնելու
համար , մինչդեռ միայն ութ վայրկենի եւ 16
երկվայրկենի մէջ կը հասնի : Այս փոքր ժա-
մանակամիջոցին արեգակի ճառագայթ մը կ'ըն-
թանայ շատ միլիոն մղոններ : Աստղաբաշխա-
կան դիտողութիւնները մեղ կը սորվեցունեն
որ՝ կարելի եղած ամենամեծ արագութեամբ
արձակուած թնդանօմի գնտակ մը մի և նոյն ա-
րագութիւնը պահելով՝ Արեգական և երկրիս
մէջ եղած միջոցը 10 տարիէն հազիւ կրնայ
կտրել :

Լուսոյ տարածումն ալ նուազ անհասկանալի
չ : Նա կը տարածուի տիեզերաց բովանդակ
տահմանին մէջ , որոյ սքանչելի անհունութիւնը
կը գերազանցէ մարդկային իմացականութեան
կարողութիւնն : Ասոր ապացոյց այն է որ՝ ա-
մենէն հեռաւոր առարկայք , զոր օրինակ երկ-
նային մարմինները , կրնան նշմարուիլ պարզ

տեսութեամբ կամ հեռագէտի մը միջոցաւ . և եթէ ունենայինք տեսաբանական այնպիսի գործիքներ , որք տարածէին մեր տեսութիւնը լուսոց ամբողջ սահմաններուն մէջ , պիտի կրնայինք արդարեւ տեսնել այն մարմիններն ալ , որք տիեզերաց միւս եզրը կը գտնուին :

Բայց ինչո՞ւ լոյսը այնչափ արագութեամբ կը տարածուի ամեն կողմէ : Անոր համար որ , անհամար առարկաները կարողանան տեսնուիլ միևնույն ժամանակին մէջ անմիւ անձերէ , եւ այնու մարդիկ կարենան ամեն վայրկեան վայելլել տիեզերաց անհունութիւնը՝ որչափ որ իւրաքանչիւրին տեսութիւնը կը զօրէ : Ինչո՞ւ լուսոց մասնիկները անհուն նրբութիւն ունին : Անոր համար որ , կարողանան նկարել առարկաները ամենափոքր աչքերուն մէջ անգամ , և որպէս զի չըշլացնեն մեր աչքերը իրենց սաստիկ լուսով ու չը վնասեն իրենց տաքութեամբ : Ինչո՞ւ համար ճառագայթները այնչափ բեկընկուած կ'ըլլան : Անոր համար որ , կարողանամբ աւելի լաւ որոշել մեր աչքերուն հանդիպած առարկաները :

Լուսոյ զարմանալի մէկ յատկութիւնն ալէ գունաւորել ամեն առարկաները եւ դիւրաւ մեղ որոշել տալ զանոնիք : Փոխանակ դաշտի մը , որ զարդարուած ըլլայ այն ամեն հաճոյական իրերով , զոր գարունը կամ մարդոց ձեռքը կրնան պատրաստել , երեւակայեցէք բոլորովին ձիւնով ծածկուած գետին մը : Արեգական լոյսը որ կ'ըսկիսի ելլել հորիզոնին վրայ , սաստկա-

պէս կ'անդրադառնայ այն միակերպ սպիտակութենէն : Օրուան լոյսը մեծ քանակութեամբ աւելցած կ'ըլլայ հոն , ամեն ինչ թէ և լուսաւորուած և տեսանելի կ'ըլլայ , այսու ամենայնիւ ամեն ինչ շփոթ եւ անորոշ . այնպէս որ պէտք է մեկնել և մտածումով պարզել առարկաները : Սպիտակութեան միակերպութիւնը հակառակ իւր փայլման , կ'արգիլէ որոշել ժայրերը՝ մարդոց բնակութիւններէն , ծառերը՝ զիրենք կրող բլուրներէն , մշակուած երկիրները՝ անմշակներէն : Թէ և ամեն բան կը տեսնուի , բայց առանց զանազանուելու : Այսպէս սպիտի ըլլար բնութեան երեւոյթը , եթէ լոյսը չունենար յատկութիւն առարկաները կերպ կերպ գունաւորելու :

Բայց փառք լուսոյ այս յատկութեան , որ կը ներկէ և կը զգեստաւորէ զմեզ շրջապատով ամեն առարկայ և զանոնք ճանաչելի կ'ընէ մեզ , իւրաքանչիւր տեսակին տալով իւր մասնաւոր յատկանիշը : Մեր գործածած ամեն իրերը ունին իրենց յատուկ նշանները , որով կ'որոշուին : Մենք չունիմք երբէք յոգնութիւն զանազանելու , ինչ օր կը փնտուենք , գոյնը մեզ կ'իմացնէ զայն : Ի՞նչ դժուարութեան և ի՞նչ տատամութեան պիտի մատնուէինք եթէ պէտք ըլլար ամեն վայրկեան որոշել իրերը մէկմէկէն մտածութեամբ : Անատեն բոլոր մեր կեանքը սպիտի նուիրուէր սորվելու քան թէ գործելու :

Բնութիւնը ամեն բանի մէջ հոգ տարածէ մեր հաճոյից ալ , ինչպէս մեր սպիտոյ քնե-

բուն : Նա կը զարդարէ տիեզերաց ամեն
 մասերը փայլուն եւ գոյն զգոյն նկարներով
 նկատեցէք երկնային նկարչի այս կատարեալ
 արուեստը : Երկինքը և ամեն ինչ որ հեռուէն
 կը տեսնուի , նկարուած են ընդհանրապէս
 տռանց նրբութեան . գոյներուն պայծառու-
 թիւնը և շքեղութիւնը միայն անոնց յատկա-
 նիչը կը կազմեն : Իսկ մանրանկարի թեթեւու-
 թիւնը նրբութիւնը և գեղեցկութիւնը կը գըտ-
 նուին այն առարկաներուն վրայ , որք մօտէն
 տեսնուելու որոշուած են , ինչպէս են տերեւ-
 ները , թռչունները և ծաղիկները : Ո՛չ այսչափ
 միայն . երկիրը գոգցես զգուշանալով որ գոյնե-
 րուն միակերպութիւնը տաղակացուցիչ ըլլայ ,
 կը փոխէ իւր զգեստը և զարդարանքը եղանակ-
 ներուն համեմատ : Ստոյգ է որ ձմրան ժամա-
 նակ ընտեթիւնը կը տարածէ ընդարձակ սպի-
 տակ վարագոյր մը իւր նկարին վրայ : Բայց
 ձմեռն ալ թէ և կը զրկէ երկիրը իւր գեղեց-
 կութեան մէկ մասէն , այսու ամենայնիւ անոր
 փոխարէն կ'ուտայ նմա իրեն օգտակար հան-
 գստութիւն մի , որ նոյնապէս և աւելի օգտա-
 կար է զինքը մշակող մարդոյն համար : Քանի
 որ ձմեռ ատեն՝ մարդը պարտաւորուած է իւր
 ընակարանին մէջ մնալ , ի՞նչ օգուտ պիտի ըլլար
 երկրին զարդարուելէն , երբ անտեսանելի սիր-
 ամ ըլլար իւր փայելող տիրոջ . իսկ գարնան
 վերադարձին՝ վարագոյրը կը վերնայ և տիեզե-
 րաց նկատողն՝ կը դիտէ նկարի սրանչելի հարըս-
 տութիւնը նոր և միշտ վերածնող հաճոյքով մը :

Գոյները , որ այսչափ արդիւնք ունին բնուաթեան մէջ , ոչ նուազ կը զարդարեն նաև մարդկային ընկերականութիւնը : Ի՞նչ հաճոյք չ'են աւելցներ նոքա մեր հագուստներուն և կահուց ու զարդուց մէջ : Բայց գոյներուն ընծայած ամեն ծառայութիւններէն աւելի մեղքաւողը այն է՝ որ նոքա պատրաստ են և կը համաձայնին մեր ամեն մտադրութեանց և մեր ամեն վիճակին : Ամենահասարակ Շոյները կը ծառայեն ամենասովորական գործածութեանց , իսկ ամենակենդանիները և ամենափայլաւնները կը պահպանուին որոշեալ առիթներու համար : Նոքա կը գեղեցկացնեն մեր հանդէսները և իրենց փայլմամբ կը պատճառեն գաղտնի ուրախութիւն մը , որ գրեթէ միշտ իրենցմէ անքաժանելի է : Իսկ երբ տրտմութեան մէջ լինիմք , ուրիշ գոյներ կը յաջորդեն , և կը շրջապատեն զմեղ սգով : Մեղ համար տեսակ մը միսիթարութիւն է տեսնել որ մեր շուրջն եղող ամեն առարկայ կը մանէ մեր վշտաց մէջ և կը տրտմակցի մեղ :

Լոյսէն պատճառուած ամենագեղեցիկ երեւոյթներէն մէկն է ծիածանը , ուր եօթն գոյները կը նկարուին այնչափ պայծառութեամբ և շքեղութեամբ : Այս օդերեւոյթը յառաջ կ'ուգայ արեգական բեկբեկեալ և անձրեւի կաթիլներէն անդրադարձեալ ճառագայթներէն , որոց վրայ կ'իյնան : Ուստի միայն այն ատեն տեղի կրնայ ունենալ երբ արեգակին և անձրեւ իմիասին երեւան . այսինքն , երբ ամ-

պերը բաւական թեթեւ և ընդհատուած ըլլան,
որպէս զի արեգակը կարենայ թափանձեւ իւր
ճառագայթները անոնց մէջէն :

ԱՍՏԵՂԻ

Ի՞նչ գեղեցիկ և բնէ շքեղ է հաստատութեան այն անսահման տարածութիւնը, զոր կը լուսաւորեն երկնից կապուտակին վրայ փայլ և մեծութեամբ ու պայծառութեամբ մին զմիւմն գերազանցող անթիւ լոյսեր :


Աստեղաց թիւը անհաշուելի է . թէ եւ
պարզ աչքով կարելի է միայն երկու հազարի
չափ նշմարել , բայց մանրադէտի գիւտէն ՚ի վեր
անոնցմէ հազարաւորներ գտնուեցան , և քանի
որ աստղաբաշխական գործիք կը կատարելագոր-
ծուին , այնչափ ալ նորանոր աստղեր կը գրա-
նուին :

Չատ իրաւամբ կ'ենթադրուի որ անհուն
միջոցին մէջ խորասուղուելով մեզ անտեսանելի
եղող աստեղաց թիւը կը գերազանցէ մեր հա-
շուեհամարը : Գործիքները մեզ սորվեցուցին
որ այն երկար լուսաւոր և սպիտակ բիծը՝ ծիր
իսլին , որ գրաւած է երկնից մեծ մաս մը , ոչ
այլ ինչ է , եթէ ոչ հեռաւոր արեգակներու
և աստեղաց ընդարձակ կոյտ մը : Այսպէս ահա

բնութեան ձեռքը ձգած է աշխարհներ այս
ծիրի երկայնութեան վրայ այնչափ առասու-
թեամբ , որչափ որ տարածած է աւագ՝ ծովի
եղերաց վրայ :

Երկնից հաստատութեան մէջ կը զանազա-
նուին մասնաւոր աստղեր որք նոլորակ կը կոչուին :
Խոկ մնացեալք հասպատուն ասպող կ'անուանին ,
այն պատճառաւ որ կը պահպանեն միշտ մի և
նոյն համեմատական դիրքը և մանաւանդ իրենց
շարժումը անտեսանելի է մեզ . իրենք իրենց
կը փայլին և կը ձգեն կենդանի և շողջողուն
լոյս մը : Մինչդեռ մոլորակները անթափանցիկ
կամ մուլթ մարմիններ են , որք միայն կ'անդ-
րադարձնեն դէպ ՚ի մեզ արեգական լոյսը , և
կ'երեւին մեզ հանդարտ լուսով առանց շող-
շողման :

Աստղերը խիստ մեծ հեռաւորութիւն մը
ունին երկրէն . թնդանօդի գնտակ մը , որ մէկ
վայրկենի մէջ երեք մզոն ընթանայ , վեց հա-
րիւր հազար տարիէն աւելի ժամանակի կը կա-
րօսի մեզ ամենամօտ գտնուողին համելու հա-
մար : Ահա այս մեծ հեռաւորութեան պատճա-
ռաւ է որ նոքա մեզ կ'երեւին՝ երկնից հաս-
տատութեան մէջ վառուած փոքրիկ լոյսերու
նման : Բայց իրավէս , անոնք այնպիսի արեգակ-
ներ են , որոց անհուն շրջապատը չէ կարելի չա-
փել : Ատոյդ է ուրեմն որ հազարաւոր արե-
գակներ եւ աշխարհներ կը թաւալին միջոցին
մէջ , եւ մեր տեսածը ոչ այլ ինչէ՝ եթէ ոչ
ամենափոքր մաս մը այն մեծ բանակին , որ շա-



բուած են մեր վերը այնպիսի գեղեցիկ կարգադրութեամբ :

Այս անսահման մարմինները շարունակական շարժման մէջ են : Ամէն մէկուն մասնաւոր ճանապարհ մը որոշուած է : Չեն մոլորիք երբէք, և սակայն կը կատարեն իրենց ընթացքը այնպիսի արագութեամբ, որ կը գերազանցէ մեր երեւակայութիւնը : Թէ և այս հազարաւոր մարմինները կը շարժին միջոցին մէջ, բայց երբէք իրարու չ'են ընդհարիր և զիրար չ'են խառնակեր : Այս աստղերը որ մեզ կ'երեւին հաստատութեան մէջ այնչափ խառնաշփոթ ցանուած, այսու ամենայնիւ կը գտնուեին ամենամեծ բարեկարգութեան և ամենաակատարեալ ներդաշնակութեան մէջ : Հազարաւոր տարիներէ ՚ի վեր նոքա կ'ելլեն և կը մտնեն կանոնաւորապէս մի և նոյն եղանակաւ : Այս երկնային բանակին հազարաւոր զօրքերը՝ թէ և միշտ կ'ընթանան, սակայն միշտ կը վերադառնան իրենց նախկին բանակատեղին . որով և աստղաբաշխները կրնան ճշդութեամբ որոշել հազարաւոր տարիներ առաջ անոնց գիրքը և ընթացքը :

Բայց այս գեղեցիկ աստղերը, որք կը զարդարեն երկնից կամարը, ստեղծուած են ոչ միայն հայթայիթելու մեր աչքերուն հաճոյական տեսարանի մը գոհունակութիւնը, այլ մեզ աւելի հաստատուն օգուտներ ընծայելու համար : Այն աստղերը որ հաստատապէս երկնից մի և նոյն մասին մէջ կը մնան, զոր օրինակ, բերեական աստղը, կը ճառայեն իրեմ առաջնորդ:

գիշեր ատեն երկրի եւ ծովի վրայ ուղեւոր ներուն . նոքա կը ցուցնեն նաւավարին ճառ նապարհը :

Դարձեալ նոքա կ'ազդարարեն ճամբորդին թէ՝ երբ կարող է ձեռնարկել իւր ճանապարհորդութիւնները առանց վտանգի և հասնիլ ուրախութեամբ իրեն նպատակին . Աստղերուն մշտատեւ կանոնաւոր շրջանները կը ցուցնեն ճշդիւ եղանակներուն վերադարձը և վախճանը : Երկրագործը անոնց միջոցաւ կրնայ անսխալ որոշել սերմաննելու ժամանակը և իւր դաշտային աշխատութիւնները կարգաւորել :

Երկնային մարմնոց մէջ, որք կը պատկանին մեր աշխարհի դրութեան, պէտք է գնել նա և գիտառը, այն տարօրինակ աստղը, որ այսպէս անուանուած է՝ իրեն հետեւող վարսի կամ գէսի ձեւով երկար պոչին համար : Գիսաւորը կը դառնայ արեգական բոլորտիքը՝ ինչպէս ուրիշ մոլորակները, բայց անոնցմէ կը տարբերի իւր կերպարանքով և շրջանովը : Երբ նկատուի հեռագէտով, կ'երեւի բծաւոր եւ անհարդ, բայց շատ անգամ մշուշը, որով ինքն շրջապատուած կ'ըլլայ՝ կ'արգելէ դիտել իւր մակերեւոյթը : Գիսաւորներուն մէծութիւնները շատ տարբեր են իրարմէ . ոմանք հազիւ կը հաւասարին ամենափոքր աստղերուն, մինչդեռ այլք կը գերազանցեն ամենամեծերն : Այս աստղին կերպարանքը կատարելապէս բոլորակ չ'է . և իւր լոյսը չ'ունի հաստատապէս մի և նոյն զօրութեան և կենդանութեան աստիճանը . իր

պրչը կամ վարսը որ միշտ հակաղիր է արեգաւ
կան, այնպիսի անօսր և թափանցիկ նիւթէ մը
կազմուած է, որ կարելի է անոր մէջէն նշմա-
րել հաստատուն աստղերը։ Այս վարսը եր-
բեմն կը տարածուի հորիզոնէն մինչեւ զէնիթը
և կ'ուտայ աստղին շքեղ երեւոյթ մը։ Գիսաւ-
որը կը գծէ իւր շրջանին մէջ խիստ երկար
ձուածեւ մի, այնպէս որ երբեմն շատ մօտ և
երբեմն ալ շատ հեռի կը գտնուի արեգակէն,
և իւր մակերեւոյթը կ'ենթարկուի ըստ կար-
դին՝ տաքութեան կամ ցուրտի ամենասաստիկ
աստիճանին, որմէ կը հետեւցնեն որ այս թա-
փառական մարմինները անքնակ են։ Գիսաւո-
րայ շրջանը, մոլորակաց նման, ենթարկուած է
հաստատուն օրէնքներու, ասկից յառաջ կու-
դայ որ աստղաբաշխները կը հաշուեն և կը դու-
շակեն ճշդութեամբ անոնց վերադարձը։ Ու-
րեմն ասոնց երեւիլը բնական երեւոյթ մ' է
որ չը կրնար երբէք շփոթել իրաց կարգը։ Կոյր
նախապաշարում է տեսնել գիսաւորին վրայ
Աստուծոյ վճռոց գուշակութիւնը, այն է՝
պատերազմի, ժանտախտի, ողողումի և վեր-
ջապէս սոսկալի հարուածներու նախագուշա-
կութիւններ։

Մեր զգայարանաց միջոցաւ պարզապէս
դատելով կը կարծուի որ՝ մեր վրայ կայ մեծ
կապուտագոյն կամար մը եւ աստղերը անոր
վրայ գամուած փոքրիկ փայլուն բեւեռներ են.
տեսանք արդէն որ աստեղաց այս երեւութա-
կան փոքրութիւնը յառաջ կուդայ իրենց չա-

փաղանց հեռաւորութենէն : Իսկ հաստատութեան կապօյտ գոյնը յառաջ կուգայ . Ա . այն պատճառաւ որ մինոլորտը կամ օդոյ այն զանգուածը որ մեզ կը շրջապատէ , բոլորովին թափանցիկ չ'է . Բ . որ մինոլորտը միշտ բեռնաւորուած է ջրաշոգւոյ քանակութեամբ մը , որ օդին հետ մէկ տեղ կը ցոլացնեն արեգական ձառագայթները : Կապուտագոյնը բնական է ջուրին , թէ թանձր ըլլայ և թէ նօսր , մանաւանդ երբ շատ ըլլայ : Պէտք է ուրեմն որ մը մինոլորտը կապուտագոյն ըլլայ և այս կապօյտը աւելի կամ նուազ պարզ կ'ըլլայ՝ իր մէջ թափանցող ձառագայթից քանակութեան համեմատ :

Ա. Բ Ե Գ Ա Կ Ն

Արեգակնար մոլորակային դրութեան կեդրոնը զետեղուած՝ կը հաղորդէ լսու և ջերմութիւն ոչ թէ միայն երկրին , այլ նաև աշխարհներու խումբի մը , որ զինքը կը շրջապատեն եւ որոց ինքն է իշխանը . որովհետեւ վեց գլխաւոր և տասն երկրորդական մոլորակները ոչ այլ ինչ են՝ եթէ ոչ աշխարհներ որ կ'ընդունին արեգակէն իրենց լոյսը , տաքութիւնը և իրենց ներքին շարժումն : Միթէ ասիկայ բաւական չէ

այս աստղին ահագին մեծութիւնը ապացուցաւ
նելու համար։ Աստղաբաշխներուն հաշուոց հա-
մեմատ, արեգակն առ նուազն մէկ միլիօն ան-
գամ աւելի մեծ է երկրէն։ զինքը այնչափ փոքր
երեւցնողը մեզմէ ունեցած անհուն հեռաւու-
րութիւնն է, որ երեսուն միլիօն մզնի անջրը-
պետ մի կը կազմէ։

Արեգակի տաքութիւնը այնպիսի համեմա-
տութիւն ունի, իւր յառաջ բերած և պահպա-
նած էակներուն հետ, որ իրենց միշտ օդուա-
կար է։ Եթէ արեգակնային կեդրոնը աւելի
հեռու լինէր՝ պիտի սառուցանէր երկիրը եւ
եթէ աւելի մօտ՝ պիտի այրէր զայն։

Անշուշտ այն ճառագայթները, որք կ'ու-
գան երկրէն մէկ միլիօն անգամ աւելի մեծ
եղող բոցավառ գունտէ մը, ունենալու են
անբարձունելի ազդեցութիւն երբ որ կը մնան
իրարու հետ խառացած և կը ներգործեն խմբո-
վին։ Պէտք էր ուրեմն բաժնել այս ճառա-
գայթներն իրարմէ, որպէս զի երկրին հասած
ատեննին չ'ունենան կարեւոր եղած տաքու-
թենէն և լայսէն աւելի։ Յայտնի է որ լուսա-
ւոր մարմիններուն ճառագայթները կը ցրուին
այնչափ որչափ հեռանան զիրենք արձակող
կեդրոնէն։ Ուրեմն ինչ հեռաւորութեամբ
պէտք է դրուէր երկիրը, որպէս զի այս ճա-
ռագայթները իրեն հասած ատեն բաւականա-
չափ բաժնուած ըլլային և լուսաւորէին զինքը՝
առանց շլացնելու, տաքցնէին՝ առանց այրելու։
Ահա այս նպատակի համար արեգակը բնակա-

նաբար զետեղուած է երկրէն երեսուն միլիօն
մրդոն հեռաւորութեամբ : Այս այս կէտէն կը
հաղորդէ նա մեր աշխարհին բաւականաչափ
լսյս եւ տաքութիւն , որ կը թափանցէ եւ կը
կենդանացնէ երկիրը իւր արդիւնարար ճառա-
գայթներով , եւ յառաջ կը բերէ մթնոլորտին
մէջ այն ամեն արդասիքները , առանց որոց չը
պիտի կրնային ըլլալ ոչ ցող , ոչ անձրեւ , ոչ
կարկուտ , ոչ մշուշ և ոչ պայծառ ու զուարթ
օրեր :

Գալով այն աշխարհներուն որ մեզմէ աւելի
հեռու կամ աւելի մօտ են արեգական , եթէ
բնակեալ են՝ պէտք է հաւատալ որ կամ իրենց
կազմութիւնը և մթնոլորտը մերիններէն տար-
բեր ըլլալու է և կամ բնակիչները ուրիշ կերպ
բնութիւն ունենալու են , որպէս զի կարենան
կրել տաքութեան կամ ցուրտի աւելի բարձր
աստիճան մը :

Երկիրը գնտածեւ ըլլալով , եթէ արեգակը
երկնից մէջտեղ անշարժ ըլլար , պիտի տաքցը-
նէր եւ լուսաւորէր միայն մեր գունախն կէս
մասը : Պէտք էր ուրեմն որ այս մէծ լուսաւորը
անդադար շարժման մէջ լինէր երկրին բոլոր-
տիքը և կամ ինքն երկիրը դառնալով՝ մատու-
ցանէր նորա ճառագայթներուն գունտին ա-
մեն մասերը : Ահա ասոր համար է որ արեգակը
կը ծագի ամեն օր և կը լուսաւորէ յաջորդաբար
քսան չորս ժամնւան մէջ երկրին ամեն մասերը :
Տեսէք ի՞նչ շքեղութեամբ և ի՞նչ լուսոյ առա-
տութեամբ կը սկսի նա իր շրջանը , ի՞նչ դոյնե-

բոլ կը զարդարէ քնութիւնը և ի՞նչ շքեղութեամբ պայծառացած է ինքն :

Այս աստղի շրջանին մէջ ամենանշանաւոր պատահումներէն մին է իրեն ծագման փոփոխութիւնները . եթէ արեգակը կատարէր ամեն օր մի և նոյն ընթացքը , երկրին մի մեծ մասը պիտի ըլլար անբնակելի , կամ շարունակական մթութեան կամ կիղիչ տաքութեան և կամ չափազանց ցուրտին պատճառաւ . բայց այնպէս չէ : Ճշտիւ խօսելով , ոչ մէկ օր հաւասար չէ իւր նախընթացին և կամ հետեւորդին : Անհրաժեշտ պէտք է ուրեմն որ ամեն օր արեգակը ելնէ և մտնէ զանազան կետերէն :

Մեր գունտի տաքութեան գլխաւոր պատճառներէն մէկն է անշուշտ արեգակն՝ և իւր երկրի այս կամ այն մասին հետ ունեցած վերբերական դիրքը : Ընդհանրապէս ջերմաստիճանը ամենաբարձր է այն գաւառոներուն մէջ , որ լուսաւորուած են աւելի երկար ժամանակ , և աւելի ուղղաձիգ կերպիւ կ'ընդունին արեգական ճառագայթները : **Այսպէս** , երբ արեգակը երկրին հարաւային մասին մէջն է՝ օրերը հօն աւելի տաք են՝ քան երբ այս աստղը մօտեցած ըլլայ հիւսիսային բեւեռին , և փոխադարձաբար : **Այսպէս** ահա ջերմութիւնը աւելի մեծ է այն գծին տակ , ուր արեգակնային ճառագայթներուն ուղղութիւնը գրեթէ շեշտակի է , և այն բեւեռին կողմը՝ ուր արեգակը կը մնայ երկար ժամանակ իւր հորիզոնին վրայ : Բայց մինակ այս չէ ջերմութեան պատճառ

որ , որովհետեւ եթէ մմժնոլորտին տաքութիւնը յառաջ գար մինակ արեգակէն , պէտք էր որ ամեն գաւառներուն ջերմաստիճանը՝ խրաբանջիւր եղանակներուն մէջ անփոփոխ կերպիւ նոյն ըլլար : Արդ՝ փորձը հակառակը կը հաստատէ . ամեն ամառները հաւասարապէս տաք չ'են և ոչ ամեն ձմեռները հաւասարապէս ցուրտ : Մի և նոյն կլլմային տակ՝ երբ գաշտերուն մէջ հեղձուցիւ տաքութիւն մը ընէ , լեռներուն գագաթը , որ թէ և արեգակին մօտ են , ծածկուած կը տեսնուի ձիւնով և սառոցցով , զմեռ ժամանակ շատ կը պատահի որ՝ մինչդեռ ջերմաստիճանը շատ ցուրտ ըրած ըլլար ցորեկ ատեն , բարեխառնուած կ'ըլլայ գիշերը , թէ և արեգակը հօրիզոնին տակ կը գտնուի :

Այս տարբեր երեւոյթներուն առջեւ համոզուելու համար , պէտք է դիտել նախ որ՝ մմժնոլորտի տաքութեան տարբեր աստիճանները յառաջ չ'են գար որոշակի արեգական երկրին նկատմամբ աւելի կամ նուազ մերձաւորութենէն : **Այսպէս** ամենասցուրտ ժամանակ արեգակը կը գտնուի իւր մերժակեդին , այսինքն . իւր շրջանի այն կէտին վրայ , որ ամենամօտ է երկրիս , բայց իւր ձառագայթները մեզ կը հասնին խոտորնակի , որով անոնցմէ փարք մաս մը միայն ծծուելով՝ կը ցոլանան յետոյ երկրէն : **Մինչդեռ** ամառ ժամանակ արեգակը կը գրանուի իւր հետակեդին կամ երկրէն ամենամեծ հեռաւորութեան վրայ , բայց այն ատեն իւր ձառագայթները աւելի շեշտակի խնալով մեր

վրայ՝ աւելի զօրութիւն ունին, և երկիրը շատ աւելի մեծ մաս մը ծծելով՝ կ'անդրադարձնէ մեղ, վերջապէս այն ատեն արեգակը հորիզոնին վրայ աւելի երկար ժամանակ մնալով՝ շատ աւելի կը թափանցէ երկրին :

Երկրորդ, ջերմութիւնը՝ զոր օդը կ'ընդունի արեգակէն, կրնայ փոփոխիլ զանազան պատճառներով. այն է՝ փայտէ, ածուխէ, և ուրիշ սյրելի նիւթերէ վառուած կրակի տաքութեամբ, ինչպէս նաեւ երկրի ծոցէն, ծովերուխորութեամբ, ինչպէս նաեւ երկրի ծոցէն, ծովերուխորութեամբնէն և հանքային աղբիւրներէն յառաջ եկած ջերմութեամբ : Դարձեալ այս տաքութիւնը շատ անգամ կ'աւելնայ այն բորբոքումնով, զոր կը կրեն այլ և այլ մարմինները՝ թէ երկրի երեսին վրայ և թէ վերին մժնուրուտին մէջ, և որք յառաջ կը բերեն տաք գոլորշի : Ուրեմն երբ այն փոքրիկ մարմինները, որք կը լողան ստորին մժնուրուտին մէջ և յատկութիւն ունին ընդունելու եւ պահպանելու տաքութիւնը, ջերմանան և հովերէն կամ անձրեւներէն զովացած կամ քշուած չ'ըլլան, ջերմութիւնը կ'աւելնայ և հետզհետէ կը սաստկանայ :

Աքանչացէք ուրեմն արեգակի գեղեցկութեան և բարերար արդեանց վրայ : Ամենաշըքեղն և ամենագեղեցիկը կ'անյայտանան իւրներկայութեան : Կ'աղդէ նա ամեն տեղ, կը կենդանացնէ ամենայն ինչ, և ինքը միշտ նոյն է : Միթէ զարմանալի չ'է որ այնչափ դարերէ ՚ի վեր արեգակը երբէք նուազած չ'ըլլայ, և իրեն լսութ ըլլայ միշտ այնչափ կենդանի և այնու

չափ առատ, և այնչափ լուսաւորէ երկիրը՝ ինչ
 պէս ստեղծագործութեան առաջին օրը։ Համա
 թնչ պէտք է ըսել իւր՝ բնութեան վրայ ունեւ
 ցած արդիւնաբար ազգեցութեան համար։ Ե
 նա կը կենդանացնէ ամեն արարածները և կը
 վերանորոգէ զանոնիք իր քաղցր ազգեցութիւն-
 ներով։ Հազարաւոր փոյլուն միջատներ կ'ար-
 թըննան, կը տաքնան և կը զուարձանան իւր ճա-
 ռագայթներով։ Թուշունները՝ կ'ողջուննեն զինքը
 իրենց ներդաշնակ նուագներով։ Ամեն շնչա-
 ւոր գոյութիւն՝ կ'ուրախանայ նորա տեսքին
 վրայ։ Նոյն իսկ անկենդան իրերը՝ կը վայելեն
 նորա բարեգործ արդիւնքը, և ամեն տեղ կը
 տեսնուին նորա ազգեցութեան ուրախալի հետ-
 քերը։ Նա կը բարձրացնէ հիւթը ծառերուն,
 տունկերուն եւ բայսերուն մէջ, կը բուսցնէ
 պլոտուզները, կը գունաւորէ զանոնիք, և կ'առաջ-
 նորդէ դէսլ ՚ի հասունութիւն։ Նա կը տարածէ-
 բնութեան մէջ լսյս եւ կենդանութիւն։ Նա
 ինքն է աղըիւր ջերմութեան՝ կենդանեաց մէջ,
 առանց որոյ պիտի խնային ամենիքը թմրու-
 թեան և մահուան տակ։ Արեգական ազգեցու-
 թիւնը կը թափանցէ նաև երկրի խորերուն մէջ,
 ուր յառաջ կը բերէ մետաղներ և կը կենդա-
 նացնէ ինչ ինչ կենդանի արարածներ։ կը թա-
 փանցէ Ովկիանոսներու խորութեանց մէջ, ուր
 կը ներդործէ զանազան կերպերով։ Առանց արե-
 գական ինչ պիտի ըլլար մեր գունտը, Անշարժ
 եւ մեռեալ զանդուած մը՝ առանց կենաց, ա-
 ռանց կարգի և առանց գեղեցկութեան։

Լ Ո Ւ Ս Ի Ն

Ա ս տ ի ն ը գ ի շ ե ր ու ա ն թ ա գ ու հ ի ն է , ո ր կ ը
 բ ա ր ե խ ա ռ ն է ի ւ ր մ ե զ մ լ ո ւ ս ա ւ ո ր ու թ ե ա մ ք ն ո
 ր ա մ ժ ո ւ թ ի ւ ն ը : Գ ի շ ե ր ը՝ ն ո ր ա յ ա ղ թ ա ն ա կ ի ն
 ժ ա մ ա ն ա կ ի ն է : Ն ա կ ը հ ա ն է խ ա ւ ա ր է ն մ ե զ ա
 մ ե ն ա մ օ տ ե զ ո ղ ա ռ ա ր ի ա ն ն ե ր ը ե ւ կ ը տ ա ր ա ծ է
 ա ն ո ն ց վ ր ա յ գ ու ն ա ւ ո ր ու թ ի ւ ն մ ը՝ ո ր ա խ ո ր ժ ե լ ի
 կ ե ր պ ո վ կ ը փ ո խ է ա ն ո ն ց ա մ ե ն կ ե ր պ ա ր ա ն ն ե ր ը :
 Լ ո ւ ս ի ն ը բ ն ո ւ թ ե ա ն ա մ ե ն ա գ ե զ ե ց ի կ ա ռ ա ր ի ա
 ն ե ր է ն մ է կ ի ն է : Ն ա կ ը զ ո ւ ա ր ճ ա ց ն է ա չ ք ե ր ն
 ի ւ ր պ ա յ ծ ա ռ ո ւ թ ե ա ն ք ա զ զ ր ո ւ թ ե ա մ ք ե ւ կ ը փ ո
 փ ո խ է ի ւ ր տ ե ս ք ը ս տ ա ն ա լ ո վ մ ի շ տ ն ո ր կ ե ր պ ա
 ր ա ն : Ի ւ ր լ ո ւ ս ո յ ա ճ ո ւ մ ն ե ն ո ւ ա զ ո ւ մ ը մ ե զ կ ը
 յ ա յ տ ն ե ն թ է՝ ա ն ի կ ա յ մ ո ւ թ ե ւ ք ո լ ո ր շ ի մ ա ր մ ի ն
 մ' է , ո ր կ ը ն դ ո ւ ն ի ի ւ ր լ ո յ ս ը ա ր ե գ ա կ է ն :
 Ա յ ս գ ո ւ ն տ ը ե ր ե ւ ո ւ թ ա պ է ս ք ս ա ն չ ո ր ս ժ ա
 մ ո ւ ա ն մ է ջ մ ի ա ն գ ա մ կ ը դ ա ո ն ա յ ե ր կ ր ի ն ք ո
 լ ո ր տ ի ք ը , ե ւ կ ը կ ա տ ա ր է ի ւ ր յ ա տ ո ւ կ թ ա ւ ա
 լ ո ւ մ ն գ ր ե թ է ք ս ա ն ե օ ֆ ն օ ր ո ւ ա ն մ է ջ : Ի ւ ր
 մ ա կ ե ր ե ւ ո յ թ ը ե ր կ ր ի մ ա կ ե ր ե ւ ո յ թ է ն տ ա ս ն ե
 չ ո ր ս ա ն գ ա մ ն ո ւ ա զ է , ե ւ հ ե ռ ո ւ է մ ե զ մ է
 գ ր ե թ է ո ւ թ ս ո ւ ն ե հ ի ն գ հ ա զ ա ր մ ղ ո ն : Լ ո ւ ս ն ի
 մ ա կ ե ր ե ւ ո յ թ ի ն վ ր ա յ կ ը ն շ մ ա ր ո ւ ի ն շ ա տ մ ը բ ի
 ծ ե ր , ո ր ք տ ե ս ա ն ե լ ի ե ն ն ո յ ն ի ս կ պ ա ր զ ա չ ք ո վ :
 Ա յ ս բ ի ծ ե ր ո ւ ն մ է կ ք ա ն ի ն ե ր ը՝ գ ո ւ ն ա տ , մ ո ւ թ ,
 ո մ ա ն ք ա լ ա ւ ե լ ի լ ո ւ ս ա ւ ո ր ե ն : Պ ա յ ծ ա ռ բ ի ծ ե
 ր հ ա ւ ա ն ա կ ա ն ա բ ա ր ք ա ր ձ ը լ ե ռ ն ե ր ե ն , ո ր ք

կ'անդրադարձնեն արեգական լոյսը իրենց գաւաթի բարձունքէն , իսկ մութ բիծերը՝ հեղուկ եւ թափանցիկ մարմններ են՝ այսինքն ծովեր , քարայրներ եւ ձորեր , որք կը ծըծեն լուսոյ մէծ մաս մը :

Լուսինը գնտածեւ ըլլալով , ինչպէս պարզ աչքով ալ կը տեսնուի , և ընդունելով իւր լոյսը արեգակէն , միայն կէս մասն կրնայ լուսաւորուիլ , հետևաբար միայն այս կիսագունտը մեղ տեսանելի կ'ըլլայ : Արդ այս լուսաւորուած կէսը կ'երեւի մեղ կամ մասնակի կամ ամբողջակի և կամ կ'անյայտանայ բոլորովին արեգական հետ ունեցած յարաբերական դրութեան համեմատ : Ահա ասկէ յառաջ կ'ուգան Լուսանական երեւոյնեւը : Երբ այս աստղը յօրակյուննեան մէջ է՝ այսինքն , երբ մեր եւ արեգակին մէջ տեղ գտնուելով կը դարձնէ դէպ ՚ի անոր իւր բոլոր լուսաւորեալ կէսը , իսկ դէպ ՚ի մեղ իւր բոլոր մութ կէսը , այն ատեն անտեսանելի կ'ըլլայ մեղ եւ կ'ըսուի նոր լուսին : Այս ատեն նա կը ծագի և կը մտնէ արեգական հետ մէկտեղ : Բայց լուսինը միշտ նոյն դիրքը չը պահեր արեգական դէմ . այլ ամեն օր արեւմուտքէն դէպ յարեւելու կը յետածգէ իւր ծագման տեղին , օրը գրեթէ քառասուն եւ ութը վայրկեան ուշանալով և կը կատարէ իւր շրջանը գրեթէ քսան և ութ օրուան մէջ : Իսկ քանի օր նա քաշուի արեգական տակէն , լուսաւորուած կէսն կը սկսի մեղ երեւիլ մահիկի ձեւով , որուն ծայրերը դէպ ՚ի արեւելք դար-

ձած կ'ըլլան : Որչափ լուսինը հեռանայ արել
գակէն , այնչափ մահիկը կը մեծնայ . այնպէս
որ եօթը օրէն յետոյ լուսաւորուած մասին
կէսը կը տեսնուի , որ ատեն կ'ըսուի՝ Ա. Ա. Ձ. Հ.
հառորդ : Տասն և չորրորդ օրը՝ լուսինը կը գրտ-
նուի գրեթէ արեգական հակադիր , և այս միջո-
ցին կ'ելլէ արեւելից կողմը՝ մինչդեռ արեգակը
կը մտնէ արեւմտից կողմք . այն ատեն լուսա-
ւորեալ կիսագունոր կ'երեւի ամբողջապէս
լուսեղէն սկաւառակի մը պէս , այս է ահա
Լ. Հ. Ա. լուսնի : Իւր շրջանի մնացեալ միջոցին
լուսինը կը նուազի հետզհետէ այն համեմա-
տութեամբ որով կ'աճէր , այսինքն լուսաւոր-
ուած մասը կը դառնայ անզգալի կերպով մեզմէ :
Լուսնոյ լրումէն եօթն օր յետոյ , դարձեալ
իւր լուսաւորեալ սկաւառակին միայն կէսը
կը տեսնուի մեզ . այս է՝ Վ. Ե. Ձ. Հ. Ա.
ատեն կը ստանայ վերստին մահիկի ձեւն , որոյ
ծայրերը կը նային դէպ յարեւմուտս , և որ
կը վերջանայ հետզհետէ անյայտանալով :

Խ'նչ բարերարութիւններ չը հայթայթեր
մեզ այս աստղը : Մարդը կ'ուզէ՞ սկսիլ ձամբոր-
դութիւնը լոյսէն առաջ կամ յետաձգել իւր
ուղեւորութիւնը արեգական մտնելէն յետոյ .
ահա լուսնոյ առաջին քառորդը կ'ուգայ ըն-
ծայել իրեն այդ դիւրութիւնը , անմիջապէս
երբ արեգակն կը քաշուի : Կ'ուզէ՞ նա սկսիլ
իւր ուղեւորութիւնը ցորեկուան աստղէն ա-
ռաջ . ահա լուսնոյ վերջին քառորդը կը կանխիէ
նորա առջեւ արշալոյսէն ժամերով յառաջ :

իսկ եթէ մարդը ուղէ յետաձգել իւր ճամբոր դութիւնները լուսնոյ լրման ժամանակին , այն ատեն կ'ունենայ օրեր . որք քսան և չորս ժամ շարունակ կը լուսաւորուին առանց ընդմիջուելու , և այս օգնութեամբ նա կ'ազատուի ամառան ջերմութենէն և կրնայ ապահովութեամբ վոխադրել , երբ որ ուղէ , այն տեսակ առարկաներն , զորս աւելի շահաւոր է ցորեկին չը վստահիլը :

Յաղումք լուսնոյ այս օգտակարութիւնը , որով կ'ընծայէ մեղ ամբողջ լուսաւորուած գիշերներ . նա որոշուած չ'է միայն մեղմացնելու գիշերուան տրամութիւնը՝ աճեցաղ լուսով մը , որ արեգակին պակասութիւնը կը լեցնէ , այլ նաեւ ստուգիւ գիշերային հսկող մ' է նաև որ միշտ մարդուն բնակարանին մօտ յանձն առած է յաջորդաբար զանազան պաշտօններ կատարել , և կուտայ մարդոյն ամեն մէկ պաշտօնին մէջ նոր ազդարարութիւն և նոր նշան : Արեգակը պէտք էր ծառայել կանոնաւորելու դաշտային աշխատութիւնները՝ իւր թաւալմամբը : Իսկ լուսինը ընելով մեր շուրջը նոյնպիսի թաւալում մը քսան և ութ օրուան մէջ , և փոխելով կանոնաւորապէս իւր կերպարանքը իւր ընթացքի չորս քառորդներուն ատեն , պէտք է ծառայել կանոնաւորելու քաղաքական կարգը և ընկերութեան հասարակ գործերը : Նա կը ցուցնէ ամեն ազգերուն այնպիսի լապտեր մը , որ ամեն եօթն օրը կը ստանայ նոր ձեւեր և յարմար բաժանումներով կը նշանակէ կանո-

նաւոր տեւականութիւններ , որք կարձ , և յաւտուկ են մասնական գործողութեանց սկիզբը և վերջը որոշելու :

Այսպէս ահա Երբայեցիք . Յոյնք , Հռովմայեցիք և ընդհանրապէս ամեն հին ազգեր կարգադրած էին յառաջնումն՝ ժամանակի բաժանումը լուսնոյ ընթացքին վրայ : Տակաւին այսօր Տաճիկք , Արաբացիք , Մավրիտանացիք և Ամերիկայի շատ մը ազգեր և ուրիշ բազմաթիւ ազնիք , կը գործածեն իրենց տօմարներուն բոլոր կարգադրութիւնը լուսնոյ նորոգութեանց և ուրիշ երեւութից վրայ հաշուելով :

Ատենօք լուսնին կը վերագրէին մասնաւոր ազգեցութիւններ ալ , որ չափազանց կերպավյարմար էին յառաջ բերելու նախապաշարումն և անհիմն սարսափներ : Պարտիզանը չ'էր ցաներ մինչեւ որ լուսինը դիտէր . երկրագործը կը սպասէր սերմաննելու համար ապահովուիլ այս աստղի բարեբաղդ ազգեցութեան վրայ : Հիւանդները խղճամասութեամբ ուշադիր էին լուսնոյ փոփոխութեանց : Նոյն իսկ բժիշկները անոնց ակնածութիւն կ'ընէին իրենց հրահանդներուն մէջ : Թէ և այս մասին նախապաշարումը այսչափ յառաջացած էր , բայց ոչ ոք կընայ հակառակիլ թէ այս մնորակը շատ իրական ազգեցութիւն մը չը ներգործեր բնութեան զանազան երեւոյթներուն՝ նա մանաւանդ կենդանական կարգին վրայ : Բաց ՚ի այս վարդապէտութենէն , իմացութեան , փորձառութեան և աստղաբաշխական մնութի և անհեթեթ

գիտութեան վրայ հիմնելով՝ կը պնդէին թէ
մոլորակները և հաստատուն աստղերը կը ներ-
գործեն ոչ թէ միայն երկրային մարմիններուն
այլ նաև մարդոց գործողութեանց և բազդի
յաջողութեանց վրայ։ Սակայն երկնային մար-
մնոց անհուն հեռաւորութիւնը եւ մեր գուն-
տին անոնց հետ ունեցած նուազ յարաբերու-
թիւնը, չ'են ներեր երբէք որ կարենան նոքա
ոչ մի կերպով մասնակցիլ մեր երկրին բնական
յեղափոխութեանց, ինչպէս նաև ներգործել
մարդկային գործողութեանց և բազդին վրայ։

Օ Դ

ՕԴ հեղուկ, ծանր, և արաձգական նիւթ
մ' է, որ տարածուած է բոլոր բնութեան մէջ
և կը մտնէ ամեն մարմնոց բազադրութեան մէջ։
Օդը անհուտ, անհամ և անտեսանելի է, զոր
միայն շօշափելով կրնամք ըմբռնել։

Օդը ունի այնչափ ծանրութիւն, որ իւրա-
քանչիւր քառակուսի ոտք մակերեւոյթին վրայ
Ճնշող օդոյ սիւնակի մը կշիռ երկու հազար
լիտր է։ Այսպէս սովորական հասակաւ մարդ
մի կը կրէ գլխուն վրայ քսան եւ մէկ հազար
լիտր ծանրութիւն։ Ուրեմն պէտք էր որ
մենք անկէ Ճնշուէինք, բայց օդոյ փոքր քա-

նակութիւն մը , որ մեր մարմնոյն մէջ կը գըտ-
նուի և որ շարունակ կը նորոգուի , բաւական
է՝ մեր վրայ ծանրացող բեռին եւ մեզ ամեն
կողմէն շրջապատող օդոյ մէջ տեղ հաւասարա-
կը ութիւնները իրար կ'ոչնչացնեն , որով երբէք
չ'են զգացուիր : Այսու ամենայնիւ իրենց գո-
յութիւնը շատ սասցի է , ինչպէս կրնայ հաս-
տատուիլ հետեւեալ ապացոյցով : Երբ հանուի
օդը կենդանւոյ մը մարմնոյն մէջէն , նոյն կեն-
դանին կը տափակնայ անմիջապէս գուրսի օդոյ
ծանրութեան տակ եւ կը մեռնի : Ընդհակա-
ռակն երբ կենդանւոյ մը բոլորակիքը գտնուող
օդը պարպելու ըլլան օդահան մեքենացին մի-
ջոցաւ , այն ատեն ներսի օդը չափաղանց կը
տարածուի և կ'ուռւեցնէ կենդանին , այնպէս
որ դարձեալ կը մեռնի :

Ոգն է այն տարրը , որուն բոլոր այս ստո-
րին տիեզերքը կը պարտի իւր կեանքը , իւր գե-
ղեցկութիւնը և իւր պահպանութիւնը : Բոլոր
փոփոխութիւնները , զորս կը դիտենիք մեր գուն-
տին և իւր պարունակած զանազան էակներուն
վրայ , օդէն կախումն ունին . նա բացարձակա-
պէս կարեւոր է կենդանիներուն կենաց եւ
առնկերուն աճման : Նա կը ծառայէ պահպա-
նելու ամենայն ինչ հաւասարակը ութիւնն մէջ ,
ինչպէս նաեւ շոգիներու , հովերու և անձրեւի
կազմութեան : Արեգակը չը պիտի կրնար մա-
տակարարել մեզ ոչ բաւական տաքութիւն և
ոչ լոյս , եթէ օդը չը շրջապատէր մեր գունոը :

Օդոյ միջոցաւ տեղի կ'ունենայ կենդանական կենաց ամենէն էական գործողութիւններէն մէկն , այն է շնչառութիւնը , որոյ հետեւանքն է սրտի շարժումը , արեան շրջանը և հետեւաբար մեր կեանքը : Օդը մանելով մեր թոքերուն մէջ՝ կը տաքնայ , կ'աւելնայ տարածութեամբ և տարածիչ զօրութեամբ , և իւր այս տարածութեամբ ու ձգտմամբ կը մղէ շնչերակներուն մէջ արիւնը , որ կը քշուի երակներուն մէջ արտաքին օդոյն միջոցաւ : Դարձեալ օդային մասնիկները խառնուելով կենդանեաց արեան և աւշին հետ կը պահպանեն իրենց ձգտմամբ լուծութիւնը , շարժումն և արեան շրջանը : Ուրեմն պիտի նեղուէր և մեռնէր այն կենդանին , որ չը կրնար շնչել ազատութեամբ , որովէս զի կարենայ լեցնել այն օդոյ տեղն , որ անդադար կը ցրուի կամ կը կորսնցնէ իւր ձգտումը արեան շրջանի և շնչառութեան պատճառաւ : Թոքերուն օդը , որ կը նորոգուի մէկ վայրկենի մէջ քսան անդամ և մէկ քառորդի մէջ երեք հարիւր անդամ , կը ծառայէ նաեւ իւր ձնշմամբ՝ կերակուրներու մարսողութեան եւ խախտյի ու արեան կազմութեան :

Մնալու կ'ըսուի այն օդոյ զանդուածը , որ կը շրջապատէ երկիրը : Մթնոլորտի ստորին մասը , այսինքն այն որ աւելի մօտ է երկրին , ձնշուելով վերի օդէն՝ հետեւաբար աւելի թանձը և աւելի խիտ կ'ըլլայ : Զայս կարելի է փորձել բարձր լեռներուն վրայ ուր շնչառութիւնը աւելի գժուար կ'ըլլայ ըստ բարձրու-

թեան : Թէպէտ և անկարելի է որոշել ճշդիւ
մթնոլորտին բարձրութիւնը , որովհետեւ կա-
րելի չ' բարձրանալ շատ վեր օդոյ մէջ , սա-
կայն կը բաժնեն զայն երեք աստիճանի : Ասորին
կարգը կը տարածուի մինչև այն բարձրութիւնը ,
ուր օդը այլ եւս չը տաքնար երկրին անդրա-
դարձող ճառագայթներէն : Այս կարգը ու-
րեմն ամենատաքն է : Միջին աստիճանը կը սկսի
անկէ , ուր կը վերջանայ նախորդն , և կ'երժայ
մինչեւ ամենաբարձր լեռներուն գագաթը , և
կամ մինչեւ ամենաբարձր ամպերը : Այս կար-
գին մէջ կը կազմուին անձրեւը , կարկուտը և
ձիւնը : Այս գաւառը շատ աւելի ցուրտ է
ստորինէն , որովհետեւ կը տաքնայ միայն այն
ճառագայթներէն , որը արեգակէն կուգան
ուղղաձիգ կերպով : Վերջապէս երրորդը հա-
ւանականաբար աւելի ցուրտ է . նա կը տարա-
ծուի միջինէն մինչեւ մթնոլորտին վերի ծայրը ,
թէ և կարելի չ' ճշդիւ որոշել նորա սահման-
ները :

Երկրէն շարունակապէս կը բարձրանան
շողիացմամբ՝ ջրեղէն , հողային , մետաղական ,
ճարպային և այլ ուրիշ անհուն մասնիկներ :
Արդ՝ որովհետեւ այս մասնիկներէն ոմանք
աւելի առատ են երկրի զանազան կողմերը ,
ահա ասկէ յառաջ կ'ուգայ՝ զանազան տարբե-
րութիւն օդոյ մէջ և այս տարբերութիւնը ,
որ շատ զգալի է նոյն իսկ փոքր բարձրութեան
մէջ , կ'աղդէ աւելի կենդանական բնութեան
մըայ : Մասր կշռող օդը աւելի օգտակար է

առողջութեան քան թէ թեթեւն , որովհետեւ
արեան շրջանը և անզգալի արտաշնչումը աւելի
լաւ կը կատարուին : Երբ օդը ծանր է , հասա-
րակ օրէն աւելի զուտ է . մինչդեռ թեթեւ
օդը միշտ կը պարունակէ ամառերու , անձրեւի
կամձիւնի մասնիկներ , որ զինքը կը խոնաւցնեն :
Երկրին բուրումները՝ կ'աւելցնեն օդոյ ծանրու-
թիւնը . և երբ անոնք կը բարձրանան տաքու-
թեամբ , օդը կը մնայ թեթեւ՝ հակառակ իւր
պարունակած ջրային շոգիներուն : Չափազանց
չորսութիւնը կը ցամքեցնէ մարդկային մարմինը
և իրեն շատ վնասակար է : Շատ խոնաւ օդն
ալ դարձեալ վատառողջ է , զի կը թուլայնէ
նեարդերը , կը դադրեցնէ անզգալի արտաշըն-
չումը , եւ եթէ մի և նոյն ժամանակին տաք
ըլլայ , աւիշները նեխութեան կ'ենթարկէ :
Օդոյ տաքութիւնը կը լուծէ մարդկային մար-
միններուն ամեն հեղուկները և կը պատճառէ
քրափինք , որ կը թմրեցնէ և կը տկարացնէ :
Իսկ երբ օդը շատ ցուրտ է՝ մարմնոյն հաստա-
տուն մասերը չափազանց կը պնդանան և հե-
ղուկները կը թանձրանան , ուրկէ յառաջ կ'ու-
գան խցումներ և բորբոքումներ : Ուրեմն ամե-
նալաւ օդը այն է՝ որ աւելի ծանր է քան թէ
թեթեւ , և որ չափաւորապէս խոնաւ է և վնա-
սակար շոգիներէն ազատ :

Դարձեալ օդոյ գոյութեան արգասիքն են
վերջալոյան եւ արշալայսոր որբ մեղ կ'ընծայեն
այնչափ մեծ օգուտներ : Երբ արեգակը կը մտնէ ,
ալէտք էր որ ամբողջապէս զրկուէինք լոյսէն և

յանկարծակի մտնելիք ամենախաւար գիշեր-
ուան մէջ : Սակայն այսպէս չէ : Այլ մեք կը
տեսնեմք տակաւին լոյսը մէկ ժամ կամ շատ
անգամ աւելի եւո՛ արեգակի մտնելէն յետոյ .
այս է վերջալոյսն : Մի և նոյն տեւականութեամբ
արշալոյս մը կը կանխէ՝ արեգական հորիզոնի վրայ
երեւնալէն առաջ : Տուրնիջեան այս առաւելու-
թիւնը պարտաւոր եմք հետեւեալ երեւոյթին :
Երբ լոյսը ուղղակի մտնէ օդոյ մէջ , ո՞չ ինչ
չ'արգելեր նորա ուղղութիւնը : Բայց երբ ճա-
ռագայթ մը մտնէ օդոյ մէջ շեղակի կամ կողմ-
նակի , փախանակ մաս առ մաս անցնելու օդոյ
մէջէն , կը կորանայ և կը ծոփ քիչ մը :

Այսպէս երբ արեգակը կը մօտենայ մեր
հորիզոնին , իւր մէկ քանի ճառագայթները որ
կ'անցնին մեր վերէն և որք դէպ ՚ի մեղ ար-
ձակուած չ'են՝ կը պատահին մեղ շրջապատող
օդոյ զանգուածին , կը բեկանին նոյն զանգուա-
ծին մէջ , կը կորին դէպ ՚ի երկիր և կը հասնին
մեր աչքերուն , այնպէս որ մենք կը ոկտիմք
վայելել տուրնիջեան լոյսը՝ զայն պատճառող ա-
րեգակի ծագումէն շատ առաջ : Երեկային ալ
նման օրինօք կը վայելեմք դարձեալ իւր լուսոյ
մէկ մասը՝ երբ ինքը կ'անցայտանայ : Վերջապէս ,
երբ արեգակը իջած կ'ըլլայ հորիզոնէն վար որու-
շեալ խորութեան մէջ , օդը կը դադրի այլ եւս
նորա ճառագայթները բեկաննելով մեղ հաս-
ցրնելէ : Ահա այն ժամանակ թանձր խաւարը
կ'ազգարարէ մարդուն վերջացնել իւր գործը :
Եթէ լուսինը և աստղերը կը հսկեն տակաւին

անոր ընծայելու համար իրենց լապտերին օգնութիւնը , սակայն նոցա լոյսը շատ նուազ և անկարող է իւր հանգիստը խռովելու :

Օդը՝ ինչպէս որ հաւատարիմ ազդարար մ' է մեղ բերելով հոտերուն զանազանութիւնը , նոյնպէս համանման պաշտօն մի կը կատարէ զանազան ձայները մեղ հաղորդելով : Կարելի է համարել այս ձայները իբրեւ սուրհանդակներ , զորս մեղ կը բերէ նա ամեն վայրկեան , իմացընելու համար ինչ որ կ'անցնի այլ և այլ հետապնդութեանց մէջ : Չայնը կ'ընթանայ մէկ վայրկենի մէջ գրեթէ հարիւր ութսուն գըր-կաշափ :

Դարձեալ , օդը կը ծանուցանէ մեղ՝ ինչ որ կ'անցնի ուրիշներուն մոքին մէջ : Երբ զանազան մասածումներով զբաղած ըլլանք , որք միայն մեր անձին ծանօթ և այլոց անտեսանելի են , ինչպէս կարող եմք հաղորդել զայնս ընկերութեան մը որ կ'ուզէ մեղ լսել : Կը կազմեմք մեր լեզուին և շրմունքներուն շարժումներովը քանի մը բառեր , որոց զանազան հնչումները նշաններ են զանազան մասածութեանց : Ահա այս միջոցաւ անոնք որ կ'իմանան այն աղմուկը , զոր մեր շրմունքները կը պատճառեն օդոյն բաղկաւով , կը տեղականան ամեն բանի որ մեր մոքին մէջ են : Նոքա եւս զբաղուած կ'ըլլան մի և նոյն մասածութիւններով և իրենց սիրար շարժուած կ'ըլլայ մի և նոյն զգացումներով : Այսպէս ուրեմն օդը մարդկային ցեղին միջնորդը և նորա մտաց հաղորդակցութեան կապն է :

Օդը կ'առնեէ ամեն տեսակ կերպեր , կը զանազանէ իւր պաշտօնները մեր պիտոյից ծառայելու համար : Նա ջրհանի մը պէս կը հանէ ջուրը ծովէն եւ կը ցրուէ զայն երկրի ամեն մակերեւոյթին վրայ : Երբեմն ալ այս եռանդուտ գործաւորն՝ կը գրգռուի , որ ատեն կը ատանայ Հռով անունը , կը փչէ սաստկապէս , կ'աւլէ եւ կը մաքրէ մեր բնակարանները : Առանց անոր մեծամեծ քաղաքները պիտի ըլլային աղբանոցներ : Վերջապէս նա զմեղ կը տաքցնէ և կը զովացնէ ըստ կարգի :



ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԻՒՆ ԿԱԶԻ

ԱՄԵՆ մարդ գիտէ այն անհուն օգուտուները , զոր մեղկընծայէ կաղի լուսաւորութեան զարմանալի գիւտը , բայց շատ քիչ մարդիկ կը ճանաչեն Ջրածին ըստած կաղի պատրաստութեան ոչ նուազ հետաքրքրական եղանակը :

Սովորական նիւթը՝ որմէ կը հանեն այս պատուական հեղուկը գետնածուխն է :

Իսկ ասոր համար գործածուած գործարանը տեսակ մը երկաթէ քառանկիւնի մնտուկ է , աւելի երկար քան թէ լայն , որոյ ծայրերէն մէկը գոցուած է պատուտակներով բռնուած երկաթէ թիթեղով մը և որոյ ամեն անկիւն ները ծածկուած կամ ծեփուած են կաւով :

Այն կազը յառաջ բերող ածուխը կը դրուի
խողվակ կոչուած տեսակ մը սնտուկի մէջ,
զոր կը գոցեն օդախիտ կերպով, այսինքն՝ շատ
ճշդութեամբ։ Այս խողովակը դրուած է տե-
սակ մը փռան կամ հնոցի մէջ, որ զինքը կը
շրջապատէ ամեն կողմէն ՚ի բաց առեալ նորա
գուռը՝ ուրիէ կը մոցունեն ածուխը։

Հնոցին մէջ միօրինակ կերպիւ կրակ կը վա-
ռեն, որպէս զի խողովակը միակերպ կարմրի։
Այն ժամանակ ածուխը կը լուծուի և իւր շո-
գիացեալ արդիւնքը՝ երկաթէ խողովակի մը մի-
ջոցաւ կ'առաջնորդուի երկաթէ ամանի մը մէջ,
որ ջրով լեցուած է և կը կոչուի զվարան։ Այն
տեղ կուտարը, ձէթը և ուրիշ ածուխէ հանուած
նիւթերը կը խտանան և կ'ելլեն հեղուկ վիճա-
կով մասնաւոր խողովակէ մը, կազը իւր թե-
թեւութեան զօրութեամբ կ'ելլէ վերին խողո-
վակի մը միջոցաւ և կը մանէ ընդունարանի մը
մէջ, որ որոշուած է զտաման արդիւնքը ընդու-
նելու։ Այս ընդունարանը օդախիտ կերպով
գոցուած և ջրով լցուած է։ Կազը կը դիզուի
ամանին վերի կողմը և կը ցածցնէ ջուրը մինչեւ
ընդունարանին վարի կողմը գտնուած փաքրիկ
ծակերու կարգէն վար, որով կազը պղտղակնե-
րով կ'ելնէ այն հորի ջրոյն մէջէն, ուր ընկղմած
է կազաչափը, յորում կը դիզուի կազը ճշդա-
պէս։

Կազաչափը թիթեղէ կամ զինկէ ահագին
սնտուկ մ' է, սովորաբար խողովակի ձեւով,
որոյ մասերը սերտիւ կցուած են իրարու որ

արգիլեն կազը դուրս ելնելէ : Իւր վարի կողմը , որ կ'ընկղմի ջրոյն մէջ , բոլորովին բաց է և դրուած է այնպիսի կերպով որ կարողանայ բարձրանալ և իջնել մինչեւ որ ամբողջը ծածկուի ջրոյն տակ : Այս վերջին դիրքին մէջ նա ջրով լցուած կ'ըլլայ ամբողջապէս , բայց քանի որ կազը հոն մօնէ , նորա մէջի հեղուկը տեղէն կը հանէ և կը բարձրացնէ աստիճանաւ բար կշռող գործիքը որ կախուած է հակակը շիռներով լարուած ճախարակներու մէջէն անցնող չուաններէ :

Կազաչափի գործածութեան նպատակն է կանոնաւորել կազի բաժանումը լուսաւորութեան տեղերը : Կազաչափին հասնելէն առաջ կազը պէտք է անցնի տաք ջրոյ քանակութենէ մը , որ կը մաքրէ զինքը կպրային և ծծմբային ամեն հստերէ : Բայց շատ տեղեր ուր որ այս նախազգուշութիւնը զանց առնուած կամ անկատար կերպով գործադրուած ըլլայ , կազը խողովակներու ծայրի ծորակներէն կը փախչի առանց այրուելու , և կամ առաջնորդող խողովակաց ձեղբուածներուն մէջէն լցուեր կ'երեւին , որ ատեն կը տարածուի յաճախ անախորժ հոտ մը :

Կազը վառելու սահմանուած ծորակներուն ձեւը ըստ կամաց է , ամենէն աւելի գործածականը և օգտակարն է խոր օղակի ձեւն , որ կազը կ'ընդունի առաջնորդող խողովակէն եւ որուն շրջապատը ծակուած է պսակաձեւ բաղմաթիւ փոքրիկ ծակերպով : Այս կազը վառելու

Համար բաւական է մօտեցնել իրեն վառուած մարմին մը , և այրումը կը տեւէ այնչափ որչափ որ կազ հասնի ծորակին՝ առաջնորդող խողովակին մէջէն :

Հաշուուած է որ մէկ ու կէս մէթր տրամագծով և երկու մէթր բարձրութեամբ կազաչափ մը կրնայ գրեթէ բովանդակել երեք ու կէս խորանարդ մէթր կազ . և այս քանակութիւնը բաւական է քառասուն ժամուան միջոց լաւ կանգեղի մը չափ լուսաւորել . կամ թէ հինգ ժամուան միջոց ութը ծորակ կրնան լուսաւորել այնչափ որչափ մեր հարիւր վաթսուն ցոլացիկ կանթեղները :

Կազի այս քանակութիւնը ստանալու համար պէտք է միայն տասն և ութը լիտր ամենալաւ գեանածուխ . եւ այս բանին համար ըլլալիք ծախքն մասամբ կը փոխարինուի Գօք ըսուած ածուխին արժէքովը , որ սոյն կազի զտման մնացորդն կամ մրուրն է :

Իւղի զտմամբ յառաջ եկած կազը մի և նոյն կերպով սկարաստուելով կուտայ բոց մը շատ աւելի լուսաւոր քան ածուխին հանուած կազը : Անգիսյ մէջ այս կազի գործածութիւնը ընդհանրապէս ընդունուած է իրեւ աւելի օգտակար թէ լուսութեան և թէ խնայողութեան մասին :



Ն Ա Գ Ի

Պուրը՝ երկրագունդի մակերեւոյթին երեք հինգերորդ մասը կը բռնէ : Կա օդոյ չափ կարեւոր՝ և իւր ներկայացած՝ հաստատուն, հեղուկ և կազային վիճակներուն համեմատ զանազան կերպով օգտակար է : Կը միջամտէ գրեթէ բնութեան ամեն սքանչելիքներուն : առանց իրեն ոչ կեանք, ոչ տունկ և ոչ ձարաարութիւն։ Պուրը կազային վիճակով կը բռնէ 1.680 անգամ աւելի աեղ քան թէ հեղուկ վիճակով։ Առաջին վիճակի մէջ նա աւելի թեթեւ կ'ըլլայ եւ ազատ օտար նիւթերէ, որ զինքը կը ծանրացնեն, և կը բարձրանայ օդոյ մէջ, ուրիշ վերըստին կ'իջնէ անձրեւի, ձիւնի կամ կարկուտի ձեւով։

Ծոգին գործածուելով արուեստներու եւ ձարաարութեանց մէջ՝ անհուն օգտակարութիւններ ունի իբրև զօրաւոր շարժիչ և իբրեւ միջնորդ սաստիկ տաքութեան։

Ցամաքի և ջուրի վրայ փոխադրութեանց համար գործածուելով, կ'աղդէ նաւերուն եւ կառքերուն այնպիսի արագութիւն մը, որով գոգցես կը ջնջէ հեռաւորութիւնները և կ'արհամարհէ ծանրութիւնները։

Ծոգին իբրեւ շարժիչ զօրութիւն գործածելու գաղափարը շատ հին է և երկու հազար տարիէն աւելի առաջ ըլլալ կը կարծուի, սակայն ամուլ մնացած էր երկար գարեր, և միայն

մեր օրերուն մէջ իրագործուեցաւ : Առաջին
անգամ կը տեսնուի այս գաղափարն Սողոմոն
Գառուի գրուածոց մէջ , որ հռչակաւոր ճար-
տարապետ մ' էր՝ Նորմանտիոյ մէջ ծնած՝ ԺԴ
դարուն վերջերը :

Այս մասին կը պատմուի բաւական հետա-
քրքրական զուարձաբանութիւն մը : Վօրսէս-
թէր անգղիացի Մարքիզն՝ օր մը Պիսէթրի յի-
մարանոցը այցելութեան երթալով , տեսաւ
գաւթի մը մէջէն՝ այն տեղի թշուառներէն մէ-
կուն գլուխը , որ երեւնալով ահագին վանդակ-
ներու ետեւէն՝ սկսաւ պոռալ խիստ բեկեալ
ձայնիւ մը . “ Ես խենդ չ'եմ այլ գիւտ մը ըրի ,
որ պիտի հարստացնէ զայն գործադրող գա-
ւառը ” : “ Եւ ի՞նչ է իւր գիւտը ” . “ Հարցուց
Մարքիզն զինքը առաջնորդողին ” : “ Ա՛հ , ըսաւ
նա , ուսերը վերցնելով , պարզ բան մը զոր եր-
բէք չէք կրնար ըմբռնել , այն է՝ եռացեալ ջրոյ
շոգւոյն գործածութիւնը : Այս մարդը չորս
տարի առաջ եկաւ Նորմանտիայէն որպէս զի
թագաւորին ներկայացնէ յիշատակարան մը
այն սքանչելի արդեանց վրայ , զոր կարելի է
ձեռք բերել իւր գիւտէն : Իրեն ըսածին նա-
յելով շոգւով կարելի է դարձնել մեքենաներ ,
քալեցնել կառքեր , ի՞նչ գիտնամ , ընել հազա-
րաւոր սքանչելիքներ : Կարտինալը վորնաեց
այս խենդը առանց մոիկ ընելու իրեն : Սողո-
մոն Գառու փոխանակ յուսահատելու , սկսաւ
ամեն տեղ կարտինալին ետեւէն երթալ , որ
ճանձրանալով նորա յաճախակի ներկայութե-

նէն և յիմարութենէն , հրամայեց բանտարկել զայն Պիսէթրի մէջ , ուր մնաց երեք տարի ու կէս եւ ուր ինչպէս դուք ինքնին լսեցիք , կը կանչէ ամեն օտարականներուն թէ՝ ինքը երեք խենդ չ'է , և թէ՝ ինքը ըրած է զարմանալի գիւտ մը : Գրած է նա և այս մասին գիրք մը , որ քովս է ” : Լորտ Վորուչսթէր ուղեց այս գիրքը և անոր մէկ քանի թերթերը կարդալէն յետոյ ըստ . “ Այս մարդը խենդ չ'է , և իմ հայրենեացս մէջ փախանակ զինքը բանտարկելու , ընդ հակառակն հարստութեամբ կը վարձաարէին : Տարէք զիս իւր մօտ , պիտի հարցաքննեմ զինքը ” : Տարին զինքը հօն . բայց քիչ յետոյ դարձաւ Մարքիզը տրտում եւ մտածմամբ : “ Հիմայ իրօք խենդ է , ըստ , վիշտը և գերութիւնը բոլորովին խանգարած են իւր բանականութիւնը : Դուք զինքը խենդացուցիք . բայց ձգելով զինքը այս բանտին մէջ , ձգած էք անոր հետ նաև մեր ժամանակի ամենամեծ հանճարը ” :

Այս պատմութենէն կը հետեւի ուրեմն որ ոչ թէ Վորուչսթէրի Մարքիզն , այլ Սողոմոն Գառսն է որ առաջին հնարսղն եղաւ ջրոյ շոգւոյն ջրաբաշխական մեքենային մէջ գործածուելուն . հետեւաբար Գաղղիացւոց և ոչ թէ Անդղիացւոց կը պատկանի այս գիւտին փառքը : Դարձեալ Բաբէն անուն Գաղղիացին եղաւ , որ առաջին անգամ շոգւոյ և ջրհանի ձողի մեքենայով շոգին ցրտութեամբ խտացնելու գիւտն ըրաւ , և դարձեալ նա առաջին անգամ

մտածեց գործածել շոգին նաւարկութեան մէջ :

Այս գաղափարներուն միջոցաւ , և յաջորդական կատարելութեանց շնորհիւ , Անգղիաց վեք յաջողեցան շինել շոգւոյ այն պատուական գործիները , որք սբանչելիքներ գործեցին քառասուն տարի է ՚ի վեր :

ԺԹ գարուն սկիզբները ֆուլթօն Ամերիկացին առաջարկեց Նաբոլցոնին հաստատապէս գործադրել շոգին նաւարկութեան մէջ : Այն առեն այս գաղափարները մերժուեցան , բայց վերջապէս անոնց արժէքը գիտցուեցաւ , եւ մարդ չը կրնար ուրանալ այսօր անոնց գործածութեան արդիւնքն և անթիւ օգուտները :

Վերջապէս 1823ին կառավարութիւնը առաջին անգամ արտօնեց՝ Գաղղիոյ մէջ Երկաթուղոյ գործածութիւնը , որ շինուեցաւ Ա . Ստեփաննոսէն՝ մինչեւ Լուատ : Անգղիացիք ալ մի և նոյն ժամանակ կը գործադրէին Տարլենքթոնի Երկաթուղին . իսկ այսօր Երկրի ամեն կողմերը ասոնք բաղմութեամբ տարածուած են :

Դիւրին է ըմբռնել շոգւոյ մեքենականութեան հիմնական գաղափարը : Արդարեւ շատ հեշտ է հասկնալ որ ջրհանի մը ձողին տակ շոգի մացնելով , այս ձողը կը մկուի զօրութեամբ մինչեւ որոշ հեռաւորութիւն մը , եւ հոն կը մնայ , որչափ որ շոգին կը պահպանէ իւր ձգական զօրութիւնը : Բայց Երբ շոգին սկսի խտանալ ցրտութեամբ՝ աւելի նուազտեղ կը բռնէ , որով կը թողաւ պարապութիւն մը ձողին տակ , որ իսկոյն կ՚իջնէ ջրհանին մէջ թէ մթնոլորտին

Ճնշման և թէ՛ իւր ծանրութեան պատճառաւ :
Եթէ նորէն մտնայ հօն շոգին դարձեալ նոյն
արդիւնքը տեղի կունենայ , որմէ յառաջ կու-
գայ երթեւեկի շարժում մը , զոր կարելի է
վերածել ամեն տեսակ շարժմանց : Ահա այս
եղաւ առաջին գաղափարն այն մեքենաներուն ,
որը այնչափ կատարելութիւն տուին արուես-
տից :

Ժամանակալիթ անուն Անդղեացի նշանաւոր
ճարտարապետի մը հանճարոյն կը պարտիմք՝
գլւաւոր մեքենային գիւտը , որ շարժման մէջ
կը դնէ ուրիշ ամեն տեսակ մեքենաներ : Սա
տեսնելով որ գործածուած մեքենաները կը¹
պատճառէին տաքութեան մեծ կորուստ մը՝
հետեւաբար այրելի նիւթոց մեծ ծախք մը ,
մտածեց աւելցնելով ջրհանին շուրջը խողովակ
մը , ուր կը մտնէր շոգին իւր ազդեցութիւնը
գործելէն յետոյ , և հսն ընդունելով պաղ ջրոց
ցայտերն կը խտանար : Որով ջրհանը այսպէս
կը պահպանէր իւր տաքութիւնը երկար ժա-
մանակ :

Վալթի այսքան օգտակար կատարելագոր-
ծութիւնները շատ գժուարաւ տարածուեցան :
Կը պակսէին իրեն իւր մտածած շոգւոց մեքե-
նային գործադրութեան միջոցները : Վերջա-
պէս ազդեցիկ մարդոց օգնութեամք հաստա-
տեց նա ընկերութիւն մը , որ յանձն առաւ
ընել ամեն կարեւոր պատրաստութեանց ծախ-
քերն : Եւ երբ մեքենան կատարելագործուե-
ցաւ պանչելի երեւցաւ ամեն արհեստի մար-

դոց համար : Այն ատեն վալթ դաշինք ըրաւ
փոխել գտնուած մեքենաները , այն պայմանաւ
որ՝ այրելի նիւթոց խնայողութենէն ձեռք բե-
րուած շահուն մէկ երրորդը իրեն տրուի : Այս
պայմանը բաւականացաւ իրեն մեծ շահեր
ընելու : Գոռնուալ գաւառին հանքերուն մէջ
այս մէկ երրորդ մասին շահը կը հասնէր տա-
րին մինչեւ 600,000 ֆր : Այս թիւը կրնայ տալ
մեզ գաղափար՝ այն անհուն օգուտաներու վրայ ,
որ յառաջ կուգան այս ճարտար մեքենայի
գործածութենէն :

Ե Ո Վ.

Ծովը ամեն օր վեց ժամ կը մղէ իւր ջու-
րերը՝ մէջ տեղէն դէպ եղերքը և դարձեալ
ամեն օր կը քաշէ զանոնք եղբերէն դէպ ՚ի մէջ
տեղ՝ նոյնպէս վեց ժամ միջոց : Այս շարժումը
որ հասարակ է ամեն ծովերուն , կը կոչուի
Մակընթացութիւն և Տեղապուտթիւն : Եթէ աւելի
զգալի է նա Ովկիանոսին մէջ քան այլուր , սպառ-
ճառն այն է որ ջրոց քանակութիւնը հոն աւելի
մեծ է : Այս շարժման առաջին արդասիքն է
արդիլել ծովին ջրերը՝ շատ երկար անշարժու-
թեամբ նեխելէ և ապականուելէ : Միւս կող-
մէն հովերն ալ կ'օգնեն զանոնք մաքրելու :

Ծովախաղացներու ուրիշ արգասիքն ալէ
մզել գետերուն ջուրը և բարձրացնել դէպ ՚ի
ցամաք , որով խորացնել նոցա յատակը ըստ
բաւականին , որպէս զի կարենան այս կերպով
օտար վաճառքներու ահագին բեռները հաս-
ցընել մինչեւ մեծամեծ քաղաքաց դռները , ո-
րոց փոխադրութիւնը անկարելի պիտի ըլլար
առանց այս օգնութեան . նաւերը շատ ան-
գամ կը սպասեն ջուրի այս աճմանց որպէս զի
յաջողին նաւահանգիստը հասնիլ առանց խըր-
ուելու եւ կամ կարող ըլլան առանց վտանգի
գետերուն մէջ մտնելու : Այս կարեւոր ծա-
ռայութենէն յետոյ , ծովախաղացները կը նուա-
զին և թողելով գետակը վերածուիլ իւր առջի
սահմաններուն , կը դիւրացընեն նորա շուրջը
բնակողներուն վայելել այն հաճոյքը , որ տեղի
կ'ունենայ նորա սովորական ընթացքին ատեն :

Ծովու ջրերն ասպականնելէ արգելող երկ-
րորդ պատճառն ալ իրենց աղիութիւնն է :
Ծովը բոլորովին իւր մաքրութեան մէջ պահ-
պաննելու համար՝ մակրնթացութիւնը և տեղա-
տուութիւնը նորա մէջի աղը կը տարածեն ա-
մեն օր մէկ ծայրէն ՚ի միւսն : Առանց այս ան-
ընդհատ շարժման՝ աղը շուտով պիտի իջնէր
յատակը . եւ եթէ այսպէս ըլլար , ծովը մեղ
պիտի պատճառէր անտանելի ժանտահոտու-
թիւն մը և չը պիտի կրնար մնուցանել ձկնե-
րը , որոց թիւն և փափուկ կաղմուածքը զար-
մանք կը պատճառեն մեղ :

Ծովի աղիութիւնը , որ այնչափ օդտակար է

մեղ՝ պահպանելով նորա ջրերը և մէջի ձկները, կ'ընծայէ գարձեալ ուրիշ կարեւոր օգտակարութիւն մ' ալ։ Աղի մասերը կ'ընդդիմանան ջերմութեան և օդոյն որ կը շոգիացնեն ջրերը, եւ այսու կը չափաւորեն շոգիացումն ուստի մենք ծովի աղիութեան կը պարտիմք անուշ ջուրց այն սահմանաւոր քանակութիւնը, զոր արեգակն կ'առնէ ծովէն մեր պիտոյից համար։ Առանց աղերու այս ընդդիմութեան նա պիտի վերցնէր աւելի շատ շոգւց քանակութիւն, որ պիտի ողողէր երկիրը՝ փախանակ դայն բարեքը ընելու։ Մենք պիտի ունենայինք կրկին կամ երեքկին անձրեւներ, գետեր, լճեր եւ երկիրը պիտի ըլլար իրական ճահիճ մի։ Այսպէս կրնամք ըսել որ՝ եթէ ծովի ջուրը աղեւ ըլլար, մենք պիտի մեռնէինք անօժութենէ։

Այս ճիշտ համեմատութիւնը կը գտնուի նոյնպէս ծովու տարածութեան մէջ։ Առաջին հայեացքով. մեղ կը թուի որ աւելի օգտակար պիտի ըլլար՝ եթէ բնութիւնը ցամաքի վերածած ըլլար ջրով այսինքն ծովով լճերով և գետերով սպասուած անհուն տարածութիւնը։ Բայց եթէ Ովկիանոսը վերածուած ըլլար իւր այժմեան վիճակի նոյն իսկ կէսին, չը պիտի կրնար գոյացնել բայց միայն արտադրած շոգւոյն կէսը, և այն ատեն մենք պիտի ունենայինք մեր գետերուն և անձրեւներուն միայն կէսը, որով երկիրը բաւականաչափ չը պիտի ուսոգուէր։ Այսպէս ուրեմն ծովը սահմանուած է իբրեւ ընդհանուր պահարան ջուրց, որպէս

զի արեգական ջերմութիւնը առնէ անկէ բաւական քանակութեամբ շոգի եւ ապա ցրուել զայն անձրեւի ձեւով՝ բոլոր դաշտերու վրայ և ըլսոյ աղբիւր առուակիներուն։ Եթէ ծովուտարածութիւնը աւելի նուազ ըլլար, անապատները և չոր երկիրներ աւելի պիտի գտնըւէին, վասն զի նուազ անձրեւ պիտի տեղար և սակաւ գետեր պիտի ըլլային։

Մանաւանդ, ուր պիտի մնային վաճառականութենէ քաղուած օգտակարութիւնները, եթէ ջուրց այս մեծ ժողովը չ'ըլլար։ Ծովն է որ կարելի կ'ընէ շատ մը յարաբերութիւններ ուրիշ ազգաց հետ։ Ի՞նչպէս պիտի կրնայինք ժողովել մեր հարստութիւններն ու գանձերը, և երկրի բոլոր մասերը հարկատու ընել մեր պիտոյից և մեր հաճոյից՝ առանց նաւարկութեան օգնութեանը։

Այսպէս ծովը՝ ոչ թէ ազգերը իրարմէ բաժնուած պահելու և զանոնիք առանձին սահմաններու մէջ փակելու համար որոշուած է, այլ ընդհակառակին նա մի տեսակ միջնորդ է ամեն մարդիկները միացնելու և վաճառքներու փոխադրութիւնը դիւրացնելու համար, որ շատ դժուարին պիտի ըլլար առանց այս օգնութեան։

Որչափ պատուական օգուտներ չընծայեր մեզ նաւարկութիւնը։ Իրեն կը պարտիմք ուղղակի կամ անուղղակի մեր գոյութեան կարեւոր առարկաներուն մեծ մասը։ Համեմներ, գեղորայք, կերպասեղէնք, ներկեր և պտուղներ, որք մեզ կուգան օտար գաւառներէ,

պիտի պակաէին մեղ և կամ շատ աշխատուածեամբ և ծախքերով պիտի կրնայինք զանոնք ստանալ , եթէ նաւերը չը բերէին զանոնք մինչեւ մեր նաւահանգիստները : Որչափ Խրդակի պիտի ըլլացինք եթէ պարտաւորէինք բերել տալ ցամաքով այն ամեն բաները , որոց պէտք ունիմք : Հետեւեալ համառօտ հաշիւը կրնայ զայն ցուցնել :

Նաւ մը կը կրէ մինչեւ մէկ միլիոն երկու հարիւր հազար լիտր : Արդ հաշուելով իւրաքանչիւր ձիոյն երկու հազար լիտր , այս բեռը փոխադրելու համար պէտք պիտի ըլլար վեց հարիւր ձի կամ երեք հարիւր կառք երկու ձիով :

ԶԿՆԵՐ

Պ'Զ նուազ սքանչացումն կը պատճառէ մեղ՝ Ռվիկանոսի անդնդոց մէջ պարունակուած բնակչաց անթիւ բազմութիւնը : Ծովու ջուրերը լցուած են դառնութեամբ եւ աղով , բնականաբար ամուլ են նոքա : Ի՞նչպէս կ'ըլլայ ուրեմն որ յանկարծակի կը ծնանին անոնք զարմանալի թուով կենդանի և շնչաւոր էակներ , ի՞նչպէս կ'ըլլայ որ այսչափ աղով լցուած ջրերուն մէջ , որոց ամենափոքր կաթին անգամ կարող չէ կրել մեր լեզուն , ձկները կ'ապրին

և կը վայելեն կտտարեալ առողջութիւն եւ զարմանալի զօրութիւն մը :

Բալոր կենդանիները՝ որ կը բնակին օդոց մէջ, կամ կ'ընթանան և կը սողան երկրի վրայ, և կամ կը գանուին երկրի խորերուն մէջ, առհասարակ կ'ապրին օդ շնչելով : Առանց օդոց յանկարծամահ պիտի ըլլային ամենքն, և եթէ մորք ժամանակ մի ընկղմին ջրոյ մէջ, կը մեռնին անմիջապէս : Բայց ջուրն ալ իւր բնակիչներն ունի, որք կ'ապրին իւր ծոցը և կը մեռնին եթէ հանուելու ըլլան իրենց յատկացեալ տարրէն : Սակայն քանի որ ձկները արիւն ունին, բնչպէս ուրեմն նոյն արիւնը շրջան կ'առնէ . ինչու համար չը սառիր կամ չը թանձրանար այն ջուրերու սաստիկ ցրտութենէն : Ի՞նչպէս կրնան ապրիլ նոքա սառոցներու լեռանց տակ : Դարձեալ՝ երկրի կենդանիները փետուրներ ունին կամ նուրբ աղուամազ եւ կամ լաւ մաշկեակներ ցուրտէն պահպանուելու համար . իսկ ձկանց վրայ չը գտնուիր այս պիսի բան մը, որ դիմանայ օդէն աւելի ցուրտ տարրի մը : Այսու ամենայնիւ իրենց մարմինը պատած է տեսակ մի սոսինձով և ծածկուած է խիստ և խիտ թեփերով, որք միմեանց կցուած են և շարուած մեր բնակարանները ծածկող յարկի քարերու նման : Ասոնց տակ կը գանուի տեսակ մի իւղային ճարալ, որ կը տարածուի բոլոր մարմնոյն վրայ : Այս թեփը կամ խեցին, կ'արգիլէ ձուկը խիճերով կամ կոսպիճներով վերաւորուելէն . վերջապէս՝ այս թեփը և իւ-

զը ընդդիմանալով ջրոյն կը պահպանեն ձկան
տաքութիւնը եւ կեանքը : Կարելի չէր իրեն
տալ հագուստ մը , որ ըլլար միանգամայն աւելի
լի թեթեւ և աւելի անթափանցելի :

Արդեօք ի՞նչպէս կ'ապրին ծովու այս բաղ
մաթիւ ընակիչները , քանի որ չեն կրնար ջու-
րէն ելլել , ուր ոչ ինչ կը բուսնի , և չեն կա-
րող ցամաքի վրայ գանել իրենց սնունդը :
Բաց յայսմանէ , ասոնք զիրար ալ կուտեն .
սակայն որպէս զի իրենց ցեղը չոչնչանայ , ընու-
թիւնը զանոնք բաղմացուցած է այն կերպով
որ՝ փճացողները խիստ շատ նուազ են քան
անոնք՝ որ պիտի նորոգեն սերունդը : Զկները
կենդանիներուն մէջ ամենէն աւելի աճեցուն
են : Գիտցուած է որ Գայլածուկն կ'ունենայ
երեք հարիւր հազար հաւկիթէն աւելի , Ծա-
ծանը երկու հարիւր հազարէն աւելի , և Թիւ-
նիկը կէս միլիօնի չափ : Զկանց մէջ ամենէն
աւելի բաղմացող են՝ Փայլուն ձկները . ասոնցմէ-
ամեն տարի որոշեալ ժամանակին անհամար
բանակներ կ'երթան հիւսիսէն դէպ ՚ի Հոլան-
տայի և Անգղիս եղբները : Հոլանտացիք միայն՝
ամեն տարի երկու հարիւր միլիօնէն աւելի
կ'որսան այս ձկներէն :

Ջրային կենդանիները թէ և ցամաքոյին
կենդանիներուն չափ բաղմատեսակ չեն , բայց
կը գերազանցեն զանոնք իրենց հասակով , եւ
իրենք աւելի երկարակեաց են քան ցամաքի և
ողոյ բնակիչները : Փիզը եւ Զայլեամն աւելի
փոքր են համեմատելով Կէտին հետ : Այս

կենդանին իբրեւ իշխան ծովերուն , ունի հըս-
կայական մեծութիւն մը , իւր երկար ծա-
ռերու նման ուկորները կը ծառայեն նաւեր
շինելու և իւր ճարավը կուտայ մինչեւ երեք
հարիւր տակառ իւղ . իւր պոչը այնչափ զօրա-
ւոր է , որ կրնայ մէկ հարուածով տապալել
բարձր նաւ մը . բայց հակառակ իւր չափա-
զանց մեծութեան կը ճեղքէ ջուրերը տարօրի-
նակ արագութեամբ : Կէտը ակռայ չ'ունի ,
բայց տասն և երկու մինչեւ տասն և հինգ ոտք
երկայնութեամբ իւր ծնօաններուն մէջ տեղ
դետեղուած ակռայի նման եղջիւրներ ունի :
Ահա այս եղջիւրներէն նետաձեւ կտրելով՝
կը շինուին այն տոկուն և դիւրակոր թիթեղ-
ները , որ կը ծախուին վաճառականներուն մօտ
պալն անունով և որք կը ծառայեն բազմաթիւ
պէտքերու : Այս կենդանին կ'ապրի այնչափ
երկար որչափ կազնին . չը կայ ոչ մէկ ցամա-
քային կենդանի , որուն կենաց տեւողութիւնը
կարելի ըլլայ հաւասարիլ սորա երկարակեցու-
թեան : Քանի մը տարի առաջ Օսդանտի մէջ
տեսնուեցաւ որ՝ քսան և չորս նուագածուներ
նուագահանդէս մը տուին Կէտի մը փորի
կմախրին մէջ :

Կէտերը և ամեն մեծ ձկները , որոցմէ խոյս
կուտան զմեղ սնուցանող տեսակներն , կ'ապ-
րին ծովերու խոր տեղերը՝ հեռու եղեքնե-
րէն , ուր կրնայ պակսիլ ջրոյ բաւականաչափ
քանակութիւնը՝ զիրենկը կրելու համար : Ասոնք
կը բնակին ամենացուրտ գաւառներուն մէջ .

և այն տեղի խեղճ քնակչաց պարէնի աղբիւրն
են : Նոքա կ'ուտեն ասոնց միոը , կը վառեն
խղը երկար գիշերներու մէջ և կը գործածեն
անոնց ոսկորները և մորթը մեծ նաւակներ շե-
նելու եւ պատելու , որոցմոլ կ'ընեն իրենց
որսը :

Ընդհակառակն ձկանց միւս բոլոր տեսակ-
ները՝ կուգան դիզուիլ մեր ծովեղերաց վրայ :
Ոմանք միշտ մեր մօտ կը բնակին , ոմանք ալ
ամեն տարի կուգան խմբերով : Այս թափա-
ռական ձկները որոշեալ եղանակի մէջ փախ-
չելով կէտին առջեւէն՝ կուգան ապաստանիլ
մեր կողմերը : Այս անթիւ ձկներու արշաւա-
նաց սպատճառն է թշնամոյն երկիւղն եւ այն
միջատներու հրապոյրը , որով նոքա կը սնանին
մեր թեզըներու մօտ . գողցես մանանայ մ' է
այն զոր կուգան նոքա ժողովել հաւատարմա-
բար : Ամարան և աշնան միջոցին ասոնցմէ մեծ
մասը բռնուելէն յետոյ , կը կարծուի որ մնա-
ցեալները կը վերադառնան ձմեռը մինչեւ
բեւեռային կողմերը , ուր ծնունդ կուտան
նոր սերնդոց , որք պիտի գան մեզ այցելել
յաջորդ տարին :

Կան ուրիշ ձկներ ալ , ինչպէս են՝ Սաղմոն-
ները , Ծովաձկները , եւ ուրիշ պատուական
տեսակներ , որք կը մանեն բազմութեամբ գե-
տերուն բերանները և կը բարձրանան մինչեւ
անոնց աղբերակն իրենց հաւկիթները դնելու
համար :

Խեցեմորթները կամ խեցեղէն կենդանի-

ները մեծաւ մասամբ կ'ապրին ջրերու մանաւանդ ծովերու մէջ, երբեմն եղերքին մօտ և երբեմն մէջ տեղերը: Ասոնք պատսպարուած են կրային նիւթէ կազմեալ խեցիներով, զոր կարելի է համարել իբրեւ իբենց սակորները: Խեցեմորթները կը կազմեն երկու մեծ ցեղ. Ո-լախնչներ՝ որոց խեցիները բազմամասն են, և Խըշոնջներ՝ որոնց խեցին հասարակօրէն ոլորուած և միակըտուր է: Ուլականչները չ'ունին գլուխ եղջիւր և ոչ ծամելիք: Անսնց վրայ կը տեսնուի միայն շնչանիօթներ, բերան մը և երբեմն սոտք մը: Ընդհակառակին Խղունջներուն մեծ մասը ունին գլուխ, եղջիւրներ, աչքեր, բերան, և ոտք: Խեցեմորթները կը ծնին խեցապատ, բայց քանի որ կենդանին կ'աճի, իւր բնակարանն ալ, որուն ներքին երեսները պատուած են խիստ նուրբ թաղանդով մը, կը մեծնայ նոյն չափավ: Խեցիները կը կազմուին մածանող հեղուկէ մը՝ որ կը գոյանայ կենդանւոյն շնչառութեամբը եւ հետզհետէ թանձրանալով կը կարծրանայ: Խեցեմորթներուն մէջ սմանք մըսակեր են եւ ոմանք ալ անկակեր: Շատերը կը քաշուին ծովին տակ՝ կամ փակչելով ժայռերուն կը մնան անշարժ: Ոստրէները և ուրիշ կարծրապատեան շատ մը կենդանիներ կը կըպչին զանազան մարմնոց վրայ և ամուր կերպով կը բռնուուին մածանող նիւթով մը կամ վիմային հեղուկով մը, և շատ անդամ գիզուած ու իրարու փակած կը մնան:

ՏՈՒՆԿԵՐ

ԱՌԱՋԻՆ անգամ նկատողութեան արժանի
է տունկերուն կանանց գոյնը : Կանանցը ունի
այնպիսի համեմատութիւն մեր աչքերուն հետ,
օրով կարելի է ըսել թէ մի և նոյն ձեռքն գու-
նաւորած է բայսերը և ձեւակերպած է մար-
դուն աչքը, որպէս զի նա սքանչանայ նոցա
վրայ : Եթէ դաշտերը նկարուած ըլլային ձեր-
մակ կամ կարմիր, ովլ պիտի կրնար տանիլ
անոնց պայծառութիւնը և խստութիւնը : Եւ
կամ եթէ անոնք նսեմացած ըլլային աւելի
մութ գոյներով, ովլ պիտի կրնար հաճոյք զգալ
նոյն տրտում և սգաւոր տեսարանէն :

Հաճոյական կանանցութիւն մը այս երկու
ծայրերուն մէջտեղը կը բռնէ . նա այնպիսի
յարաբերութիւն մը ունի աչաց կազմուածքին
հետ, որ փոխանակ անոր վնասելու և զայն
յոգնեցնելու ընդհակառակն կը զօրացնէ եւ
կը զուարձացնէ : Աւելի զարմանալին է տես-
նել այս միակ գոյնը այնպիսի զանազանու-
թեամբ, որ չը կայ տունկ մը որուն կանանցու-
թիւնը ձշդիւ համանման ըլլայ մօտակայ տունկի
գոյնին : Այս քաղցր գունաւորութիւնները կը
վերցնեն միակերպութիւնը եւ կը ցուցնեն
բնութիւնը շքեղացնող նկարին հարստու-
թիւնը :

Բնութիւնը տունկերը ստեղծելով տուաւ
անոնց կերպիւ մը անմահութիւն, օժտելով

զիրենք զարմանալի պտղաբերութեամբ : Այդ
հատը կրնայ յառաջ բերել հաղարաւորներ և
բիւրաւորներ, մէկ ծխախոտի ցողուն մը կուտայ
մինչեւ քառասուն հաղար սերմնահատ : Տասն
երկու տարուան կնձնի մը կուտայ շատ անդամ
մինչեւ հինգ հաղար սերմի հատիկներ : Եթէ
տունկերուն բազմացումը աւելի նուազ ըլլար,
այն ատեն շատ մը կենդանիներ անօթի պիտի
մեռնէին . միւս կողմէն՝ եթէ կենդանիները
աւելի առատութեամբ բազմանային տունկերը
պիտի փճանային շուտով և շատ տեսակ կենդա-
նիներ պիտի անհետանային ամբողջապէս : Բայց
վանք այն համեմատութեան, որ հատատուած
է տնկական և կենդանական կարգերուն մէջ,
այնպէս որ երկու սերունդներն ալ կը բազմա-
նան ճիշդ համեմատութեամբ առանց մին
միւսին վնասելու :

Քննենք մօտէն տունկի մը մասերը և կաղ-
մուածքը, և հոն ալ պիտի գտնեմք նորանոր
սքանչելիքներ : Ամեն տունկերուն մէջ կ'որո-
շուին չարս մասեր . արմատ, բուն, տերեւ և
սերմն կամ պտուղ : Սերմը կ'յնայ երկրի վրայ .
մի վախնաք երբէք, չը պիտի կորսուի այն :
Բնութիւնը կը սկսի նախ ծածկել նոյն սերմը
հողոյ թեթեւ խաւով մը, այնպէս որ առանց
անոր ծանրութեամբ խեղդուելու պահպանուի
մի և նոյն ժամանակ ցուրտէն՝ որ կրնայ սա-
ռեցնել և տաքէն՝ որ կրնայ այրել, հովէն՝ որ
կրնայ զինքը վերցնել և թռչուններէն՝ որ կրո-
նան զինքը ուտել : Սակաւ միջոցի մէջ տաքու-

թիւնը և խոնաւութիւնը կ'ուռեցնեն սերմը :
իւր կեղեւը կը պայթի եւ տակաւ կ'երեւին
երկու փոքրիկ բողբօջներ , որոց մին կը բարձ
րանայ և միւսն կ'իջնէ . բարձրացողը ցօղունն
է , իսկ իջնողը տունկին արմատը :

Արմատին պաշտօնն է Ա . կանգուն պա-
հել առւնկը , որպէս զի չ'ընայ երկրի վրայ ,
որուն սաստիկ խոնաւութիւնը զինքը կրնայ
ռչնչացընել եւ կամ հովէն ըստ տարուի :
Բ . տալ բունին իւր սննդեան մէկ մասը , վասն
զի իր միջոցաւ կը բարձրանայ երկրէն ծծուած
նիւթը տունկին վերին մասերուն մէջ : Եւ որ-
պիսի դժուարութիւններ այս պաշտօնին մէջ : Եր-
կրկրի ծոցին մէջ գտնուած ամեն տեսակ հիւթ
ըստ յարմարիր հազարաւոր տեսակ տունկերու
սննդեան : Բայց մի վախնաք , արմատը ըստ խա-
բուիր , նա կ'ընտրէ միայն իրեն յարմարը : Ո՞վ
սորվեցուց իրեն ընել այս ընտրութիւնը :
Դարձեալ , շատ անդամ տունկին յարմար եղող
հիւթերը կը գտնուին բաւական հեռաւորու-
թեատիք . ի՞նչ պիտի ընէ արմատը : Ապահովեղիք .
նա կը տարածէ յաջ և ՚ի ձախ բազմաթիւ մանր
թելք՝ երկրի մէջ պէտք եղած հիւթը որոնե-
լու , փորձելու և իւր տեսակէն նորեր յառաջ
բերելու համար : Բայց այս պարագայիս մէջ
ալ նոր դժուարութիւններ յառաջ կուգան :
Դիցուք թէ տունկը բաժնուած ըլլայ նոյն հիւ-
թերէն քարով կամ պղտիկ խրամավ մը . ի՞նչ
ընթացք պիտի բռնէ արմատը : Այս հաւա-
տարիմ սնուցիը ըստ վիտթիր , և ահա կը դառնայ

յաջողութեամբ քարին շրջապատէն կամ կ'անց-
նի յանդգնութեամբ խրամին միւս կողմը :

Հիւթերը անցնելով արմատէն կը պատրաս-
տուին և կը մաքրուին նման այն նիւթերու, որը
կ'անցուին մզիչ գործիքէ կամ նման այն որ-
նունդներու, զոր մայրը կը ծամէ կը կակղցնէ
եւ կը շաղէ մարսողական լորձունքով մը իւր
ձագին բերանը դնելէն առաջ :

Քանի որ արմատը կը յառաջանայ հողին
մէջ, բունն ալ կը բարձրանայ դէպ ՚ի վեր օդա-
մէջ: Բունը լեցուած է խումբ մը սղափիկ խողո-
վակներով, որոց միջոցաւ կ'ելլեն եւ կ'իջնեն
արմատէն փոխանցուած սնուցիչ հիւթերը.
ինչպէս են մեր մարմիններուն մէջ եղած բաղմա-
թիւ երակներն, որոց միջոցաւ արիւնը շրջան
կ'ընէ շարունակաբար եւ կը պահպանէ մեր
կեանքը: Տերեւները կուտան իրեն այս որ-
նունդը: Ասոնք բունէն տարածուած թաղան-
դաւոր մասեր են, որք ընդհանրապէս տկար
եւ անյայտ կ'ըլլան ձմբան եղանակին մէջ, որ
ատեն տունկին գործողութիւնները կը թուլա-
նան: Նոքա կը կատարեն կարեւոր գեր մը
տունկերու սննդառութեան մէջ, որոց շնչա-
ռութեան գործարանները կը կազմեն: Բայց
բունը երբ աւելի զօրանայ պէտք կ'ունենայ
աւելի առատ հիւթերու, ինչպէս մեծցող տը-
ղան կը կարօտի աւելի շատ սննդեան:

Երբ բունը հասնի չափաւոր բարձրութեան
եւ զօրութեան, յառաջ կը բերէ ծաղիկներ,
և այս վերջիններն ծնունդ կուտան պտուղնե-

ըոււ , որոց մէջ սերմերը բովանդակուած են :

Եթէ պէտք ըլլայ որ և է տունկ մը հեռուն
փոխադրելու , բնութիւնը կուտայ սերմերուն
ամեն ուզած յաջողութիւնները որ ապահովեն
իրենց տեղափոխութիւնը : Ոմանք կը փոխադ-
րուին իրենց հասունցած պատուղներով . ոմանք
հողմոց թեւերուն միջոցաւ . ուրիշներն ալ
կենդանիներուն մաղերուն փակչելով , որք զե-
րենք շատ հեռու տեղեր կը տանին :

Բուսական կարգին մէջ նշանաւոր է այն
մեծ զանազանութիւնը որ կը նշմարուի տուն-
կերուն վրայ : Նոքա կը զանազանուին իրարմէ-
յանհունս թէ իրենց կազմուածքով եւ թէ
իրենց յատկութիւններով : Կան տունկեր որ
կ'անուանին ճայցող , զի ասոնք դիշերուան մօ-
տենալուն կ'առնեն տարբեր դիրք մը , քան
զոր ունէին ցորեկ ատեն : Ոմանք յատկութիւն
ունին միշտ դէպ ՚ի արեգակն դառնալու . ոմանք
ալ կը քաշուին և կ'ամփոփուին՝ երբ շօշափուե-
լու ըլլան : Կան ծաղիկներ որ կը բացուին և
կը գոյուին օդայ վիճակին համեմատ և որոշեալ
ժամեր ունին . կան ալ որ կը ծլին կը ծաղ-
կին եւ պառող կուտան ուրիշներէն աւելի
շուտ : Տունկերուն աճած տեղերը իրենց լա-
ւութեան համեմատ զանազանութիւններ կը
պատճառեն : Ամենքն ալ ՚ի սկզբան վայրենի
են , այսինքն յառաջ կուգան ինքնին և առանց
մշակուելու :

Ճանճակալ ըսուած տունկին տերեւները
կը վերջանան ցանցակերպ մաղապատ եղներով :

Երբ միջատ մը նստի անոնց վրայ , իսկոյն կը գոցուին և եղերքի մազերը իրար անցնելով զոյդ զոյդ կը փակեն զայն ինչպէս բանտի մէջ : Այս միջոցին տերեւներէն ելած հիւթը կը սպաննէ նոյն որսը և երբ միջատը մեռնի կամ ըստ բաւականին ընդարձանայ , տերեւները նորէն կը բացուին սպասելով նոր որսի մը :

Տունկերը կ'աճին սովորաբար իրենց բնութեան և պիտոյից յարմար կլիմայի մէջ : Բայց անոնք որ տարաշխարհիկ են , կրնան ընտելանալ և յաջողիլ ուրիշ գաւառի մէջ ալ , եթէ հոգ տարուի հայթայթել իրենց բնութեան յարմար աստիճանի տաքութիւն : Բայց զմեղ աւելի զարմացնողն է տունկերուն բազմազան ձեւերը : Բաղդատեցէք ամենակատարեալ տունկերը նուազ կատարելոց հետ , կամ բաղդատեցէք միայն մի և նոյն կարգին տակ եղող տարբեր տեսակները . պիտի սքանչանաք կաղապարներու զարմանալի տարբերութեան վրայ , որոց համեմատ բնութիւնը կը գործէ բուսական թագաւորութեան մէջ : Ի՞նչ զարմանքով պիտի անցնինք գետնասունկէն՝ զգայունին , սունկէն՝ շահոքրամին , մամուռէն՝ ելակին , սպնդանման սունկէն՝ բաղեղին , բաղեղէն՝ եղեւնին : Ի՞նչ զարմանալի տարբերութիւն սունկերուն բազմաթիւ ցեղին մէջ , յորս կը գտնուին ցօղունաւոր տունկեր և սողացող բոյսեր : Երկիրը ծածկող հազարաւոր տունկերուն մէջ , չը կայ մէկը որ չ'ունենայ իւր որոշիչ հանքամանքը և իւր մասնաւոր յատկութիւնները : Ի՞նչ անթուելի

զանազանութիւններ չ'են գտնուիր անոնց ձեւ
և բուռն , գոյներուն եւ համեմատութեանց
մէջ :

Մեր ամեն հնտեղէնները և մեր կանանչեւ
ղէններէն շատերը կ'առնեն իրենց սկիզբը
օտար և սովորաբար մերինէն աւելի տաք եր-
կիրներէն : Շատերը կուգան խոպլիսյէն , որ
զիրենք ընդունած էր Յունաստանէն , եւ սա
Արևելքէն : Երբ Ամերիկան գտնուեցաւ՝ յայտ-
նուեցան շատ մը տունկեր և ծաղիկներ , որք
անծանօթ էին մինչեւ այն ատեն , և որք յետոյ
փոխադրուեցան յԵւրոպա և շատ լաւ յաջողե-
ցան : Հաճարը և ցորենք ծագումն առած են
Փոքր Թաթարստանէն և Վիպերիայէն . քարին և
վարսակն ալ մեր կլիմայի ծնունդ չեն . բրինձը
Եթովպիայի արդիւնք է , Տաճկական ցորենք
Ասիս բերք : Մեր խոտեղէններէն և կանան-
չեղէններէն մեծ մասն ալ նոյն տեսակ ծագումն
ունին : Կաղամթը մեզ կուգայ կիպրոսէն ,
ծներէկը՝ Ասիայէն , սիստորը՝ Արեւելքէն եւ
բողկը՝ Զինաստանէն : Դգ.մենին կը պարտիմք
Աստրախանին , սսպը՝ Գաղղիսյ , գետնախնձորը՝
Պրազիլիսյ : Սպանիայիք գտան ծխախոտը՝ Ամե-
րիկայի Թապակօ քաղաքին մէջ : Այսպէս տիե-
զերսական գաղթականութիւնն մը կայ երկրի վրայ .
մարդիկ , կենդանիք և տունկեր կը փոխադրուին
և կ'անցնին մի գաւառէ՝ ՚ի միւսն :

ԾԱՌԵՐ

Ի՞նչ աղքիւր է վայելմանց այս զարմանալի և
բազմատեսակ պտուղներու մէջ, որք իրարու կը
յաջորդեն բնական կարգադրութեամբ, և զորս
կարելի է պահպանել ամբողջ տարի։ Պտղաբեր
ծառերուն մէջ կան որ տարուան այս ինչ եղա-
նակին մէջ միայն պտուղ կուտան, կան որ եր-
կու տարբեր եղանակներուն մէջ կը պաղպե-
րին. վերջապէս, կան ալ որ կը միացնեն եղա-
նակները և նոյն իսկ տարիները։ Օրինակի հա-
մար նարնջենիները կուտան մի և նոյն ժամանակ
նորածիլ ծաղիկներ և կանանչ ու միանգամայն
հասունացած պտուղներ։

Բնութեան իմաստութեան նոր ապացոյց
մ' է պտղատու ծառերուն յարաբերութիւն-
ները կլիմաններուն եւ եղանակներուն հետ :
Այսպէս թթու պտուղները աւելի հասարակ
են տաք երկիրներուն մէջ ուր աւելի կարեւո-
րութիւն ունին. ինչպէս լիմոնիները։ Անոյշ և
այլ զանազան համելզ պտուղները աւելի առատ
կըլան բարեխառն եղանակներուն մէջ, ինչ-
պէս են խնձորիները, տանձիները եւ այլն :
Այսպէս են եւ ուրիշ շատ պտուղներ, զօրս
մեզ կուտան թփերը և բոյսերը։ Ամենքն ալ
ներդաշնակ համեմատութիւն ունին կլիմայի և
եղանակներուն հետ :

Ինչու համար պտուղները կ'ընծայուին մեզ
ամրան և աշնան տաք ատենները։ Անոր համար ,
որ մեր արիւնը արեգակով կամ աշխատու-
թեամբ տաքնալով՝ աւելի պէտք ունի զովա-
նալու : Յունիս ամիսը՝ մեզ կուտայ մոր , հա-
զարջ և կերաս : Յուլիս ամիսը կը զարդարէ մեր
սեղանները կերասով , դեղձով , ծիրանով , եւ
մի քանի տեսակ տանձերով : Օգոստոս ամիսը
աւելի առատութեամբ կուտայ իւր պտուղնե-
րը՝ թուղեր , յետամիաց կերաններ , և շատ մը
պատուական տանձեր : Սեպտեմբեր ամիսը կու-
տայ մեզ խաղողներ , աշնանային տանձեր եւ
խնձորներ : Հոկտեմբեր ամսոյն ընծաններն են
զանազան տեսակ տանձեր , խնձորներ եւ խա-
զողի համեզ տեսակներ :

Ամեն ծառ պտուղ կուտայ : Բայց պտղաբեր
կը կոչուին անոնք որոնց պտուղները կը ծառա-
յեն մեր սննդեան : Սակայն միւս ծառերն ալ
ունին իրենց օգուտը : Իրենց պտուղները կը
գործածուին տեսակ տեսակ գեղերու կամ
մեզ օգտակար բաղմաթիւ թուշնոց և միջատնե-
րու սննդեան , իսկ նոցա փայտի օգտակարու-
թիւնը շատ մեծ է : Ծառերուն կը պարտիմք
մեր նաւերը , տունները , կը ակարանները , հաղարա-
ւոր կարեւոր և յարմար կարասիններն ու անօթ-
ները : Ծառը կը պարունակէ կրակին գլխաւոր
և ամենաբնական հիմթը կամ սնունդը , առանց
որոյ չը պիտի կրնայինք ոչ պատրաստել մեր ու
մենօրեայ կերակուրները , ոչ շինել ամենակա-
րեւոր առարկանները եւ ոչ պահպանել մեր

կեանքը : Ուետինային կոմ իւղային ծառերը կ'աճին այն լեռներուն վրայ որք երկար ժամանակ ծածկուած կ'ըլլան ձիւնով . այսպէս են շոմիները և եղեւինները :

Ծառերուն կամ բուսական ամբողջ թագաւորութեան մէջ ամենէն նշանաւոր երեւոյթներէն մէկն է հիւթը : Ինչպէս կենդանեաց կեանքը կախումն ունի արեան շրջանէն , նոյն պէս ալ տունկերուն և ծառերուն կեանքը եւ աճեցումը կախումն ունի հիւթի շրջանէն :

Հիւթը գլխաւորաբար կեղեին միջոցաւ՝ կ'եւնէ արմատներէն ծառոց մարմնոյն մէջ գարնան ատեն , և նոյն իսկ ամբողջ տարին , որով կեանքը և սնունդը՝ կը բաժնուին ոստերուն եւ իրենց կրած պտուղներուն վրայ : Ծառին փայտը կը կազմուի մանր մնամէջ անհամար թելերէ , որք կը տարածուի ծառին ամբողջ երկայնութեամբ մինչեւ կատարը , և որք խիտ կերպով միացած կ'ըլլան իրարու : Հիւթը այս թելերուն միջոցաւ կը տարածուի ծառիներին մասերուն մէջ , ինչ պէս արիւնը սրտէն ելլալով կը տարուի շնչերակներուն միջոցաւ կենդանոյն ամեն կողմը : Խսկ երք հիւթը պէտք եղած տեղերը բաւականաշափ մատակարարուի՝ մնացածը կ'իջնայ ներքին և արտաքին կեղեին մէջ տեղ դրուած անօթներուն միջոցաւ , ինչպէս որ արիւնը ետ կը դառնայ երակներուն միջոցաւ : Ասկէ յառաջ կուգայ տճումմը որ կը նորոգուի ամեն տարի , և այս կերպով ծառը հաստութիւն կ'ընդունի : Այս բանին համոզուելու համար , բաւական է

կարել ոստ մը շեղակի , ուր խիտ առ խիտ դրուած խաւերուն թուովը կարելի է ճանչնալ ծառին քանի տարուան ըլլալը : Գալսվ արտաքին կեզեւին , որ կը կազմուի աւելարդ հիւթոց անջատումէն , կը կարծուի որ սահմանուած է նա ծառին իբրեւ զգեստ ծառոյելու , անոր ներբին մասերը ամրացնելու , և արտաքին դիպուածներէն ու օդայ խատութենէն պահպանելու համար :

Ծառերուն և տունկերուն սնունդը կը կատարուի նաեւ տերեւներուն միջոցաւ : Ծակտիբները , որոցմով անոնց մակերեւոյթը լցուած է , կը ծառայեն մժնովրափին մէջ տարածուած խոնաւութիւնը և հիւթը ծըծելու եւ տունկին մէջ փոխադրելու : Տերեւները կը ծառայեն նաեւ տունկին ներբին կողմը պէտք եղած օդը մոցնելու : Տերեւներուն միջոցաւ կը կատարուի տունկերուն մէջ նշանաւոր եւ կարեւոր արտաշնչումն , որով հիւթին ջրային մասերը կը շսդիանան , մինչդեռ իւղային , ծըծրմբային և հողային մասերը կը խառնուին միասին՝ ծառը սնուցանելու , անոր գոյութեան փոխուելու և անոր նոր աճումն տալու համար : Եթէ հիւթը գոյանալէ կասի և նորա շրջանի գագարի , և եթէ տաւնկին ներբին գործարանները աւրուին սասափիկ ցրտութեամբ և կարկլու , կամ ծերութեամբ և որ և է վէրքով և կամ արտաքին դիպուածով մը , ծառը կը մեռնի :

Ծառերը ունին այնչափ տարբերութիւններ , որչափ բուսական թագաւորութեան ա-

մեն տեսակներն : Ասոնցմէ սմանք՝ ինչպէս
 կազնին , նշտնաւոր են զօրութեամք և տեւա-
 կանութեամք . իսկ սմանք բարակ և բարձր հա-
 սակաւ , ինչպէս եղեւինը եւ կուենին : Կան
 ծառեր որոց կեղեւը անհարժ և ոստափիտ է ,
 կան ալ որ յզկեալ և գեղեցիկ : Կան ծառեր
 որք կ'աճին և կը մշտնան դարերով , մինչդեռ
 սմանք քանի մը տարիէն կը ստանան իրենց կա-
 տարեալ աճումը : Մալապարի մէջ հսկայական
 ծառ մը կայ , որ ճանապարհորդներու տեղեւ-
 կութեան համեմատ , ունի յիսսուն ոտք շրջա-
 պատ : Այսպէս է , ՚ի միջի այլոց , Հնգիկ ըն-
 կուղին : Կան ծառեր ալ , որոնց տերեւները
 կրնան ծածկել քսան անձ : Հովանաւոր արմա-
 ւենին , որ Մէյլան կզգւոյն մէջ կ'աճի , նշանա-
 ւոր է իւր տերեւներով , որք կրնան անձրեւէն
 պահպանել տասն և հինգ մինչև քսան հոգի : Այս
 տերեւները չորնալու ատեն այնչափ կակուղ
 կը մնան , որ հովահարներու պէս ըստ հաճոյից
 կրնան ծալլուիլ : Կը գտնուին Լիբանանու լե-
 բան վրայ քսան երեք հին մայրիներ , որք ջր-
 հեղեղի աւերումներէն ազատած կրնան հա-
 մարուիլ , և որք ունին երեսունէն մինչեւ երե-
 սունը վեց ոտք շրջապատ : Ստոյգ է որ ծառե-
 րը կրնան դիմանալ շատ տարիներ . կան խնձո-
 րիներ , որք հաղար տարիէ աւելի կեանք ունին :



ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ ԲՈՅՍԵՐ

Պէջք եղած ուշադրութիւնը չենք ընծայեր մենք բնութեան բարեաց, մանաւանդ անոնց որք կուգան հեռաւասր երկիրներէ : Եթէ հաշուի առնէինք թէ՝ որչանի աշխատաւթիւն կը կրենք, որչանի անիւներ պէտք է շարժման ենթարկուին աշխարհի մեքենային մէջ, եւ թէ՝ որչանի մարդկային զօրութեանց և ճարտարութեանց միութիւն կարեւոր է մեզ՝ միայն շաքարի կտոր մը պատրաստելու համար, չը պիտի կրնայինք ընդունիլ բնութեան պարգեւները մեր սովորական անտարբերութեամբ : Յառաջ բերենք աարաշխարհիկ տունկերէն մէկ քանի գլխաւորները, որոց արդիւնիքը մեզ համար անհրաժեշտ եղած է, և որոց ծանօթութիւնը մեզ կընծայէ բազմաթիւ օգուտաներ :

Չաքարը կը շմնուի բանճարով՝ որ մեր բնիկ տունկերէն է, և շաքարեղէ գով՝ որ կը մշակուի գլխաւորաբար Պրազլիս եւ մերձակայ կղզիներուն մէջ, և որ կը գտնուի նոյնապէս առաստութեամբ Արեւելեան Հնդկաց և Ափրիկէի քանի մը կղզիներուն մէջ : Չաքարեղէ գի պատրաստութիւնը թէ և շատ արհեստ չը պահանջեր, բայց խիստ գժուար է : Երբ եղէ գները հասուննան՝ կը կտրեն և ազօրեաց մէջ մանրելով իրենց հիւթը կը քաշեն : Նախ այս հիւթը կ'եփեն, առանց որոյ պիտի խմօրուէր և թը թուէր, Երբ սկսի եռալ փրփուրը կը ժողովեն

Եւ այս եփը կը կրկնեն չորս անգամ տարբեր
կաթոսաներու մէջ։ Յետոյ զտելու համար կը
ձգեն մէջը բաւական մոխրաջուր և կիր։ Վեր-
ջապէս կը լեցնեն զայն կաղապարներու մէջ,
ուր կը թանձրանայ և կը կարծրանայ։

Թէկը կը պատրաստուի թուփի մը տերեւնե-
րէն, որ կ'աճի ջաբօնի, Չինաստանի և Ասիական
ուրիշ գաւառներուն մէջ։ Գարնան երկու երեք
անգամ կը հնձեն այս տերեւները։ Առաջին
հունձով ժողովուածները ամենէն նուրբ և ազ-
նիւ են, որ կ'ըսուին արքայական լեյ։ բայց այս
տեսակը երբէք Եւրոպա չը գար։ Հոլանտացի-
ներուն ծախածը երկրորդ հունձի թէյն է։

Առուրձը կերասի նման պտուղի մը կուտն է։
Իւր ծառը բուն Արաբիայէն ըլլալավ՝ փոխադ-
րուած է շատ մը տաք գաւառներու մէջ։
Արաբիայէն յետոյ ամենէն աւելի մշակուած է
Մարդինիկեան կղզւոյն մէջ։

Մեխակը ծառի մը ծաղիկներուն սաղմն
կամ կոկոնն է, որ ատենօք կ'աճէր վայրենի
վիճակաւ Մալուքեան կղզիներուն մէջ, բայց
Հոլանտացիք փոխադրեցին զայն յԱմպուրկ ։
Այս ծառը դափնիի ձեւն ու մէծութիւնը ու-
նի։ Ճերմակ ծաղիկները կը ծրլին փունջերով
ճիւղերուն ծայրերը, և բեւեռի կերպարանիք
ունին։ Կոկոնները նախ դեղին կանանչ են,
յետոյ կ'ըլլան պարզ դեղին, ապա կարմիր, և
վերջապէս մթագոյն դորշ, ինչպէս որ կը տես-
նենք։ Մեխակին թարմը աւելի սաստիկ և ա-
ւելի համեմաւոր հոտ ունի քան չորացածը։

Այնամումնը դափնիի տեսակ ծառի մը երկը բորդ կեղեւն է , որ հիմաց միայն Սեյլան կղզւոյն մէջ կ'աճի : Դարիձենիկի արմատը կը բամնուի շատ մը ուսերու և ծածկուած է դուրսէն գոր շագոյն և ներսէն կարմրագոյն կեղեւով : Տերեւները կը նմանին դափնիին՝ միայն անոնցմէ աւելի երկար և որածայր են : Ծաղիկները փոքր և ձերմակ են , ունին շուշանի նման շատ ախորժելի հոտ մը : Երբ ծառը քանի մը տարեկան ըլլայ , կը հանեն երկու կեղեւները . արտաքինը անօգուտ ըլլալով կը նետեն , իսկ ներքինը կը չորցնեն արեւուն մէջ , որ կը գայարուի ինքնին մատի մը հաստութեամբ , և այս է ահա կիսամռնը :

Մշկահոտ ընկայզը և իւր ծաղիկը յառաջ կուգան ծառէ մը , որ կ'աճի Մոլուքեան կը զղիներուն մէջ : Այս ընկայզը ծածկուած է երեք կեղեւով : Առաջինը կ'իյնայ ինքնին հասուննալու միջոցին որ ատեն կ'երեւայ երկրորդը , որ բարակ և շատ նուրբ է : Զայս կը զատեն մեծ զգուշութեամբ թարմ ընկայզէն և կը չորցնեն արեւուն դէմ : Ահա այս թաղանդն է որ սրխալմամբ նոյն ծառին ծաղիկը անուանուած է : Երրորդ կեղեւը կը պատէ անմիջապէս կուտք կամ ընկայզը : Կը հանեն այս ընկայզը իւր բոճուկէն եւ կը դնեն կրի ջրոյն մէջ , ուր քանի մ' օր մնալով՝ կը պատրաստուի և ՚ի վաճառ կը հանուի :

Բամպակը կ'աճի Ասիայի , Ափրիկէի և Ամերիկայի շատ երկիրներուն մէջ : Ասիայ գոյցուած

կ'ըլլայ տեսակ մը թուփի պտուղներուն մէջ ,
որք իբրեւ պատեան կը ծառայեն իրեն և երբ
հասունեայ՝ կը բացուին , որ ատեն կը տեսնուի
գնտակ մը չափազանց սպիտակ մազ կամ բուրդ ,
որ կը կոչուի բանակ : Երբ այս բուրդը տաքու-
թեամբ ուռելով խնձորի չափ մեծնալու ըլլայ ,
մասնաւոր գործիքով մը կը զատեն սերմը եւ
բամբակը , զոր յետոյ մանելով կը գործածեն
ամեն տեսակ պէտքերու :

Զիթափւղը կը հանուի ձիթապտուղէն , որոյ
ծառերը խիստ առատ են գաղղիոյ , Սպանիոյ ,
Փորթուկալի և Խոտալիոյ մէջ , ուր ամբողջ ան-
տառներ կը կազմեն : Այս ծառերուն գանուած
գաւառներու բնակիչք կը գործածեն ձէթը
կարագի տեղ , որովհետեւ այն կողմերու չա-
փազանց տաքութիւնը չորցնելով երկիրը , քիչ
կանանչութիւն կ'ըլլայ , որոյ համար և խաչնե-
րը նուազ կը գանուին :

Պղպեղը թփի մը պտուղն է , որուն ցօղու-
նը կանգուն մնալու համար պէտք ունի նեցու-
կի : Իրեն ոստախիտ փայտը որթին շատ կը նը-
մանի : Տերեւները որ խիստ սաստիկ հոտ ունին՝
հաւկթածեւ և սրածայր են : Ճիւղերուն մէջ
տեղերը և ծայրերը կան սպիտակ ծաղիկներ ,
որոնցմէ կ'ելլան պտուղները ողկուզածեւ ինչ
պէս հաղարջը : Ամեն ողկոյզ կուտայ քսան մին-
չեւ երեսուն հատիկ :

Ծխախտար , որ այսօր այնչափ շատ կը ծա-
խուի , Ամերիկայի Թապակօ քաղաքէն յառաջ
եկած է : Այս տունկին գործածութիւնը սկը

սաւ ԺԴ դարու կէսին հին աշխարհին մէջ ,
ուր ՚ի սկզբան մըցում ունեցաւ կրօնի , քաղա-
քականութեան , գիտութեան և պատշաճու-
թեան գէմ : Ծխախոսոք Փորթուկալի մէջ Ֆը-
րանսուա Բ . ի Գեսպան՝ Պ . Նիկողի ձեռքով
Գաղղիա բերուելով և 1560 ին Գաթրէին որ
Մէտիչի Թագուհոյն ընծայուելով՝ նախ իրեւ
նոր բան մը մեծ ընգունելութիւն գտաւ : Ծխա-
խոսին գործածութիւնը տարածուեցաւ պալա-
տէն դաւառներուն մէջ : Ամեն մարդ ուզեց
ծուխ և քթախոս գործածել : Սակայն եկեղեցա-
կանք և քժիշկները սաստիկ ընդդիմոցան այս
սովորութեան : Առաջինները կուուեցան ծխա-
խոսի պատրաստութեան . (այն ժամանակինները
գործածելու ատեն միացն ծուխը կը մանրէին) և
իւր արգեանց գէմ , որք կը խանգարէին պաշտա-
մանց կարգը և լուութիւնը : Իսկ երկրորդները
վէճեր յարուցին այս նոր տունկին գէմ , իրեւեւ
վնասակար ազգեցութիւններ ունեցող մեր
գործարանաց վրայ :

Անգղիայ մէջ եւս ծխախոսոք ոչ նուազ հա-
կառակութեանց պատահեցաւ . Սիր Վաղդէր
Քալէյկ , որ մացուց ծխախոսի գործածութիւնը
իւր հայրէննեաց մէջ 1585 ին , կը գոցուէր իւր
բնակարանին խորը , հոն ծխելու համար : Իւր
ծառաններէն մէկը օր մը վրայ եկաւ անոր խո-
մելիք բերելու համար : Իւր վարպետին բեր-
նէն ծուխի ելնելը տեսնելէն զարհուրած ձր-
գեց քարեջուրը երեսին , մարելու համար նո-
րա ներքին հրդեհը , որով բռնկած կը կար-

ծէր զանիկա, և պոռաց բոլոր տան մէջ « Կրանկ կրանկ » : Բալեյկ խոստովանելով հասարակութեան առջեւ իւր հաճոյից գաղտնիքը , բոլոր քաղաքի մարդիկը և պալատականները հետրդ հետէ անձնատուր եղան անոր գործածութեան մեծ եռանդով : Բայց ամենէն աւելի անգութնդովքը քիչ ժամանակէն արտասանուեցաւ ծխախոտին դէմ : Յակովը Ա. Թագաւոր Անգղիս , գրեց այս անիծեալ տունկին դէմ իփստ կերպով , զոր կարելի է մակաբերել հետեւեալ երկու խօսքերէն :

« Հեռի , կ'ըսէր , այս սովորութիւնը , որ զգուելի է աեսնելու , մերմելի հոտուքտալու , վտանգաւոր ըղեղին , վնասակար կուրծքին և որ կը տարածէ ծխողին շուրջը այնպիսի գարշահոտ բուրումներ , որպէս թէ ելլային անսնք ստորերկրեայ անձաւներէ :

« Եթէ պատահէր որ սատանան ճաշի հրաւիրէի , աւելցուց նա , կը պատրաստէի իրեն այս երեք տեսակները՝ 1°. խող մը . 2°. չորցած ձողաձկան խաշածոյ մի մանաննեխով . 3°. փող մի ծխախոտ » :

Կարողս Ա. եւ կարողս Բ. վարուեցան ծխախոտին դէմ իրենց նախորդներուն բոլոր զայրացմամբը :

Խւրպէն Ը. եւ իննոսան Ե. սպառնացան բանագրանք և գաւանակցութենէ զրկել զանոնիք , որք եկեղեցւոյ մէջ ծուխ կամ քթախոտ քաշել յանդգնին :

Չուիցերիս Պէրն քաղաքին մէջ մասնաւոր

դատարան մը հաստատուեցաւ 1661ին Միախռովի
սենյակ անունով, ծուխ կամ քթախոս քաշողնե-
րը դատելու համար : Հեղիկ թագաւոր մի եւ
Ռուսիոյ ձար մը ծուխ գործածողներուն դէմ
մահուան կամ քթահաստոթեան պատիժ հրա-
տարակեցին : Թուրքիոյ կայսր մը հրաման հա-
նեց որ, ով որ բռնուած ըլլար ծխելու ատեն՝
պէտք էր մայրաքաղաքին մէջ պտրացնէին՝ նոյն
յանցանաց գործիքով, այսինքն ծխափողը քթէն
կապուած : Վերջապէս Պարսիկ թագաւոր մը,
կ'իմացնէր իւր բանակին յայտարարելով որ՝
եթէ զօրքի մը վրայ ծխախոս գտնուելու ըլլայ
մի և նոյն խարոյկին վրայ սկիտի այրուին ծխողն
ծուխը և ծխափողը :

Հակառակ այս ամեն արդելքներուն, որք
հանդիպեցան ՚ի սկզբան, ծխախոսի գործածու-
թիւնը կ'իշխէ բոլոր աշխարհի՝ ամեն դասա-
կարգին վրայ : Ծխելու արհեստը յառաջացած
է մինչև ցկատարելութիւն Զինաստանի կողմը :
Փոքրիկ Զինացիք, ուժ տարեկանէն ՚ի վեր,
կը կրեն իրենց մէջքը իբրեւ առաջին կարե-
ւոր առարկայ՝ մետաքսէ քսակ մի լի ծխախո-
տով և ծխափող մի, զոր կը գործածեն եզական
յաջողակութեամբ :



ՄԵՏԱՂՆԵՐ

**Եթէ երկրի մակերեւոյթին վերայ եղած
հարստութիւնները կը շարժեն իրաւամբ մեր
երախտագիտութիւնն եւ զարմնոքը, որչափ
աւելի զգացումներով պիտի յուզուինք՝ երբ
մոտածենք թէ երկրի ներքսակողմեւ ալ այնչափ
բաղմաթիւ և բաղմատեսակ գանձեր կը պարու-
նակէ : Այս հարստութիւնները չեն ծածկուած
երկրի կեդրոնին կամ այնպիսի խորութեան մէջ
որ անհասանելի ըլլան մեզ համար, այլ իմաս-
տուն խորհրդով զետեզուած են նորա երկրի
մակերեւոյթին մօտ այնպիսի կամարի մը տակ,
որ բաւական թանձրութիւն ունի մարդք սնու-
ցանելու եւ միանգամայն բաւական բարակ է
ըստ պիտոյից բացուելու համար, որպէս զի
մարդք կարենայ իջնել ըստ կամաց այն անհա-
մար պաշարներու ամբարանոցը, որք կը բո-
վանդակուին նորա մէջ իւր ծառայութեան
համար :**

**Ոսկին մետաղներու թագաւորն է, իրեն
տրուած արժեքը և յարդը հիմնուած է նորա
իրական ազնուութեան վրայ : Ամեն մետաղ-
ներէն աւելի խիտ և ծանր է ու ամենէն լաւ
կը մոնքրուի, իւր ամենագեղեցիկ գոյնը գրե-
թէ հաւասար է կրակին պայծառութեան .
ամենէն աւելի տարածական է և կը յարմարի
դիւրութեամբ ամեն պէտք եղած շինութեանց:**

Խւր մասնիկները այնչափ նուրբ են , որ մէկ կրամ ոսկին ծեծուելով՝ կրնայ բռնել մէկ քառակուսի մէթրէն աւելի մակերեւոյթ մը , այնպէս որ երկու մակերեւոյթներուն վրայ՝ պարզ աչքով կրնան որոշուիլ հինգ միլիոն մասնիկներ։ Գարձեալ՝ ոսկին այնչափ տարածական է , որ մէկ կրամէն՝ կրնայ հանուիլ 3.000 մէթր երկայնութեամբ ոսկեթել։ Ոսկին չ'ազտոաեր ուրիշ մետաղներուն պէս , գործողին ձեռքը։ Խւր ամենափոքր մասն եւ պարզ մէկ հետքն բաւական է տեղւոյ մի վրայ փայլունութիւն տարածելու համար , վասն զի կը զօծէ ինչ որ կը շօշափի՛ : Այս ամեն յատկութեանց հետնա կը միաւորէ դարձեալ աւելի պատռական մը , այն է բնաւ չը վնասուիր ժանգէն , եւ չը պակսիր իւր կշիռը երբ կ'անցնի կրակէն։ Զարմանալի չէ ուրեմն որ մարդիկ՝ համաձայնած են գործածել այսակիսի կատարեալ և հաստատուն նիւթ մը իրենց գնելեաց հատուցման և փոխարինութեան համար : Այս գեղեցիկ մետաղի հազուագիւտ ըլլոյն ալ՝ կը բաւականացնէ մարդու շատ փոքր քանակութեամբ մը : Ամեն մարդ գիտէ այն զարմանալի օգուտները զոր ձեռք կը բերեն անկէ ոսկերիչները , ակնագործները , ասղնագործները եւ ոսկեզօծողները . ոսկին աղքիւր է գեղեցկութեանց , հարօւտու զարդարանաց , և պատռական ու շքեղ գործերու՝ բազմաթիւ գործաւորաց ձեռքը , որոց ճարապարութիւնն եւս նշուազ կը զարմացնէ զմեղ քան իրենց գործածած նիւթն :

Եթէ ոսկին առանց երկբայութեան ամենահակատարեալն է , միւս մետաղներն ալ ունին այլ եւ այլ յատկութիւններ մեզ պիտանի լինելու : Այսպէս երկաթը որ ամենէն կոշտն է և տնարդ , այսու ամենայնիւ ամենէն աւելի օգտակար է վասն զի ունի այնպիսի յատկութիւն մը , որով մասամբ իւիք կը գերազանցէ միւս ամենն , այս է՝ իւր ամենէն աւելի կարծր և մածանող ըլլալը : Երբ տաքցած երկաթը պաղջոյ մէջ թաթխուի կը ստանայ աւելի կարծրութիւն , որով իւր գործածութիւնը կը լինի ապահով և տեւական : Երկաթն է որ կը հայթայթէ նաւարկութեան , ժամագործութեան եւ ամեն արուեստներուն գործիքները , որք պիտանի են՝ կտրելու , հաստատելու , փորելու , հատանելու , սրելու , գեղեցկացնելու , մէկ խօսքով՝ կենաց ամեն պիտոյքները հոգալու համար : Երկաթին կը պարտիմք մասամբ մեր բնակարաններուն վիճակին ապահովութիւնը : Ի զուր պիտի ունենայինք ոսկի , արծաթ և ուրիշ մետաղներ , եթէ պակսէր երկաթը զանոնք չինելու համար . վասն զի ամենքը կը կակղնան իրարու դէմ , եւ երկաթն է միայն որ կը վարուի իրենց հետ աիրաբար եւ կ'իշխէ անոնց վրայ առանց տկարանալու : Այն անթիւ և անհաշուելի կերակուրները , կարասիները , մեքենաները , որոց օգնութեան ամեն օր և ամեն վայրկեան պէտք ունիմք , ամենքն ալ երկաթին կը պարտին իրենց կազմութիւնը և ձեւերը որովք մեղ կը ծառայեն :

Կարդալով Ամերիկայի գիւտի պատմութիւն
նը նախ անմիտ կը համարուին վայրենիները ,
որք ոսկեց մեծ քանակութիւն կուտային իրենց
աշխարհակալներուն՝ մէկ յօտոցի , մէկ բահի ,
կամ ուրիշ երկաթէ գործիքներու համար . սա-
կայն նոքա խոհականութեամբ կը վարուէին ,
որովհետեւ երկաթը իրենց այնպիսի ծառա-
յութիւններ կ'ընէր , զորս չէին կրնար նոքա
ոսկիէն ստանալ :

Մետաղական կարգի ամեն մարմնոց մէջ ,
մաքնիսը աւելի եղական յատկութիւններ ունի :
Ասիկայ երկաթախառն քար մ'է , մութ և սո-
վորաբար գորշագոյն , որ զօրութիւն ունի եր-
կաթը իրեն քաշելու : Այս քարը դերձանով մը
աղատ կախուած ատեն միշտ կ'ուղղէ իւր ծայ-
րերէն մէկն ՚ի հիւսիս և միւսն ՚ի հարաւ : Այս
երկու կէտերուն մէջ , որք բեւեւ կ'անուա-
նուին , կ'իշխէ ձգողական ամենամեծ զօրու-
թիւն : Երկաթը քաշելու եւ դէպ ՚ի հիւսիս
դառնալու այս երկու յատկութիւնները՝ մաք-
նիսը շփմամբ կրնայ հաղորդել երկաթին : Եւ
այս գիւտէն յառաջ եկած է մաքնիսացեալ
ասեղը , որ կարեւոր գործիք մ'է նաւավար-
ներուն՝ հեռաւոր ճամբորդութեանց մէջ : Այս-
պէս ահա շատ առարկաներ որք նախ կ'երեւին
մեզ նուաղ կարեւոր , կրնան ըլլալ չափազանց
օգտակար աշխարհին , և ընդհանրապէս Արար-
չի մեծամեծ գործոց ճանաչողութիւնը և ու-
սումն՝ անհունս օգտակար է մարդոյ մոքին
եւ սրտին :

Անդիկին յատկութիւններն ալ նուազ սքանչելի չ'են : Այս մետաղը բնութեամբ հեղուկ ըլլալով, կ'ընդունի իրեն արուած ամեն ձեւերը, բայց միշտ վերջը կը ստանայ իւր բնական ձեւը : Կրակին մէջ շոգիանալով կը ցնդի : Իսկ եթէ երկար ժամանակ շարժուելու ըլլայ երերմամբ՝ փոշի կը դառնայ : Տարրալսւծմամբ կը շնուռի իրմէն կարծր և թափանձիկ բիւրեղ, բայց կրնայ միշտ ստանալ իւր առջի հեղուկ վիճակը :

Մետաղեայ կարգին սքանչելիքներէն են քարացածներն կամ հանգածոյն : Այսպէս կը կոչուին կենդանական կամ տնկական կարգին քարացած տեսակները : Շատ հազուագէպէ է գտնել մարդոց կամ չորքոտանեաց քարացածներ : Քարացածներուն ամենամեծ մասը կը կազմեն՝ տունկերը, որդերը եւ մանաւանդխեցեմորթները : Ծովային կենդանեաց քարացածները կը գտնուին շատ առատութեամբ ամեն գաւառներու մէջ և մինչեւ իսկ ամենաբարձր լերանց կատարներուն վրայ : Կը գտնըւին նաեւ երկրի ծոցը մանաւանդ շատ խորութեան մէջ՝ այնպիսի քարացածներ որը հեռաւոր կլիմաներու արդիւնք են : Ասոնք յայտնի ապացոյց են այն մեծ ողողման որ ծածկեց և յեղափոխեց ամբողջ երկրագուռնոր : Բնապատումներու դիտողութեանց նայելով ոչ մէկ մարմին չը կրնար քարանալ աղատ օդոյ մէջ, որովհետեւ կենդանիներուն եւ տունկերուն մարմինները կը հալին եւ կ'ապականին այս

տարրին մէջ . վազուն ջրերը թէեւ կրնան կր-
ճով սլատելքանի մը մարմիններ , բայց չեն կր-
նար զանոնք քարացնել . նոյն խիկ ջուրին հո-
սանքը կ'ընդդիմանայ այսմ : Գարանալը միայն
երկրին ներքսակողմը կ'ըլլայ , հաւանականա-
բար ասոնց գոյացման համար պէտք է խոնաւ-
ե կակուղ հող , որ խառնուած ըլլայ քարային
և լուծեալ մասնիկներով : Այս քարացուցիչ
հիւթերը կը թափանձին կենդանական կամ
տնկային մարմնոյ ծակտիքներուն կամ պարա-
պութեանց մէջ , կը լեցնեն եւ կը միացնեն
զանոնք , քանի որ մի կողմէն մարմնոյն մասնիկ-
ները շոգիացմամբ կը ցրուին կամ աղային նիւ-
թերէն կը ծծուին :

Թ Ռ Զ Ո Ւ Ն Ն Ե Ր

ԲԱՆԱՆՔ Բնութեան մէծ գրքին ամենա-
գեղեցիկ և սրտագրաւ թերթերէն մին : Օդա-
յին բնակչաց վրայ՝ ամենէն առաջ աչքի կը
զարնէ իրենց զարմանալի կաղմուածքը : Միակ
ակնարկ մի նոցա մարմնոյն վրայ բաւական է
ցուցնել թէ կատարեալ համեմատութիւն մը
կայ իրենց՝ եւ այն անօրագոյն ու նրբագոյն
տարրին մէջ տեղ , որ սահմանուած է իրենց
բնակութեան համար : Թուշնոց մարմինը ոչ չա-
փաղանց մսուտ և ոչ հաւասարապէս հաստ է ,

այլ ճշդիւ պատշաճ թուչելու : Առաջակողմբ
 սուր ըլլալով աւելի յարմար է օդը ճեղքելու :
 Իրենց թեւերը վերի կողմէն կոր և ներքեւէն
 գոգաւոր ըլլալով կը կաղմեն երկու կողմէն
 մոյթեր՝ իրենց մարմինը հաւասարակշու բըռ-
 նելու համար : Ասոնք միանգամայն երկու թիեր
 են , որք իրենց ընդդիմացող տարրին յենլով՝
 կը յառաջացնեն մարմինը հակառակ ուղղու-
 թեամբ : Պոչը կը ծառայէ իրենց վիզը հաւա-
 րակշուելու , երբ թուչունը կը թիավարէ իւր
 թեւերով : Այս զեկը կը ծառայէ ոչ թէ միայն
 թուչելու ատեն հաւասարակշուութիւնը պահ-
 պանելու , այլ նաև թուչնոյն կամաց համեմատ
 զինքը բարձրացնելու , ցածցնելու և դարձնե-
 լու . որովհետեւ պոչը չը դառնար որ և է կողմը
 մինչեւ որ դլուխը հակադիր կողմը չը դառնայ :
 Թուչնոց սակորները թէե բաւական կարծր են
 իրենց անդամոց ամբողջութիւնը պահպանելու
 համար , այսու ամենայնիւ այնչափ սնամեջ եւ
 բարակ են՝ որ գրեթէ ոչ ինչ կ'աւելցնեն իրենց
 մարմնոյն ծանրութեան վրայ : Իրենց փետուր-
 ները կաղմուած եւ շարուած են իմաստու-
 թեամբ՝ թէ թուչունը կանգուն պահելու եւ
 թէ օդոյ խստութեան դէմ պաշտպանելու հա-
 մար : Իրենց թաթերը այնպիսի կաղմած մ՝ ու-
 նին որ երբ ընդդիմացող առարկայէն մղուին ,
 բնականաբար կը գոցուին իրենց ընդդիմացող
 կամ զիրենք կրող մարմնոյն վրայ : Ասկէ կը հե-
 տեւի որ թուչնոյն մաքլները իրենց նստած ա-
 ռարկային վրայ աւելի կամ նուազ կը բակշին՝

նոյն մարմնոյն շատ կամ քիչ արագ շարժմանց համեմատ :

Իրենց պահպանութիւնը եւ հանգստութիւնը ապահովուելու համար ամեն միջոց արնօրինուած է : Որպէս զի թռչունները կարենան ընել երկար ճամբորդութիւններ՝ առանց ապաստան և պաշար գտնելու, և որպէս զի կարենան անցնել ձմրան երկար գիշերները առանց ուտելու, բնութիւնը դրած է իրենց կոկորդին տակ խածի ըսուած քսակ մի, ուր թռչունը կը պահպանէ իւր սնունդը : Այս խածւոյն մէջ կը գտնուի տեսակ մի հեղուկ, որ կ'օգնէ սննդեան առաջին մարսողութիւնը ընելու : Կոկորդը, որոյ միջոցաւ քիչ քանակութեամբ սնունդ կրնայ անցնիլ, կը կատարէ մնացած մարսողութիւնը՝ յաճախ պղտիկ եւ անհարթ խճերու միջոցաւ, զորս թռչունը կը կըլէ իւր սնունդը լաւ ճղմելու կամ գուցենորա անցքերը ազատ պահպանելու համար :

Օդապար ճանապարհորդը իւր կարեւոր պաշարները այս կերպով հոգալէն յետոյ՝ կը մնայ իրեն ինքզինքը պահպանել ջրէն և ցուրտէն : Ասոր համար պէտք է որ իւր հագուստները անթափանցելի ըլլան անձրեւէն և օդէն, Ահա այս նպաստակաւ մարմնոյն կողմը բոլոր փետուրները պատուած են կակուղ եւ տաք աղուամաղով մը, իսկ օդոյ կողմէն՝ այսինքն փետուրներուն ծայրերը պատուած են երկու կարգ մազերով մի կարգն միւսէն աւելի երկար : Այս մազերը նուրբ և տափակ փոքրիկ թեր-

թերու շարք մ' են այնպէս շտկուած և պառկած ուղիղ գծով, ինչպէս թէ նոցա ծայրերը կըտրուած ըլլային մկրատով։ Այս թերթերուն իւրաքանչիւրը ինքնին մէկ մէկ խողովակ են, որք ունին դարձեալ երկու կարգ անտեսանելի փոքրութեամբ թերթեր կամ թելեր, եւ որք ճշդիւ կը գոցեն այն փոքրիկ անջրապետները, որոնցմէ օդ կրնայ մտնել:

Այսպէս ահա փետուրները սոյն կազմուածքով անթափանցելի կը մնան ջրէն, ինչպէս նա եւ օդէն։

Ամեն թռչունները ունին իւղով լի ընդունարան մի իրենց ողնաշարին ծայրերը։ Այս ընդունարանը ունի բազմաթիւ փոքրիկ բացուածքներ, և երբ թռչունը զգոյ որ իւր փետուրները չորցած, աւրուած կամ բացուած են, կը ճնշէ կամ կը ձգձրգէ իւր կտուցով այս ընդունարանը, որմէ դուրս կ'ելլայ իւղմը կամ ճարպային նիւթ մը, որ կը բովանդակուի խաղաւարտներու մէջ, և յետոյ սահեցնելով իւր կտուցը փետուրներուն վրայ կ'անցնի անոնց վրայէն իւղով և կը փայլեցնէ զանոնիք ու կը լեցընէ ամեն ծակտիբները այս մածանող հիւթով։ Այն գործողութեամբ թռչնոյն մարմնոյ բոլոր ծակտիբները կատարելապէս գոցուած ըլլալով ջուրը կը հոսի անոնց վրայէն առանց թափանցելու։ Խոկ հաւնոցներու թրոչունները որք սովորաբար ծածկուած կ'ապրին, աւելի քիչ ունին այս հեղուկը քան բաց օդոյ մէջ ասլրող թռչուններն, ահա ասոր համար է

որ երբ հաւ մը թռչուած ըլլայ ծիծաղելի կեր-
պարանք մը կը ստանայ : Ընդհակառակն, կա-
րապները, սագերը, բաթերը և ամեն ջրային
թռչունները, ՚ի ծննդենէ իւղով օծուած փե-
տուրներ ունին : Իրենց ընդունարանը իրենց
շարունակական սիստոյից համեմատ պաշար կը
պարունակէ, այնչափ որ նոյն իսկ իրենց միաը
անոր համը կուտայ . և ամեն ոք կրնայ դիտել
որ այս տեսակներն իրենց փետուրները նոյն
հիւթով օծելու հոգը՝ իրենց սովորական գոր-
ծողութիւն մը ըրած են :

Աակայն ամեն ինչ կը մաշի բնութեան մէջ,
եւ հակառակ այնչափ նախազգուշութեանց
թռչոց հագուստներն ալ կը մաշին : Այս փա-
ռազարդ բանակը կ'ուղէ փոփոխել իւր հին
համազգեստը . կ'ուղէ միշտ պատուել իւր հը-
զօր Վեհապետը որ զինքը կը կառավարէ : Ուստի
երբ եղեամներու եղանակը կը մօտենայ՝ իւր
անմիտ զօրքերը կը դիմեն իրեն : Նա կը բանայ
իւր ամբարանոցները և ինքնին կը հաճի ըլլալ
իրենց վաճառական և դերձակ, ինչպէս իրենց
առաջնորդն և մնուցիչն է : Աշունն է այս ընդ-
հանուր շնորհաբաշխութեան ժամանակն : Այն
ատեն ամենքը կը մերկանան իրենց փետուր-
ները եւ ձրիաբար կ'ընդունին նոր հագուստ-
ներ :

Երբ ձմեռը կուգայ նոքա կը ծիծաղին անոր
խստութեան վրայ առանց երբէք վնասուելու :
Յաջորդ տարին, երբ այս նոր հագուստը կը
հիննայ, կը գտնուին դարձեալ ուրիշներ իւ-

բաքանչիւրին համար՝ բնութեան մթերանոցին
մէջ :

Բայց մէկ շնորհաբաշխութենէն ՚ի միւսն՝
պէտք է որ այս բոլոր փոքրիկ բազմութիւնը
աշխատի, ինչպէս մարդը նոյնպէս և թռչունները
պարտաւոր են հոգալ իրենց հացը՝ ճակատին քրտինքով։ Իրենց կեանքը նուիրուած է
միշտ երգեցողութեան և աշխատանաց։ Ասոր
համար ոչինչ կը պակսի իրենց, ամենիքն ալ ունին
իրենց բնութեան յարմար գործիքներ և կազմածք՝ իրենց զբաղմանց և իրենց ասլրելու կերպին համեմատ։ Երկու կամ երեք օրինակներ բաւական են բացատրել այս սքանչելիքը։

Ճնճղուկը ինչպէս նաեւ փոքր թռչուններուն մեծ մասը, կ'ապրին այն տեսակ սերմերով, զոր կը գտնեն մեր տուններուն եւ կամ դաշտերուն մէջ։ Շատ ջանից պէտք չ'ունին նոքա իրենց սնունդը գտնելու և ոչ զայն կտրելու համար։ Ուստի և իրենց կտուցը մանր է, վզերնին և ըղունկնին կարճ, և այս իրենց բաւական է։ Սակայն այսպէս չէ կտցարին և ուրիշ շատերունը, որք իրենց սնունդը կը ճարրեն հողին կամ ցեխին մէջ, ուրիշ կը հանեն իրենց ասլրուստին համար խեցեմորթներ եւ որդեր։ Ուստի և ասոնք ունին խիստ երկար վիզ մը եւ կտուց, որոնցմով կը փորեն եւ կը վինտուեն իրենց սնունդը և ոչ ինչ չը պակսիր իրենց։

Կանանչ Փայտփորը՝ իւր բոլորովին տարբեր կեանքին համեմատ ունի բոլորովին տար-

բեր կաղմուածք ալ : Իւր կտուցը բաւական
 երկար և չափազանց պինդ ու կարծրէ , լեզուն
 սրածայր և անհամեմատ երկար , փոքրիկ կէ-
 տերավ եւ ծայրը միշտ մածանող նիւթով մը
 պատուած : Ունի կարճ սրունքներ , երկու ը-
 զունք դէսկ յառաջ և երկու դէսկ ետեւ ա-
 մենքն ալ կորածեւ : Այս ամենը համաձայնած
 է իւր որսալու և ապրելու կերպին : Վասն զի
 այս թռչունը կը սնանի փոքրիկ որդերավ
 կամ միջատներով , որը կ'ապրին զանազան ոս-
 տերու մէջ , եւ աւելի յաճախ հին ծառերու
 կեղեւներուն տակ : Ամեն ոք կրնայ գիտել
 ընկած ծառերու կեղեւին տակ այս որդերուն
 բնակարանները փորուած՝ երեմն ալ շատ խօր
 կերպով : Փայտիորը պէտք ունի կորածեւ ը-
 զունքներու , որպէս զի կարենայ բռնել այն
 ոստերը որոց վրայ կը դադրի : Երկար սրունք-
 ները անօգուտ էին իրեն՝ կեղեւին տակ եղածը
 ձեռք բերելու համար : Սուր և պինդ կտուց մը
 կարեւոր էր իրեն , որովհետեւ պարտաւորուած
 է ոստերուն երկայնութեան վրայ կտուցին
 հարուածներով փորձել փտած եւ պարապուած
 տեղերը գտնելու համար : Ուր որ ոստը դա-
 տարկածայն հնչէ , կը կենայ հոն և կը կտրէ իւր
 կտուցով փայտին կեղեւը , ապա կը մոցնէ իւր
 կտուցը բացուածքին մէջ եւ սուր ճիչ կամ
 շիւն արձակելով ծառի փորուածքին մէջ , կը
 շարժէ և կ'արթնցնէ քնած միջատները : Այն
 ատեն երկարցընելով իւր լեզուն ծակին մէջ ,
 անոր խայթոցներուն եւ վրան եղած սոսնձին

միջոցաւ գուրս կը քաշէ՝ փոքրիկ կենդանինեւ-
ըը , որոցմով կ'ընէ իւր ձաշը :

Ա. չքէ անցուցէ՞ք բոլոր թռչնոց տեսակներն
և պիտի տեսնէք , որ ամենն ալ մի և նոյն հա-
մեմատութիւնը ունին իրենց գործիքներուն և
ասլրելու եղանակին մէջ :

Հապա ի՞նչ պիտի ըսենիք թռչնոց ձարտա-
րութեան մասին , որով կը շննեն իրենց բոյնը :
Ո՞ր վարսետը սորվեցուց իրենց որ պէտք ու-
նին բոյնի : Ո՞վ իրենց ըսաւ շննել զանոնիք այն
ձեւով , որպէս զի պահպանուին հաւկիթները
վար ընկնելէ և շատ տաքնալէ : Ո՞վ իրենց աղ-
դեց թէ տաքութիւնը չը ժողովուիր հաւկիթ-
ներուն բոլորտիքը , եթէ բոյնը շատ մեծ ըլլայ .
և ամեն ձագերը չէին կրնար ամփոփուիլ եթէ
նեղ շննելու ըլլան զայն : Աւստի գիտեն նորա
բոյնին տարածութեան ճիշդ համեմատութիւ-
նը՝ ծնանելիք ձագերուն թռւոյն հետ : Ո՞ր աստ-
դաբաշխը կամոնաւորեց իրենց ժամանակացոյցն ,
որ երբէք չը սիսալին ժամանակին եւ երբէք
զանց չընեն կարեւորն նախատեսելու : Ո՞ր չա-
փագէտը գծեց իրենց բոյնին յատակագիծը :
Ո՞ր ձարտարապետը իրենց սորվեցուց ընտրել
հաստատուն տեղ մը եւ կառուցանել իրենց
շննուածքը անշարժ հիման վրայ : Ո՞ր փափկա-
սիրտ մայրը խորհուրդ տուաւ իրենց ծած-
կել բոյներուն յատակը փափուկ եւ կակուղ
նիւթերով , ինչպէս են աղուամազը եւ բամ-
պակը : Խոկ երբ այս նիւթերը պակսին , ով ի-
րենց ներշնչեց այն վեհանձն գորովը , որով

կը խլեն նոքա կտուցով իրենց կուրծքի փետուրներէն այնչափ, որ պէտք է իրենց ձագերուն յարմար որորան մը պատրաստելու համար: Թռչող ամեն տեսակն ունի իւր յատուկ ձաշակը և եղանակը բնակելու և իւր բնակարանը ըստ այնմ զարդարելու, բոյնը շինուելէն յետոյ հոգ կը տանին նոքա անոր ներքսակող մը փոքրիկ փետուրներով գորգելու կամ զայն բուրթով եւ նոյն իսկ կերպասով պատելու, որպէս զի սպահպանեն իրենց եւ իրենց ձագերուն շուրջը հարկաւոր եղած տաքութիւնը:

Ամենէն աւելի նշանաւոր է ծիծեռնակը. սուրա բոյնը ուրիշներէն տարբեր կազմուածք ունի, նա ոչ մէ փոքրիկ ձիւղերով և խոտերով կը շինէ զայն, այլ ցեխով եւ շաղախով այնպէս հաստատուն կը կերտէ, որ մասնաւոր ուժ մը պէտք է նոյն շինուածքը աւրելու համար: Նկատեցէք զինքը իւր աշխատանաց մէջ, դիտեցէք իւր յաճախակի երթեւեկութիւնը դէպ ՚ի մերձակայ լճակը: Տեսէք ի՞նչպէս կը կենոյ ջուրի երեսին վրայ իւր թեւերը տարածած և կը թրչէ իւր կուրծքը ջրավ, զոր յետոյ ցայտեցնելով փոշին վրայ կը թրչէ եւ կը շինէ շաղախ մը, ու տանելով կը գործէ իւր կատուցով:

Երբ բոյնը լմննայ և հաւկիթները գրուած ըլլան հօն՝ ամեն բան կը փոխուի մեր սոյն դործաւորաց բնութեան մէջ: Թռչունները չ'են դիտեր անշուշտ ի՞նչ որ կը պարունակեն հաւկիթները, ոչ անոնց վրայ թուխս նստելու պէտքը զանոնք ծնուցանելու համար, և ոչ ալ-

այն զօրութիւնը որով այս ամենը կը կատարաւ ուին : Այսու ամենայնիւ այս փոքրիկ կենդանին , որ այնչափ թեթեւաշարժ այնչափ անհանդարտ և յողդողդ է , կը մոռնայ իւր բնութիւնը այն ժամանակ , որ հարկաւոր է թուխս նստելու համար : Վերջապէս ձագերը կ'ելլեն իրենց հաւկիթներէն : Ի՞նչ նոր հոգեր հօր և մօր համար , մինչեւ որ այս նոր խմբեակը այլ եւս պէտք չ'ունենաց իրենց ծնողաց : Այն ատեն կը զգան նոքա ընտանեաց տէր լինելու ծանրութիւնը : Պէտք է այնուհետեւ ապրուստ հոգալ ոչ թէ երկու՝ այլ եօթն կամ ութ անհատներու համար : Սարեակը և Սոխակն ալ կը սկսին գործել այն ատեն՝ միւսներուն նման : Կը դագրի այլ եւս դաշնակը , չը կայ ժամանակ երգելու , կամ շատ հազիւ կը պատահի այն : Արեգակէն առաջ կը զարթնուն նոքա , կը բաժնեն սնունդ ամենամեծ արագութեամբ՝ տալով իւրաքանչիւրին բաժինը ըստ կարգին՝ առանց երբէք մին զրկելու կամ միւսին կրկնելու :

Ծնողական գորովը ձագերուն վրայ՝ կը զօրանաց այն աստիճան , որ կը փոխէ մինչեւ իսկ իրենց բնութիւնը : Նոր պարագերը յառաջ կը բերեն նոր յօժարութիւններ : Նկատեցէք ձագերը ունեցող հաւ մը , որ մայր եղած է , նա այլ ես չէ՝ ինչ որ առաջ էր : Նա յառաջագոյն որկրամնլէր և անյագ , բայց ոչ եւս է այնպէս : Երբ գտնէ ցորենի հատ մի , կամ հացի պատառ մի և կամ ուրիշ աւելի առատ ուտելիք մը , որ կարենայ բաժնութը , երբէք չը դպչիր անոնց ,

այլ կը կանչէ իւր ձագերը մայրական ծանօթ ձայնով. կը վազեն նոքա փութով եւ ամբողջ գիւտը իրենց համար է : Գորովագութ մայրը բնութեամբ երկչոտ ըլլալով՝ առաջ միայն փախ-չի գիտէր, սակայն իւր ձագերու խումբին դլուխը՝ գիւցազնուհի մ' է նա, կ'արհամարհէ վտանգը և կը ցատկէ յանդգնութեամբ ամենա-զօրաւոր շան աչքերուն, նոյն իսկ կընայ ճա-կատիլ առիւծի մը դէմ իւր քաջասրտութեամբ, զոր կը ներշնչէ իրեն իւր նոր կոչումն :


Վ երջապէս թռչնոց կենաց մէջէն աւելի զար-մանալի և սքանչելի է իրենց գաղթականութիւ-նը : Մի և նոյն թռչունները չեն բնակիր միշտ մի և նոյն տեղը, այլ կը փոխեն իրենց գաւառները եղանակներուն համեմատ : Գարնան ծիծեռնակի բանակներ կուգան յԵւրոպա, մինչդեռ ամրան վերջերը կ'երթան հոն լորամարդինները : Այս ամեն թռչունները կ'անյայտանան երբ աշունը կուգայ և ցուրտը կը մօտենայ : Այս զուարթ բանակը, կ'երթայ ձմերելու՝ տաք կլիմաններուն մէջ : Այն տեղ կը գտնուին առաւորէն պատ-րաստուած ամբարանոցներ, զորս հայթայթած է բնութիւնը յառաջագոյն իրենց համար : Իրաւ է որ ամեն բան կը պակսի մեր ուղեւոր-ներուն, չը գիտեն նոքա մինչեւ իսկ ճանա-պարհը : Ասկայն փոյթ չէ, ոչ տեղւոյն հեռա-ւորութիւնը, ոչ ծովերուն լայնութիւնը, և ոչ գիշերուան մթութիւնը . ոչ մի բանէ չեն վախ-նար, ոչ մի բան չը կասեցներ զիրենք, վտահ են ճանապարհը գտնելու, ինչպէս նաև ճամ-

բուն վրայ շտեմարաններ և պաշարներ ձեռք
բերելու, և չեն խաբուիր երբէք :

Աքանցելեաց նոր տեսարան այս գաղթա-
կանութեան մէջ : Դիցուք թէ ցուրտին խրո-
տութիւնը եւ սննդեան պակասութիւնն կը
զգացնէ թռչնոց բնակարանը փոխելու պէտքը,
զոր իրենք իսկ կ'իմանան արդէն : Բայց ինչէ՞ն
է որ՝ երբ ջերմաստիճանը կը ներէ իրենց մնալ,
եւ կը գտնեն տակաւին կերակուրներ իրենց
գաւառներուն մէջ, դարձեալ չեն յետաձգեր
իրենց երթը որոշեալ ժամանակին : Ո՞ր սլատ-
մաբանը կամ ո՞ր ճանապարհորդը եկաւ իրենց
սորվեցնել թէ պիտի գտնեն ուրիշ կլիմաներու
մէջ յարմար մնունդ և տաքութիւն : Ո՞ր առե-
նակալը կը հոգայ խորհուրդ կազմել մեկնելու
օրը որոշելու համար : Ի՞նչ լեզուով մայրերը
ըսին իրենց փոքրերուն, որք դեռ միայն քանի
մը ամիսներէ ՚ի վեր ծնած են, թէ ոլէտք է
ձգել ծննդեան գաւառը և ճանապարհորդել
՚ի տար աշխարհ : Ինչու համար նոյն իսկ անոնք
որ վանդակին մէջ բռնուած են, կը դրդուուին
այս մեկնելու ժամանակին, և գոգցես կը տրխ-
րին այն գաղթականութեան մասնակից չըլլալ-
նուն համար : Ունի՞ն արդեօք ժամանակացոյց
մը՝ ճանչնալու համար եղանակը և օրը՝ յորում
ոլէտք է ճանապարհ ելնել : Ունի՞ն պաշտօնեայ-
ներ պահպանելու համար իրենց կարգը, որ
այնչափ զարմանալի է . որովհետեւ հրամանը
արձակուելէն առաջ ո՛չ ոք չը մեկնիր բնակա-
րանէն, և մեկնելուն երկրորդ օրը, ոչ չը

տեսնուիր յետամնաց կամ դասալիք : Ունին
արդեօք կողմնացոյց մը անխոտոր կերպով
դէպ ՚ի ծով ուղղուելու , ուր կը մտադրեն հաս-
նիլ առանց երբէք արդիլուելու իրենց թռիչէն
ոչ հողմով , ոչ անձրեւով , եւ ոչ գիշերուան
մթութեամբ : Վերջապէս ունին արդեօք ան-
սխալ գիտակցութեան ազդեցութիւն՝ գերա-
գոյն քան զգիտակցութիւն մարդոյ , որ չը հա-
մարձակիր անցնիլ Ովկիանոսը՝ առանց հրաշալի
մեքենաներու օգնութեան և պաշարի նախա-
պատրաստութեան :

Այսպէս կը մեկնին ամենիքն ալ . Հրաժե՛շտ
իրենց զուարձալի ընկերութեան , Հրաժե՛շտ
իրենց ներդաշնակ երգեցողութեան . քանի մը
տեսակները միայն կը մնան մեզ մօտ , այն է ,
Սարեակը , Ճնճղուկը եւ Սորաբնակն : Խեղճ
փոքրիկներ , Բ'նչ պիտի ըլլան ասոնք մեր երկար
ձմեռներու միջոցին , ով զիրենիք պիտի տաքցը-
նէ , ով զիրենիք պիտի սնուցանէ : Ո՛վ Հայրդ
շնչաւորաց , անտե՞ս պիտի թողուս արդեօք
զիրենիք : Ո՛չ , ոչ . իրենց համար պիտի մնան
արեգական քանի մը շերմ ճառագայթներ ,
թանձր եղեւին մը և խողանէ առաստաղ մի .
իրենց համար Գիի թուփը պտղալից պիտի մնայ ,
իրենց համար վայրի վարդերուն հունտերը սա-
ռացներով պիտի կակըզնան , և փոքրիկ մենա-
կեացները , պիտի ունենան անոնցմով բաւա-
կանաչափ մի սեղան և մի ապաստանարան :



ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

ԱՅՍՊԵՍ կ'անուանուին այն ամեն կենդանիներն , որք սահմանուած են հնազանդիլ մարդոցն , օգնել նմա իւր աշխատութեանց մէջ , լեցնել իւր զօրութեան պակասութիւնը , հայթայթել իրեն զգեստներ և սնուցանել զինքը :

Բոլոր ընտանի կենդանեաց մէջ ամենէն աւելի և կամաւորապէս ծառայողն է ձին : Նա կը գործածուի մշակելու մեր երկիրները , եւ հլաւթեամբ կը հպատակի ամեն տեսակ աշխատութեանց : Երբ պէտք ունենանք փոխադրուելու տեղէ ՚ի տեղ , ձին կը ներկայացանայ մեզ ընել այս ծառայութիւնը : Նա վարժ է իւր տէրը գոհացնելու կերպին մէջ : Փոքրիկ նշանով մի կը մեկնի , կը փոփոխէ իւր ընթացքը , միշտ պատրաստ է կրկնապատկել զայն և փութացնել , երբ իմանայ իւր վարիչի կամքը :

Բնութիւնը տուած է իրեն յօժարութիւն սիրելու մարդն և երկնչելու անկէ , տուած է իրեն մեծ զգայնութիւն այն գգուանաց , որք կը հաճոյացնեն իւր գերութիւնը : Բոլոր կենդանեաց մէջ ձին միայն է որ իւր մեծ հասակաւը , իւր մարմնոյն ամեն մասանց մէջ մեծ համեմատութիւն կը պահպանէ . ամենայն ինչ վայելուչ եւ կանոնաւոր է նորա վրայ : Իւր գլխոյ մասանց ճիշդ համեմատութիւնը , կուտայ իրեն վարվուուն և թեթեւ կերպարանք մի ,

որ աւելի կը գեղեցկանայ իւր պարանոցին յար-
մար դիբքովն : Իւր ազնուական կեցուածքը ,
մեծաշուք գնացքը և մարմնոյն ամեն անդամնե-
րը կը յայտնեն եռանդ , զօրութիւն , քաջասրբ-
տութիւն . և աներկիւզութիւն :

Եզր չունի ձիոյն գեղեցկութիւնը և վայել-
չութիւնը : Իւր անհեթեթ գլուխը , իւր մար-
մոյն հաստութեան նկատմամբ՝ կարճ և բա-
րակ սրունքները , իւր ականչներուն փոքրու-
թիւնը , և դանդաղ քալուածքը , տարօրինակ
տձեւութիւն մը կուտան իրեն : Բայց կը փոխա-
րինէ նա այս ամեն անկանոնութիւնները այն
կարեւոր ծառայութիւններով զոր կ'ընծայէ
մարդոյն : Նա ունի բաւական զօրութիւն մե-
ծամեծ բեռներ կրելու եւ կը բաւականանայ
ստորին կերակրով մը : Ամեն ինչ օդտակար է
այս կենդանւոյն մէջ , իւր արիւնը , կաշին , միոր ,
ճարապը եւ եղջիւրները կրնան գործածուիլ
զանազան պէտքերու :

Եզր գոգցես իբրեւ սպասաւոր ստեղծուած
է՝ մանաւանդ աղքատաց համար : Արտաքուստ
որչափ ալ տձեւ և արհամարհելի է , այսու ա-
մենայնիւ ունի պատուական յատկութիւններ
մեզ ամենաօգտակար ըլլալու : Զիոյն նման վար-
վուուն և կենդանի չէ , այլ հանդարտ պարզ
և միշտ նոյնատեսակ : Չունի երբէք հպարտու-
թիւն , կը կրէ իւր բեռը անձայն և անմռունչ:
Նա ժուժկալ է կերակրոյն թէք քանակութեան
և թէ տեսակին մասին : Գոհ կ'ըլլայ խիստ և
անախորժ փուշերով և խոտերով : Համբերող

ուժեղ և անխոնջ է , և կ'ընէ իւր տիրոջ համար կարեւոր և մշտական ծառայութիւններ :

Հասլա ի՞նչ ըսենք Շան՝ մարդոյ այս հաւատարիմ բարեկամին համար : Շուներուն ըրած ծառայութիւնները այնչափ զանազան են որ-չափ իրենց տեսակները : Գտնմիուր կը պահպանէ գիշերը մեր բնակարանը , հովուական շունը կը մարտնչի գայլերուն դէմ պաշտպանելու համար մեր հօտերը , որսական շունը կը միացնէ ուժին հետ յաջողակութիւն եւ արագաշար-ժութիւն մեր հաճոյքները աւելցնելու համար : Գտնութքամազ շունը յանձն կ'առնու վնտուել և գտնել իւր տիրոջ կորուստներն եւ զուար-ձայնել նորա որդիքը . իսկ երբ իւր տէրն աղ-քատ կամ տկար ըլլայ , կարծես թէ կը մաս-նակցի նորա թշուառութեան և կուլայ նորա հետ : Երբ տէրն կոյր ըլլայ՝ շունը դռնէ դուռ կ'առաջնորդէ իրեն , և կարելի չէ որոշել թէ որն է աւելի ՚ի գութ շարժողն՝ տիրոջ տկա-րութիւնը թէ չէ իւր հաւատարիմ առաջնոր-դողին տիսուր եւ աղերսական կերպարանիքը : Իսկ երբ մեռնի ողորմելի կոյրը , ամեն ոք կը մոռնայ զինքն , որովհետեւ աղքատ էր և աղ-քատները երբէք բարեկամ չունին : Ոչ ոք պի-տի երթայ նորա գերեզմանին վրայ լալու , ոչ ոք՝ բաց ՚ի իւր հաւատարիմ շնէն , նորա հա-մար՝ իւր և տիրոջը մէջ էր կեանքն և մահը :

Սարդը ձիոյն եզան և աւանակին միջոցաւ դիւրութիւն կունենայ իւր տեղափոխութիւն-ները ընելու , իսկ շունը իրեն համար ապահով

պահապան եւ հաւատատրիմ առաջնորդ մ' է ։ Այսկայն կան տակաւին մարդուն համար աւելի կենսական պէտքեր . ինչպէս են սնունդը եւ հագուստը . պէտք է զանոնիք հոգալ խաչներուն և արջառներու միջոցաւ :

Յայտնի է որ կովը , այծը , ոչխարը մեր հարրատութիւններն են : Մենք կուտանիք իրենց քիչմը խոտ կամ միայն աղատութիւն երթալ ճարակելու դաշտին մէջ՝ ինչ որ մեղ բոլորովին անտէտ է , և նոքա ամեն երեկոյ կը վճարեն մեր այս դոցին բարիքը կարագի և կաթի առատութեամբ : Տակաւին գիշերը չանցած , իրեւ երկրորդ վճարում , նոքա կը պատրաստեն մեղ համար յաջորդ օրուան սնունդը :

Կովը միայնակ կրնայ հայթայթել ամեն ինչ , որ բաւական է ընտանիքի մը համար , բաց ՚ի հացէն , և կը պատրաստէ հարուստ սեղաններու վրայ բազմաթիւ համեղ կերակուրներ : Այծը՝ աղբատին կովն է , ինչպէս էշը նորաձին : Եւ ի՞նչ սքանչելիք սոցա սննդեան եւ արդեանց մէջ : Ի՞նչպէս չորցած խոտ մը , որ հիւթ չունի , և որմէ կարելի չէ հանել երբէք հաստատուն սնունդ , կը դառնայ աղբիւր կաթին . գաղտնիք մ' է այս մեզմէ ծածկուած , որոյ արդիւնիքը սակայն ամեն օր կը վայելեմք :

Ոչխարը բաւականանալով հագուիլ ձմեռը , մեղ կուտայ ամառ ատեն՝ իւր բուրդը :

Իրաւ է ուրեմն որ ընտանի կենդանիները դրուած են մեր քով միայն մեղ օգնելու եւ նպաստելու համար : Եթէ կայ բան մը որ կը

նուազեցնէ իրենց ըրած ծառայութեանց եւ
մեզ ընծայած պարգեւներուն յարդն , այն է՝
զանոնք ամեն օր կրկնելնին , որոյ վրայ ոչ ոք
կը մտածէ : Զանոնք ունենալու դիւրութիւնն
է որ զիրենք անարժէք կը թողու , մինչդեռ
իրազէս պէտք էր աւելցնել անոնց յարդը :
Աւատաձեռնութիւն մը որ երբէք չընդհատ
ուիր և կը նորոգուի ամեն օր , արժանի է միշտ
նոր երախտագիտութեան . և բարիք մը ընդու-
նած ժամանակնիս՝ մեր ամենափոքր փոխարի-
նութիւնն է գոնէ հաճութիւն ունենալ ճա-
նաչելու զայն :

Ընտանի կենդանեաց գործածութեան մէջ
կան երկու զեղծումներ , որք հաւասարապէս
արհամարհելի են : Առաջինն է՝ իրենց պէտք
եղած արժէքը չը տապով վարուիլ հետերնին
անդժութեամբ եւ բարբարոսութեամբ , եւ
մասնաւոր հաճոյք զգալ զանոնք չարչարելով :
Ստոյգ է որ կենդանիները մեզ տրուած են մեր
պիտոյից և հաճոյից ծառայելու . բայց միթէ
կը հետեւի ասկէ որ կրնանք զանոնք յոգնեցը-
նել առանց կարեւորութեան , զանոնք ծանրա-
բեռնել իրենց ուժէն աւելի աշխատութեամբ ,
խնայել իրենցմէ այն սնունդը՝ որում արժանի
են իրենց ծառայութեամբ , վերջապէս ծանրա-
ցընել իրենց ճիգերն ամենախիստ վարմունքով :
Ամեն մարդ որ մոլի սովորութիւններով և կիր-
քերով վարակուած չէ , բնականաբար գութ
կըզգայ՝ զգացում և կեանք ունեցող էակներուն
վրայ : Այս աղնուութիւնը պատիւ կը բերէ

մարդոյն : Վայ անոր որ կը ջնջէ իւր սրտէն
այս զգացումք , այնու ցցց կուտայ որ նա ին-
կած է իւր բնութեան աղնուութենէն և ար-
ժանի անարդանաց : Քայլ մը եւս և ահա պիտի
զլանաց նա մարդկանց համար եւս այն համակ-
րութիւնը՝ զոր կը խնայէ կենդանիներէն եւ
յաչս ամենուն հրէշ մը կը դառնայ : Մեր վար-
մունկը անասնոց դէմ մեծ աղդեցութիւն ունի
մեր բնութեան և բարուց քաղցրութեան վրայ :
Պատմութիւնը մեղ կը սորվեցնէ որ նախնի ժո-
ղովուրդները , որ հաճայք կը զգային կենդա-
նեաց արիւնալից կոխւներէն , անգութ կ'ըլլա-
յին նաեւ իրենց նմանեաց դէմ :

Երկրորդ զեղծումն է չափաղանց հոգ ու-
նենալ և տարօրինակ ու ծիծաղական խանդաղա-
տանիք մը ցուցնել այն կենդանեաց վրայ , որք
ունին աւելի լնկերական յատկութիւն և աւելի
կապակցութիւն մը մարդոյն հետ՝ զինքը զըօս-
ցընելով և իրեն օգտակար լինելով : Ամօթ չէ
տեսնել բաւական տկարամիտ և անխելք մար-
դիկ , որք անսահման համակրութեամք կատ-
ուած կ'ըլլան ոմանց կենդանեաց հետ և իրենց
իբրեւ կուռք լնելով , կը զոհեն անոնց՝ այն
կարեւոր պարաւորութիւնները , որք իրենց
նմանեաց կը պատկանին , եւ շատ անգամ կը
տեսնուին ծաղու արժանի անմիտթար վիճակի
մէջ , երբ կորսնցունելու ըլլան դանոնք :



ՄԻԶԱՑՆԵՐ

ԱՊԱՊՈՐԱԲԸՐ մեր ուշագրութեան արժանի
կը համարիմք միայն այն կենդանիները , որք կը
գերազանցեն միւսները իրենց մեծութեամբ :
Այսպէս ձին , փիղը , գոմեցը և այն կը գրաւեն
մեր ուշագրութիւնը , մինչդեռ արժանի չեմք
համարիր հարեւանցի ակնարկ մի խակ ձգել
փոքրիկ կենդաննեաց այն անհամար բանակնե-
րուն վրայ , որք անթիւ բազմութեամբ կը բնա-
կին օդոյ , բայսերուն և փոշիներուն մէջ : Որչափ
միջատներ ունակոխ կ'ընենք , որչափ թրթուր-
ներ կ'ոչնչացնեմք , որչափ ճանճեր կը բգզն
մեր շուրջը , աւանց մեր գոյզն հետաքրքրու-
թիւնը գրաւելու և մենք կ'աշխատինք առանց
խղճալու միայն վերցնել նոցա կեանքը՝ զմեղ
անհանդիստ ընելնուն համար : Մեծ անիրաւու-
թիւն է այս անուշագրութիւնը , որտիշետեւ
սոսյդ է թէ Աստուծոյ իմաստութիւնը և կո-
րողութիւնը նոյնչափ կը յայանուի որդի մը
և խղօւնչի մը կողմուածքին մէջ , որչափ առ-
խւծին և կէտին վրայ :

Ի՞նչպէս կընամք անտարբեր մնալ և ըստան-
չանալ նոցա ճարտար կաղմուածքին և մերե-
նական յօրինուածին վրայ , յարում միացած են
այնչափ անօթներ , մանր թելեր , երակներ ,
մլունք , գլուխ մը , սիրտ մը ստամաքս մը եւ
բաղմաթիւ շարժմունք՝ մինչեւ անդամ կէտի

մը չափ հաղիւ նշմարելի կտոմ շատ անգամ ան-
տեսանելի կենդանւցն վրայ :

Բնութիւնը զգեստաւորած է միջաները ,
գողցես իբրեւ հաճոյք զարդարելով իրենց
հագուստները՝ թեւերուն վրայ և իրենց գլխի
զարդերուն մէջ , կապոյտ , կանանչ , կարմիք ,
ուկեղեն և արծաթեղեն նկարներով . նոյն խոկ
ազամանդներ , ծովեր , թագեր և գարզմանակ-
ներ տալով իրենց : Բաւական է միայն տեսնել
փայլուն ճանձ մը , թիթեռնիկ մը , պարզ թըր-
թուր մը՝ այս շքեղութեան վրայ սրանչանալու
համար :

Այն խմաստութիւնը , որ հոգացած է մի-
ջատներու զանազան յօրինաւածքը , զարդարած
է նաեւ զանոնք յստից ցոլուի զէնքերով՝ տա-
լով իրենց պատերազմելու , զարնելու և պաշտ-
պանուելու կարողութիւն : Եթէ չեն յաջողիք
միշտ բռնել ինչ որ կը դարանեն , կամ խոյս
տալ որմէ որ կը վնասուին , այսու ամենայնիւ-
ունին ինչ որ ամենայարմար է իրենց այս յա-
ջողութեան համար : Այս մասն ունին ամուր
ակռաներ կամ կրկնակ սղոց մի , կամ խայթոց
մի և երկու սլաքներ , կամ զօրաւոր ունելիք :
Իրենց մարմինը ծածկուած և պաշտպանուած
է խեցիով : Ամենափափուկներն պատուած են
թանձր մազերով , որք կը տկարացնեն իրենց
պատահած եւ վնասելիք բազմութեանը եւ շք-
փութեանը :

Գրեթէ ամենիքն ալ կը պահպանեն իրենց
կեանքք՝ այն ճարաար արագութեամբ զոր ունին

իմախչելու և վտանգներէ ազատուելու համար։
Ոմանք իրենց թեւերուն օդնութեամբ . ոմանք
թելերու միջոցաւ , որոց վրայ կախուելով յան-
կարծ կը ձգեն ինքզինքնին իրենց բնակարանէն
դէպ ՚ի վար և զիրենք հետամոռղ թշնամիէն
շատ հեռու . և ոմանք իրենց ետեւի ոսներուն
ձգտմամբ , որով կը ցատկեն յանկարծ բաւա-
կան հեռաւորութեամբ . մերջապէս ուր որ
զօրութիւնը կը պակսի , խորշերը և զանազան
հնարքներ՝ օդնութեան կը հասնին : Այն շա-
րունակական պատերազմը զոր կը տեսնեմք
կենդանիներուն մէջ՝ բնութեան ամենակարե-
ւոր համեմատութիւններէն մին է . ասով մի
կողմէն շատ տեսակներուն սովորական սնուն-
դը հոգացուելէն զատ՝ մարդն ալ նոցա չափա-
զանց բազմութենէն կ'աղատի , այսու ամենայ-
նիւ կը մնան ամեն տեսակներէն բաւական թր-
ւով՝ իրենց ցեղի տեւականութիւնը պահպա-
նելու համար :

Միջատներէն ոմանք ճանռեն , որք սքանչելի
յաջողակութեամբ՝ կը կատարեն այդ գործո-
վութիւնը ունենալով երկու րոք եւ մատեր
թելը յօրինելու համար . ոմանք կատագործ են
և կը գործեն կտաւ եւ նուրբ շղարշներ , ու-
նենալով այս բանին համար կծիկներ և կը կոց-
ներ : Դարձեալ կան միջատներ որ ժայպահար են
և փայտէ շէնքեր կը կազմեն՝ ունենալով երկու
յօտոց կտրելու համար : Կան որ ճոճագործ են
և իրենց գործարանը կը պարտւնակիէ քերիչներ ,
գրգալներ և ծեփիչ . Շատերը ապահագործ եւ

կիւն են . ասոնք բաց 'ի սղոցէն և արցանեն զոր
կը կրեն իրենց գլատն վրայ , իրենց մարմնոյն
հակադիր կողմը կը կրեն գայլիկոն մը զօր կրնան
երկարցնել ըստ կամաց : Այս գործիքին միջո-
ցաւ կը փորեն յարմար բնակարաններ իրենց
ընտանիքը բնակեցնելու եւ սնուցանելու հա-
մար՝ պտուղներուն մէջ , ծառերուն կեղեւին
տակ շատ անգամ ալ ամենակարծր փայտերուն
մէջ : Մեծ մասը ընտիր պինթը են . ասոր համար
ունին կնձիթ մը աւելի սբանչելի քան Փղինը ,
որ մի քանիներուն կը ծառայէ իրբեւ մղեչ
զտելու համար այնպիսի օշարակ մի՛ որուն
նմանը երբէք մարդ չը կրցաւ ընել , և այլոց՝
իրբեւ լեզու համ առնելու , ու գրեթէ ամե-
նուն՝ իրբեւ փող ծծելու համար : Վերջապէս ,
ամենքն ալ ճարպարապէտներ են և կը շնորհ ապա-
րաններ որք թէ յարմարութեան , թէ շքե-
զութեան և թէ իրբեւ գլուխ գործոց՝ կը գե-
րազանցեն թագաւորաց պալատները :

Որչափ յաջողակ են արուեստից , նոյնչափ
ալ գիտութեանց մէջ : Ամենքն ալ բնաբան-
ներ , քիմիագէտներ , աստղաբաշխներ , և շա-
փագէտներ են : Երբէք չը պատահիր որ սիսալին
զիրենք մնուցանող ծաղկի կամ բայսի տեսակին
մէջ , ոչ ալ այն եղանակին նկատմամբ , ուր
պէտք է կատարեն իրենց աշխատութիւնները ,
և ոչ այն համեմատութեանց մասին որ պէտք
է ըլլաց իրենց ջանից մէջ :

Հասկա ի՞նչ պէտք է ըսել իրենց գործարան-
ներուն համար . կը տեսնուին քանի մը միջատ-

ներ որ կարողութիւն ունին՝ ըստ հաճյս եւ
ըստ պիտոյից իրենց գլուխը լայնցնելու կամ
նեղնելու , երկարցնելու կամ կարձեցնելու ,
պահելու կամ յայտնելու : Առվորաբար միջառ
ներուն բերանը զինուած կ'ըլլայ տեսակ մը
ակրացավ կամ կնճմով մը : Գլխայ այս դիրքը
շատ կարեւոր է իրենց՝ թէ սնանելիք կերտ
կուքներուն և թէ իրենց յատկացեալ հետա-
մբառութեանց համար , կան շատեր որ զրկուած
են տեսութենէ , բայց իրենց շօշափելու կամ
ուրիշ մի զգայաբանը կը փոխարինէ նոյն պա-
կասութիւնը : Շատերն ալ ունին կաշիի նման
ցանցակերպ աչքեր , որոց սպիտակուցը ան-
կիւնաւոր հատուածներով է . կան ալ որք հա-
զարաւոր աչքեր կ'ունենան , որք ամենն ալ
թէ և անշարժ , բայց իրենց բազմութիւնը և
դիրքը կը լիցնէ նոյն անշարժութեան պակա-
սութիւնը : Շատերը ունին երկու զգայուն եղ-
ջիւրներ , որք ապահով կը պահպանեն իրենց
աչքերը , և որոց միջոցաւ քալելու աաեն՝ մա-
նաւանդ մժութեան մէջ , կը զննեն երկիրը և
կենդանի ունուրք զգացմամբ կ'իմանան ինչ որ
կրնայ զիրենք ազտատել , ողոգել կամ վեասել :
Այս եղջիւրները կը ծառայեն նա եւ իրենց
յարմար կերակուրները որոշելու :

Արջատներաւն սրունքները պատենաւոր են
կամ թաղանդաւոր : Առաջինները կը շարժին
շատ մը յօդուածներու միջոցաւ , իսկ միւսնե-
րը , որ աւելի փափուկ են , կը շարժին ամեն
ուղղութեամբ : Կան միջատներ որ ունին հա-

բիւրաւոր ուաքեր , թէ և չեն կրնար քաղել
չորբոտանիներէն աւելի : Մարմնայն այս մասին
նկատմամբ , անհուն զանազանութիւններ կը
տեսնուին միջատաց վրայ : Ի՞նչ արհեստով
շինուած ըլլալու է անոնց սրտնքներն , որք կը
մագլցէն յղկեալ և ողորկ մակերեւոյթներուն
վրայ : Որչափ ձգական ըլլալու է անոնց ոտքերն՝
որ կը ցատկեն այնչափ ուժով : Որչափ զօրա-
ւոր ըլլալու են այն միջատներունը՝ որ կը փո-
րեն գետինը :

Միջատներուն շատերն ալ ունին թռչելու
կարողութիւն : Ոմանք ունին չօրս թեւեր ,
ոմանց թեւերը շատ նուրբ ըլլալով ամենաթե-
թեւ շփմամբ կրնան վնասուիլ . ուստի սոքա-
ունին երկու ամուռ պատեաններ , զոր կը բարձ-
րացնեն և կը ցածցնեն նման երկու թեւերու
և որք միայն կը ծառացեն իբրեւ ծածկոց իրա-
կան թեւերուն : Այսպէս են կոյադնդիռներն
եւ բնդեռները : Միջատները իբենց մարմնայն
քսվք և ծայրը ունին բացուածքներ բըրի ձևով ,
որք կը կոչուին շնչառակ : Ասոնք շունչի գործա-
րաններ են : Եթէ՝ միջատներուն վրայ մեզ
տեսաննելի եղածները միայն այնչափ զարմանք
կը պատճառեն , որչափ աւելի պիտի սքանչո-
նամք երբ յայտնուին՝ ինչ որ անոնց վրայ մեր
աչքերուն անտեսաննելի են և մեզ անիմանալի :



ՄՐՁԻՒՆ, ՄԵՂՈՒ, ԿԵՐՊԱՌԱԲԵՐ

ՄԻՉԱՏՆԵՐՈՒ աշխարհին մէջ՝ մանաւանդերեք տեսակները՝ Մրջիւնը, Մեղուն և կերպասարերը կ'ընծայեն մեզ աւելի ընդարձակ նիւթ ուսանելու :

Մրջնոց ազգը կը կազմէ փոքր հասարակապետութիւնն մը, որ ունի իւր օրէնքն ու կարգադրութիւնը : Ասոնք կը բնակին բազմավոզց առանձին քաղաքներու մէջ, եւ իւրաքանչիւր փողոցի ծայրը հաստատուած են մէկ մէկ մթերանոցներ : Այս քաղաքացիներու մէկ մասը հոգ կը տանին ամրացնել հողերը մասնաւոր նիւթով ծեփելով եւ արգիլելով անոնց տապալումը : Ասոնք նոյն հասարակապետութեան որմագործներն են : Միւս մասը, զոր սովորաբար կը տեսնեմք՝ հասարակապետութեան ապահովործներն են, որք կը ժողովեն անհաւատալի եռանդով մը փայտի շիւղերը, զանոնք իրենց ստորերկրեայ ճանապարհներուն մէջ իբրեւնեցուկ կանգնեցնելու և անոնց կամարը հաստատելու համար : Այս նեցուկներուն վրայ կը դիզեն նաև ուրիշ փայտեր երկայնութեամբ, և յետոյ իբրեւ յաջողակ ծածկողներ՝ կը դիզեն անոնց վրայ չորցած եղէդի, խոտի եւ յարդի շեղը մի : Առաջին նայուածքով, այս ամենը շատ անկարգ կ'երեւին, սակայն այս երեւու-

թական անկարգութիւնը կը պարունակէ իւր
մէջ արուեստ մը եւ նկար մը , զոր դիտողը
դիւրաւ կրնայ նշմարել :

Ա.սոնք կը շինեն իրենց բնակարանը հասա-
րակօրէն փոքր բլբակի տակ , որոյ դիբը կը
դիւրացնէ ջուրերուն հոսումը , և ուր կը գրտ-
նուին գետնափոր ձամբաներ , որք հաղորդակ-
ցելով իրարու հետ , նոյն փոքր քաղաքին ձա-
նապարհները կը ձեւացնեն : Ձամբաներուն
ծայրերը գտնուած ամբարանոցներէն ոմանքը
կը ծառայեն իրենց պաշարները պահելու , եւ
ոմանք իրենց հաւկիթները եւ անոնցմէ ելած
ձագերը զետեղելու համար :

Գալով պաշարին , ամեն նիւթ լաւ է մը ջիւն-
ներուն , որք կը բաւականանան ամեն բանով
որ ուտելի է : Ահա ասոր համար է որ կը տես-
նեմք ղանոնք հաւասար եռանդով շակած՝
ոմանք պաղոյ կուտեր և այլք սատկած ձանձեր
կամ որդեր : Այս փոքրիկ խումբին ներուած չէ
ըստ հաճոյս կամ դիպուածոյ պարտիլ , այլ աշ-
խատութեան բաժանման համեմատ՝ ոմանց
պաշտօնն է ուտեստ վնտուել , ուստի և անոնք
խմբովին կ'երթան կը ժողովուին հասունցած
տանձի կամ շաքարի կոնի և կամ անուշեղէնի
ամանի մը վրայ , որոց հանելու համար կը բարձ-
րանան պարտէղներէն մինչեւ տուներուն եր-
րորդ դստիկոնը . կարծես գտածնին լինի շա-
քարի ամբար մի կամ բերուի գաւառ մը շա-
քարեղէգով լցուած . նոյն իսկ հոն երթալու
և դառնալու համար՝ իրենց ընթացքը կարգա-

դրուած է , ամենքն ալ հրաման ունին մի և նոյն ձանապարհին վրայ միանալու :

Ինչպէս թրթուրները , նոյնպէս և մրջիւնները իրենց գնացած տեղերը հետքեր կը թուզուն : Այս հետքերը թէեւ աչքով չեն տեսնուիր , բայց հոտաւութեամբ զգալի կ'ըլլան անմիջապէս , յայտնի է արդէն իրենց սաստիկ հոտը ամենուն : Երբ մօտեցնեմք մեր մատը պատի մը որպէս երկայնութեան վրայ մրջիւնները կ'ելլեն եւ կ'իջնեն կարգաւ , կը տեսնեմք որ յանկարծ կը կայնին և վարանելով ետ կը քաշուին , աջ ու ձախ երթալով կը տատամին , մինչեւ որ իրենցմէ յանդգնագոյնը համարձակի փորձել անցըը և բանալ ձանապարհը :

Ամբողջ ամառը շարունակ աշխատանաց և շարժման մէջ անցընելէ յետոյ , մրջիւնները կ'ապրին ձմեռը գոցուած և ծածկուած , վայելելով խաղաղութեամբ իրենց աշխատանաց պտուղը : Այսու ամենայնիւ յայտնի կ'երեւայ որ ձմեռ ժամանակ ասոնք աւելի քիչ կ'ուտեն , և ինչպէս ուրիշ շատ միջատներ , թմրած կամքնացած կը մնան : Ուրեմն ասոնց սրաշար պատրաստութիւն մ' է որչափ հունձի ժամանակ իրենց փոքրերուն կարեւոր եղածն հոգալու համար է : Նոքա կը մնուցանեն զանոնք՝ հաւկիթէն ելած ատեն այնպիսի ուշադրութեամբ մը , որ կը զբաղեցնէ բոլոր սերունդը : Այս փոքրիկներուն եղած խնամատարութիւնը , նկատուած է իրեւ նոյն հասարակապե-

տութեան առաջին դործն :

Մեղուներուն կառավարութիւնն ևս նուազ զարմանալի չէ , իրենց կառավարութեան կերպը միտովետական է : Միայն ճանձ մը կը կառավարէ բոլոր ազգը , որոց ոչ թէ միայն թագուհին այլ և մայրն կը համարուի , և այս առաւելութեան համար կ'ընդունի այնչափ համակարութիւն , զոր կ'ընծայէ իրեն իւր բոլոր ժողովուրդն : Նկատեցէք զինքը շրջապատուած մեղուներու խումբէ մը , որք միայն զբաղած են իրեն օգատակար ըլլալու հոգով : Ոմանք մեզը կը մատաւցանեն , ոմանք իրենց կնճիթով թեթեւ մը կը շօշափէն նորա մարմնոյն զանազան կողմերը՝ որպէս զի վերցնեն անոր վրայէն ամեն ինչ որ զինքը կրնայ աղտատել : Իսկ երբ թագուհին կը քալէ , ամենքն ալ որ պատահին իրեն ճանապարհին վրայ՝ անմիջապէս շարուելով յարդանօք կը մեծարեն զինքը :

Մեղուներու ցեղին մեծ մասը կը բաղկանայ աշխատաւորներէ , որոց կը պարափիմք մեղուրի մազերուն շինութիւնը , յորում կը փայլի այնչափ խմաստուն չափագիտութիւնն մը : Աշխատաւորներն են որ կ'երթան ժողովել հիւթը՝ ծաղիկներու վրայէն , որոց առէջքներու փոշիէն կը շինեն մեղրամնմը : Իսկ իրենց կնճիթով կը հաւաքին մեզը : Այս կնճիթը այնպիսի գործիք մ'է , որոց միջոցաւ մեղու մը կրնայ ժողովել աւելի մեզը մէկ օրուան մէջ , քան թէ բոլոր աշխարհի քիմիագէաները կրնային կաղմել մէկ տարուան միջոցին :

Ալինչդեռ մեղուներուն մէկ մասը կ'աշխատին ժողովել մոմ և մեզը և անոնցմով լեցնել իրենց ամբարանոցները, այլք կը զբաղին զանազան աշխատութիւններով: Ոմանք կը գործածեն մեղրամոմք՝ անով բջիջներ շինելու եւ ոմանք նոյն գործը յղկելու և կատարելագործելու, ոմանք ալ մոմէ ծածկոցներով բջիջներ կը պատրաստեն ձմրան պահուելիք մեղրը զետեղելու համար, որպէս զի այս դգուշութեամբ ազատ մնայ ապականուելէ: Վերջապէս ոմանք ալ կերակուր կուտան փոքր մեղուներուն, որք գեռ ելած չեն ըլլար բջիջէն: Այսպէս ամենն ալ ունին իրենց յատկացեալ պաշտօնը:

Այն մեղուներուն, որոց պաշտօնն է դաշտերը գնալ և հիւթ հաւաքել, ուտելիք ըստըրուիր, որպէս զի անհոգ ըլլան իրենց գործին մէջ: Իսկ անոնք որ բջիջները կը շինեն շատ դժուարին գործ մը կը կատարեն: Վասն զի կը տանին ու կը բերեն իրենց բերանը թաղերը և իրենց մարմնոյն ծայրը՝ բոլոր գործին վրայ, առանց երբէք դադրելու, մինչեւ որ ամբողջովին յղկուած եւ կատարուած ըլլայ: Եւ որովհետեւ պէտք ունին ժամանակ ժամանակ սնդեան ու չեն կարող ձգել իրենց գործը, ուստի և յատուկ ուրիշ մեղուներ որոշուած են՝ որք պատրաստ են զիրենք կերակրել երբ որ խնդրեն: Այս բանին համար նշանացի կը խօսակցին, քաղցած աշխատաւորը կը ծռէ իւր կնճիթը մատակարարին առջեւ, և այս կը նշա-

նակէ թէ անօթի է : Անմիջապէս մատակարարը կը բանայ իւր մեղքի շիշը և կը վազեցնէ քանի մը կաթիլ մեղք՝ քրոջը ինձիթին վրայ :

Կերպասաքերը կը վերաբերին թրթուրներու ցեղին : Ասոնց մարմինը կաղմուած է , ուրիշներուն պէս , շատ մը շարժական օղակներէ : Ունին ոտքեր և կարթեր՝ կայնելու և փակչելու ուր որ լաւ երեւի իրենց : Ունին իրենց բերնին մէջ երկու կարգ ակռաներ , որք ոչ թէ մերիններուն նման վերէն 'ի վար կը շարժին , այլ աջէն դէպ 'ի ճախ , և որք տերեւները սեղմելու և կտրելու կը ծառայեն :

Կերպասաքերը իւր սննդեան մէկ մասով կը շինէ տեսակ մը թանձր մածանող հեղուկ , զոր կը պահէ՝ իւր ներսը դանուած փոքրիկ և խիստ երկար պարկի մը մէջ : Այս փոքր կենդանին ունի իւր բերնին տակ տեսակ մը կորզան , որ փոքր մորթ մ'է բազմաթիւ ծակտիքներով : Այս կորզանին երկու ծակերէն կը հանէ երկու կաթիլ այն հեղուկէն , որով պարկը լեցուած է : Ասոնք կը համարուին երկու բոքեր , որ կը հայթայթեն շարունակ մետաքսը շննելու նիւթը : Մէկ կերպասաքերը կրնայ տալ մինչեւ երկու հաղար ոտք երկայնութեամբ մետաքսի թել :

Այս միջատին կեանքը , որդի վիճակին մէջ , շատ կարճ է . այսու ամենայնիւ կ'անցնի նազանազան վիճակներէ որք անդգալի կերպիւ կը մօտեցնեն զինքը իւր կատարելութեան : Հաւկիթէն ելած ատեն չափազանց փոքր կ'ըլլայ ,

բողոքովին սեւ և գլուխը աւելի փայլուն սեւ
 շով։ Քանի մ' օրէն յետոյ կը սկսի ձերմակ
 կամ մօխրագոյն գորշ գոյնը ստանալ, իւր հա-
 գուստը կ'աղտոտի և կ'աւրուի, ուստի կը ձր-
 դէ զայն և կը թուի նոր հագուստ մը ընդունիլ։
 Հետզհետէ կը գերնայ և աւելի ձերմակ կ'ըլ-
 լայ՝ կանանչի զարնող, որովհետեւ կը կերակ-
 րուի միայն կանաչ տերեւներով։ Քիչ վերջը
 կը դադրի ուտելէ և կը թմրի երկու օր միջոց,
 որմէ յետոյ կը տեսնուի շարժիլ և չափազանց
 կերպով տագնապիլ, ու գրեթէ կարմիր դոյն
 մը կը ստանայ իւր ըրած ձիգերուն պատճա-
 ռաւ։ Յետոյ իւր մորթը կը խորշոմի եւ ծալ-
 քերով կը քաշուի, կը քակէ զայն երկրորդ ան-
 գամ և իւր ոտքերով կը ձգէ մէկ կողմ։ Ահա
 այս ատեն կը տեսնուի իւր երրորդ հագուս-
 տով՝ երեք շաբաթուան միջոցին մէջ, և կը սկսի
 նորէն ուտել։ Իւր գլուխը, գոյնը եւ ամբողջ
 կերպարանքը այնչափ տարբեր կ'ըլլայ առաջի-
 նէն օր կարծես թէ ուրիշ կենդանի մ' է այս։
 Մէկ քանի օր ուտելէն յետոյ վերսափին կ'իյնայ
 թմրութեան մէջ, որմէ ելած ատեն դարձեալ
 կը փոխէ իւր զգեստը և այս երրորդ մորթն է,
 զոր կը մերկանայ՝ իւր հաւկիթէն ելլելէն ՚ի
 վեր։ Նորէն կը շարունակէ ուտել, ապա հրա-
 ժարելով ամեն սնունդէ կը պատրաստուի մե-
 նակեցութեան։ Սոյն առանձնութեան միջոցին
 կը հանէ իւր կորզանէն կերպասէ թել մը, ո-
 րով կը փաթթուի, և կ'ընէ իրեն սպաւոր պա-
 տանիք մը կամ գերեզման, յորում կը պահուի

և կ'անցայտանայ : Կը մեռնի՞ արդեօք հսն : Ո՛չ
երբէք , այլ կը կերպարանափոխուի եւ կ'ըլլայ
գեղեցիկ թիթեռնիկ մը՝ բոլորովին տարբեք
կենդանի մը : Առաջինը երկրային էր և կը սո-
զար իւր ծանրութեամբ : Իսկ երկրորդը ընդ-
հակառակն բոլորովին թեթեւ է , չը մնար այլ
եւս երկրի վրայ , եւ կ'արհամարհէ նոյն իսկ
հանգիստը գետնի վրայ : Առաջինը տգեղ տեսքը
մը ունէր , իսկ երկրորդը զարդարուած է ամեռ-
նակենդանի գոյներով : Առաջինը կը բաւակա-
նանար անմտաբար հասարակ սնունդով մը , իսկ
երկրորդը կ'երթայ ծաղկէ ծաղիկ և կ'ապրի
մեղրով և ցօղով , կը փոփոխէ շարունակ իւր
հաճոյքները և կը վայելէ աղասութեամբ բո-
վանդակ բնութիւնը՝ ինքն ալ զարդ մը աւել-
ցընելով անոր մէջ :

ՏԱՐԱՇԽՈՂԲՀԻԿ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Երկրի իւրաքանչյիւր մասը ունի իրեն յատ-
կացեալ կենդանիները : Հարաւային գաւառնե-
րու կենդանեաց մէջ ամենէն նշանաւոր են՝
Փիղը և Ուղորը : Ասոնք կը գերազանցեն իրենց
մեծութեամբ միւս ամեն չորբուտանիները , մա-
նաւանդ Փիղը կարծես կենդանացեալ լեռ մ'է :

իւր գլուխը հաստատուած է կարճ վզի մը վրայ ,
և վինուած է երկու ժանիքներով , որոց միջա-
ցաւ ծառեր կրնայ տապալել : Աւելի երկար
վիզ մը չը պիտի կրնար կրել այն ահագին գլխոյ
ծանրութիւնն և ոչ զայն կանգուն բռնել , բայց
ասոր փոխարէն իւր կնձիթը շատ երկար է :
Այս գործարանը իրեն իրբեւ ձեռք կը ծառայէ ,
որով կրնայ իւր կերակուրը առանց ծռուելու
քերանը տանիլ , եւ զոր կը գործածէ ոչ միայն
մատներու պաշտօնը կատարելու՝ շարժելով
ծռելով և գարձնելով ամեն կերպ , այլ նաև
իբրեւ զգացողութեան անդամ մը , այնպէս որ
կարելի է ըսելթէ այս կենդանւոյն քիթը ձեռո-
քին մէջ է : Իւր աչքերը համեմատելով իւր
մարմնոյ զանգուածին հետ շատ փոքր են , բայց
վարվուն եւ կրակոտ ըլլալով կ'արտայայտեն
իւր ամեն զգացմունիքն եւ ներքին շարժում-
ները :

Փիզը աղատ կամ վայրենի վիճակին մէջ՝
ոչ արիւնարբու կ'ըլլայ և ոչ կատաղի , այլ
կ'ունենայ քաղցր բնաւորութիւն , և իւր զէն-
քերը կը գործածէ միմիայն ինքզինքը պաշտպա-
նելու համար : Մինչեւ որ չը գրգռուի մար-
դու չը վնասեր , բայց զարհուրելի կ'ըլլայ երբ
զինքը գրգռեն : Կը բռնէ թշնամին իւր կնձի-
թով , կը զարնէ զայն քարի և կը վերջացնէ ոտ-
նակիս սպաննելով : Առ նուազն կ'ուտէ մէկ
օրուան մէջ հարիւր լիոր խոտ , բայց իւր մար-
մինը չափազանց ծանրութիւն ունենալով կը
ճշմէ և կ'աւրէ իւր ոտքերով՝ հաղար անգամ

առելի տունկեր, քան որչափ կը սպառէ իւր սնունդին համար: Իւր գլխաւոր թշնամին եւ շատ անգամ իրեն յաղթողը՝ Անդեղջիւրն է՝ ահաւոր կենդանի մը, որ կը գործածէ իւր քթին վրայ ունեցած եղջիւրը՝ Փղին վորք պատռելու համար:

Արեւելեան կենդանեաց մէջ ամենէն օգատակարն է Ուղտը: Սա իւր զարմանալի կաղմուածքովը՝ կրնայ կրել ամենախիստ յոգնութիւններ չոր անապատներու և կիզիչ աւազներուն վրայ: Երբեմն կրնայ դիմանալ ծարաւութեան չորս կամ հինգ օր և կը բաւականանայ՝ հակառակ իւր մեծութեան, շատ քիչ որնունդով: Անտառներուն մէջ աճով քիչ մը բայս կամ տունկեր կը գոհացնեն զինքը, իսկ երբ չը գտներ զանոնք, սակաւ ինչ բակլայ և գարի բաւական կը լլան իւր օրական սննդեան համար: Ուղտը բաց ՚ի կուզէն, որ կը բարձրանայ իւր կռնակին վրայ, կը ցուցնէ ուրիշ եղական զանազանութիւն մը իւր կաղմութեան մէջ, ունենալով երկու որկոր, որոց մէ կուն ծայրն է ստամիքոր և միւսին ծայրը տեսակ մը փոր, որ կը ծառայէ իրեն իբրեւ պահարան ջրոյ, ուր հեղուկը կը մնայ առանց ապական ուելու և երբ կենդանին նեղուած ըլլայ ծարաւէն եւ կամ պէտք ունենայ իւր չորցած սնունդը թրջելու ու զայն որոճմանք կակեցը նելու, կը հանէ նոյն պահարանէն մինչեւ կոկորդը այս ջուրէն, որով կը թրջէ իւր կոկորդը և յետոյ կիջնէ մինչեւ ստամիքոր: Ուղտերուն

սովորական բեռլը եօմն մինչեւ ութը հարիւր
լիտր է , այս բեռով կրնան երկու մղոն ճամ-
բորդել մէկ ժամուան մէջ , և իրենց օրը հա-
սարակորեն տասն երկու կամ տասն և հինգ
ժամ է : Ուզովն մաստ սուրերը յարմար են
աւազին մէջ քալելու , մինչդեռ ձիոյն սմբակը
սիրահ վնասուէր և այրէր :

Հիւսիսային չորքստանիներուն մէջ ամե-
նէն նշանաւոր են Արամազդայ եղջերուն ,
Սամսորը և Արագընթաց եղջերուն : Այս կեն-
դանեաց առաջինը մեծ զօրաւոր և յաղթան-
դամ կազմուածք ունի : Իւր գլուխոր ձեւով
մեծութեամբ և գոյնով բաւական կը նմանի
ջորիի : Արունեքները երկար և զօրաւոր , մազը
մնխրագոյն կորչ է : Այս կենդանին պարզ ,
ազուշ և երկչոտ է : Ամեն տեղ կրնայ գտնել
իւր սնունդը , բայց նախամեծար կը համարէ
ուռիներու , յարասիներու և սիներու կեղեւ-
ները կամ մատղաշ ճիւղերը : Ինքը չափազանց
արագաշարժ և սրունքները խիստ երկար ըլլա-
լով քիչ միջոցի մէջ կրնայ շատ երկար ճանա-
պարհ ընել : Սամսորը կը թափառի Ախերից
անսուսաներուն մէջ , և շատ կը վիստուուի իւր
մաշկեակի գեղեցիութեան համար : Այս կեն-
դանւոյն որսորդութիւնը սովորաբար նոյն ա-
նապատները աքսորուած թշուառներու տխուը
զբաղմունքն է : Արագընթաց եղջերուն գեղե-
ցիկ և փառաւոր կազմուածքով կենդանի մ'է
որ շատ կը նմանի հասարակ եղջերուին : Սորա
սնունդն է մամուռ , խոտեր , և ծառերու տե-

բեւներ ու բողբոջներ : Հիւսիսային ժողովուրդ-
ները շատ կ'օգառուին այս կենդանիէն , միսը
կ'ուտեն , կաթը կը խմեն , և ըելով զայն բալ-
խիրի՝ կը ճամբորդեն տարօրինակ արագու-
թեամբ սառոցցի և ձիւնի վրայ :

Լաբոնացւոց բոլոր հարստութիւնը իրենց
եղջերուներէն է , որոց բուրդն ալ կը մատա-
կարարէ իրենց հագուստ ծածկոցներ և վրան-
ներ . մէկ խօսքով , նոքա կրնան ստանալ այս
կենդանիներէն իրենց կենաց ամեն պիտոյք-
ները :

ՎԱՍՏԱԿԱՐ ԵՒ ՎՏԱՆԴԱԼՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Օքերը , որոց միակ տեսքը մեզ զարհուրանք
կը պատճառեն և որոց խածուածքը մեզ մահ
կը բերէ , ոչ միայն կը յայտնեն իրենց կազմու-
թեամբ յաջողակութեամբ զարմանալի արագու-
թեամբ և ոմանք ալ իրենց չափազանց մեծու-
թեամբ և ահարկու զօրութեամբ՝ բնութեան
կարողութիւնը , այլ և կուտան մարդուն իրա-
կան օգտակարութիւններ : Կ'ազատեն զմեզ
անթիւ կենդանիներէ և միջատներէ , որոց ա-
ռաւել բազմութիւնը պիտի աւերէր դաշտերը ,
այս կերպով ահա կը պահպանեն հաւասարա-
կշռութիւն զանազան աեսակներու մէջ :

Վայրենի կենդանիներն ալ մարդուն օգտակար են, որովհետեւ անոր բնակարանէն հեռու կը տանին դիակները, որք մնալով երկրի վրայ պիտի ապականին մմծնուրութը և յառաջ պիտի բերէին այլ և այլ հիւանդութիւններ, նաեւ կը նուազեցնեն իրենց կոտորածներով ուրիշ տեսակ կենդանիները, որք շատ բազմանալով պիտի աւերէին հունձերը և պտուղները կամ վերջապէս պիտի վեասէին ընտանի կենդանեաց : Այն աներեւոյթ ձեռքը որ մի կողմէն թոյլատրած է իրենց ընել այս կոտորածն, միւս կողմանէ ալ կը կասեցնէ զիրենք այն որոշեալ սահմանին՝ յորում նոքա իրենց կերակրոյն համար պէտք եղածին չափ որսած կ'ըլլան, և չը թողուր անցնիլ սահմանէն, որպէս զի անոնց տեսակներուն յաջորդութիւնը եւ նախախնամական պաշտօնը կատարելէ չ'արգելէն :

Դիտելի է որ վեասակար անասունները ունին տեսակ մը երկիւղ մարդէն, եւ շատ հազուադէպ է, որ առանց զարնուելու կամ դրգուռելու իրենց վտանգաւոր զէնքերը գործածեն մեր դէմ : Դարձեալ ամենէն վեասակար կենդանիները ունին զգալի նշաններ, որոց մօվ կարելի է ճանաչել իրենց վեասակար յատկութիւնները, ոյնպէս որ վտանգը ծանուցուելով, կրնանք անոր առջեւը առնել կամ խցս տալ իրմէն : Հնչաւոք օձը, որ ամենէն աւելի թունաւորն է, կիմացնէ մեզ իւր մօտենալը պոչին ծայրը եղած օղակներուն շառաչւնովը : Բնութիւնը դրած է այս սոսկալի

կենդանւոյն թշնամի մը , որ կրնայ զինքը յաղ-
թել : Ծովային խոզը կը փնտռէ ամեն կողմ
հնչաւոր օձը և կը կրլէ զայն անյագութեամբ :
Նոյն իսկ տղայ մը կրնայ սպաննել այս վտան-
գաւոր սողունը , իւր կունակին վրայ գաւաղանի
թեթեւ հարուած մը տալով : Կոկորդիլոսը
այնչափ անյաջողակ է իւր շարժմանց մէջ եւ
կը դառնայ այնչափ դժուարութեամբ , որ շատ
դիւրին է իրմէն փախչիլ :

Բայց ի՞նչ է ուրիշ շատ կենդանեաց՝ օրի-
նակի համար թրթուրներուն և այնչափ զբղուե-
լի միջաններուն օգտակարութիւնը : Միթէ
կարելի չէր որ աշխարհը առանց ասոնց ըլլար :
Որչափ ծառեր աւերուած և որչափ պտուղներ
ապականուած են որդերէն , բնդեռներէն , և
թրթուրներէն : Որչափ մեր աննդեան կարեւոր
եղող իրերէն կը զրկեն զմել անկուշտ ճրնճ-
զուկը , և ոչ նուազ անյագ ագռաւը : Որչափ
ցաւալի է տեսնել դաշտ մը աւերակ դարձած
մուկերէն և մարախներէն . պարտէ զ մը , բու-
րաստան մը՝ սպականուած խրխունջներէն :
Միմիայն անմիտը կ'ընէ այսպիսի խնդիրներ ,
և կը ներէ իրեն այս դառն գանգատները :
Իսկ գիտութեանց լուսով լուսաւորուած մար-
դը՝ երբ կը լսէ զանոնիր կ'արհամարհէ անար-
գելով : Արգարեւ՝ կենդանական այն ցեղերը ,
որք կը կարծուին թէ միմիայն մարդոց վնասե-
լու համար գցացած են , վասն զի իրենց կը
պատճառեն ինչ ինչ վտանգներ , ոտկայն չեն
այնչափ աղետալից և վնասակար , որչափ կ'եւ-

բեւին : Ասոր համոզուելու համար , բաւական է նկատել կենդանական ցեղը ամբողջովին . այն ինչ առակն , որ կը թուի լիասակար , սակայն ունի իրական օգտակարութիւն մը և շատ վտանգաւոր կը լայ աշխատիլն զանոնիք ջնջելու :

Այսպէս վերցուցէք թրթուրներն և ոռզունները , պիտի վերցնէք անոնց հետ նաեւ թռչուններուն կեանքը , վասն զի անոնք զորս կ'ուտենք և որք կը զուարձացնեն զմեզ իրենց երգերով , չունին ուրիշ կաթ իրենց մանկութեան ժամանակ : Ասոր ապացոյցն այն է՝ որ զարմանալի բարեդիպութեամբ մը , թռչնոց ձագերը այն ժամանակ կ'ելլեն հաւկիթէն՝ երբ թրթուրները տարածուած ըլլան դաշտերուն վրայ , և թրթուրները այն տաեն կ'անցայտանան՝ երբ թռչնոց ձագերը զօրանալով՝ պէտք կ'ունենան կամ կրնան ուրիշ սնունդով գոհ ըլլալ : Ապրիլ ամիսէն առաջ ոչ թրթուրներ կ'երեւին և ոչ թռչսա . նոյնպէս օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներուն ալ ոչ թռչսա և ոչ թրթուրներ կը մնան . այլ այն ժամանակ երկիրը կը ծածկուի թռչուններուն համար սերմերով և ուրիշ ամեն տեսակ ուտեսաներով : Մինչեւ այն տաեն թռչունները ունեցան իրենց ապահով ապրուսող թրթուրներէն , որք անշուշտ ունէին նոյնպէս իրենց ապահով ապրուսոն՝ սահմանաւած իրենց համար տուն կերէն : Նոքա եւս ունին իրենց յատկացեալ բաժինը երկրի կանանցութեանց մէջ :

Վիշտարիներ առաջ, Ամերիկայի Անգղիա
կան գաղթականութեանց բնակիչներէն ոմանք
ուղեցին ջնջել կաղնոյ ագռաւին ցեղը, այն
վնասներուն համար որ այս թռչունները կը
պատճառէին ցորեններուն: Բայց քանի որ նոյն
ագռաւններուն թիւը կը պակսէր այնչափ տղ
կ'աւելնային այն աւերումները, զորս որդերու
թրթուրներու և բնդեռներու ահագին բաղ-
մութիւնն կ'ընէր ցորենի արտերուն մէջ: Ուս-
տի անմիջապէս գաղրեցան նորա նոյն թռչուն-
ները հալածելէ, և ասոնք բաղմանալով վերջա-
ցուցին այն հարուածն որ հետեւանք էր իրենց
հաղածանաց:

Հարաւային Ամերիկայի մէջ կատաղութեամբ
կ'ելլային ձնձղութիւներու որսորդութեան: Բայց
այս ջարդին պատճառաւ ձանձերը այնչափ բաղ-
մացան ճոխճախուտ գաւառներուն մէջ, որ
բնակիչներն սպարտաւորեցան թողուլ շատ եր-
կիրներ անմշակ: Փասիաններու որսորդութիւնն
այնչափ նշանաւոր էր բրսովդա կղզւոն մէջ,
որ Նաբոլիի թագաւորն արգելք դրաւ բնակիչն-
ներուն կատուներ պահել իրենց տան մէջ:
Ասոր վրայ քանի մը տարիէն յետոյ մօւկերը
եւ առնէտները բաղմանալով պատճառեցին
այնչափ վնասներ, որ թագաւորն ստիպուեցաւ
ետ առնել կատուներ պահելը արգելող հրա-
մանը:

Ամենայն ինչ շղթայուած է բնութեան ընդ-
արձակածաւալ կառավարութեան մէջ: Ոչ մէկ
ստեղծուած շղթանուիր առանց օգտի և նպա-

տակի : Թէ եւ շատ մը կենդանիներուն կոչումը
մեզ անծանօթ է , սակայն բաւական է իրենց
գոյութիւնը՝ մեզ ենթադրել տալու համար՝
որ իրենք ամենափաստուն վախճանի համար
եղած են : Այսպէս բնութեան այն փոքրիկ
արդիւնքները , զորս կարձամիտ մարդիկ անօ-
գուտ կը դատեն , ոչ թէ փոշոյ հատիկներ են
աշխարհի ընդարձակ մեքենայի անիւներուն
վրայ , այլ անոնք ալ փոքրիկ ճախարակներ են ,
որք կը շղթայուին մեծերուն հետ : Չըկայ ոչ
ինչ կզգիացեալ : Ամեն արարածները իրար կը
բռնեն , իրար կը կրեն , իրար կը կանչեն փոխա-
դարձաբար : Ամենաբարձրէն մինչեւ ամենա-
ստորինը գրեթէ անհուն թուով անընդմիջա-
կան աստիճաններ կան : Այս աստիճաններուն
շարունակութենէն կը կաղմուի տիեզերական
այն փառաւոր շղթայն , որ կը միացնէ բոլոր
էակները , կը կապէ բոլոր աշխարհները , և կը
գրկէ բոլոր գունտերը :



Գ Ա Ր Ա Կ Ն

Ի՞ ՞ ՞ յեղափոխութիւն չը գործեր բովան-
դակ բնութեան մէջ զուարժ եղանակը : Մեր
երկիրն , որ հանգստացած էր ձմրան ժամանակ ,
վերստին կը ստանայ իւր դարդարանիքն եւ իւր
բարեբերութիւնը : Բալոր արարածները կը կեն-

դանանան , կը վերականգնին եւ կը զգան ու
բախտւթիւն և յնծութիւն : Տակաւին քանի մը
ամիս առաջ երկրի բոլոր մակերեւոյթը անաւ
պատացած և ամուշ էր : Չորերը , որոց տեսաւ
րանը մեզ կ'երեւի այնչափ գրաւիչ , թաղուած
էին թանձր ձիւներու տակ : Առուները՝ որոց
մժագոյն կատարներն կը տեսնենք մինչեւ ամա
պերը բարձրացած , ծածկուած էին նոյնպէս
ձիւնով և սառոցյներով և շրջապատուած ան-
թափանձելի մշուշով : Գետերը և առուակները ,
որք կը վազեն կարկաչելով կանանչաղարդ գաշ-
տերուն մէջէն՝ արգելուած էին իրենց հոսան-
քէն սառոցյներով անշարժութեան գատապար-
տուելով : Թուչունները , որ կը թնդացնէին օդը
իրենց երգերով , թմրած էին անձաւներու և
ճահճճներու մէջ , կամ հեռացած մեր գաւառ-
ներէն : Ամեն տեղ կը տիրէր խոր լուսութիւն ,
որչափ հեռու որ մեր տեսութիւնը կրնար
տարածուիլ չէինք նշմարեր՝ եթէ ոչ տիսուք
միայնութիւն :

Բայց երբ գարնան զեփիւոը կ'ողջունէ
զմեղ , ահա բնութիւնը կ'ելլայ իւր թմրութե-
նէն , կեանիք , գեղեցկութիւն , և ուրախու-
թիւն կը տարածուին իւր բոլոր մասանց մէջ :
Արեգակը կը մօտենայ մեր գունտին , և մթնո-
լորտը կը լեցուի նորա կենդանարար ջերմու-
թեամբ : Բոլոր բուսական թագաւորութիւնը
կը զգայ արդիւնարար զօրութիւն մը , և երկիրը
կը սկսի յառաջ բերել ամեն տեսակ խոտեր ,
պտուղներ և կանանչեղէններ : Երկրի բուլան-

դակ տեսքը կը նորոգուի եւ կը զարդարուի :
Անապատներու արօտները կ'ոռոգուին և բլրակ-
ները կ'ընծայեն մեր աչքերուն զուարթ կա-
նանչութիւն մը : Դաշտերը կը ծածկուին խաշ-
ներով և ձորերը կը լեցուին սերմերով . ամեն
կալմ կ'արձագանգեն ուրախութեան աղաղակ-
ներ և ցնծութեան երգեր :

Փութով մարգագետինները կը կանանչին և
թարմ կանանչութեան մէջին կը տեսնուին նա-
խածին ծաղիկներ : Քաղցրահոտ բուրումներ
կը հասնին մեր հոտոտելեաց , ինչպէս հաճոյա-
կան գոյններ մեր տեսանելեաց : Անուշահոտ և
համեստ մանուշակը իբրեւ գարնան առաջին
ծնունդներէն մին՝ կը տարածէ իւր հոտը այն-
չափ աւելի քաղցրացած , որչափ երկար ժամա-
նակ որ զրկուած էինք իւր չքնաղ բուրումնե-
րէն : Գեղեցիկ յակինդը անզգալապէս կը բարձ-
րանայ իւր թերթերուն մէջ և կը թողու մեղ-
տեսնել իւր ծաղիկները , որք կը գրաւեն միան-
գամայն մեր տեսութիւնն և հոտառութիւնը :
Կակաչը կ'ելնէ աւելի ուշ , որովհետեւ գիշեր-
ներն կամ ցուրտ անձրեւները կրնային նսեմա-
ցընել յանկարծ իւր գոյներուն պայծառու-
թիւնը : Հրանունկը , ծագախոտը և վարդը բա-
ցուելու համար գողցես կը սպասեն որ աւելի
քաղցր օրեր և եղանակներ ներեն իրենց տես-
նուիլ մեր աչաց՝ բոլոր գեղեցիութեամբ : Ամեն
տունկ կը սկսի բանալ իւր թերթերը , ծաղիկ-
ները , և պատրաստել ամեն ինչ իւր պտուղ-
ները յառաջ բերելու համար :

Արենայն ժամանակ փաքրիկ թռչունները
 կը վերադառնան իրենց ճամբօրդութենէն և
 վերստին կը սկսին իրենց ուրախալիք երգերը։
 Այս անթիւ նուագածուք՝ հողմոց թեւերով
 քշուելով կ'երթան կարգաւ ընծայել իրենց
 նուագահանդէսները ձրխաբար՝ ամեն խրճիթ-
 ներու դրանց առջեւ՝ միշտ երգելով, դարնան
 մեզ համար իսկ ձմեռը այլոց։ Որչանի զուար-
 ծալի է սարեակին երգը որ կը թռչի ոստէ-
 յոստ՝ առանց դադրելու իւր քաղցր դաշնակը-
 երգելէ, կարծես թէ նպաստակ ունենալով։
 իրեն ձգել մարդոց ամենամեծ ուշագրութիւնը
 եւ վերակենդանացնել զնա իւր երգերով։
 Զուարժ արտօյտով կը բարձրանայ օդոյ մէջ, և
 կը թռի ողջունել օրը և գարունը՝ իւր շնոր-
 հագեղ եղանակներով։ Գալարեաց վրայ խայ-
 տացող խաշներ՝ իրենց ոստումներով և աղա-
 զակներով կը յայտնեն կեանք և ուրախութիւն,
 որովք կայտուացած կը տեսնուին։ Գետերուն
 մէջ ձկներ, որք ձմեռ ժամանակ անշարժ եւ
 սառուցեալ՝ խորասուզուած էին ջուրց յատա-
 կը, տակաւ առ տակաւ կ'ենեն դէպ ի մակա-
 հաւատարութիւնն։ զի նոքո գտան վերստին
 իրենց նախկին կենդանութիւնը և դիւրաշար-
 ժութիւնը և իրենց զանազան շարժմանց քաղց-
 րութեամբ և հաճոյքներով կը գրաւեն և կը
 զուարժացնեն մեր նայուածքը։ Ծառերը կը
 տարածեն քիչքիչ իրենց տերեները և կը պատ-
 րաստեն մարդոց հովանի մը՝ պատապարուելու-
 արեգական ճառագայթից դէմ։ Գարունը՝

Երիտասարդութեան այս գեղեցիկ տիպարն ,
կը բանայ մեր սիրով յայսերով : Որչափ սիրով
տեւեն այս գեղեցիկ օրերը և այսքան թարմ
և փափուկ ծաղիկները : Ով մարդ , որչափ սիրով
տեւեն քու տարիներդ : Որչափ սիրով տեւե
երիտասարդութեանդ և գեղեցիկութեանդ ծա-
ղիկը :

Ա Մ Ա Ռ Ն

ԱՄ Ա Ր Ն ալ ունի անբացատրելի սքանչե-
լիքներ : Բնութիւնը զմեղ գարնան ընծայած
հաճոյքներով կենդանացնելէն յետոյ , կը զբաղի
առանց դադրելու ամառ ժամանակ մեղ հայ-
թայթել ինչ որ կարող է դիւրացնել մեր որ-
նունդը :

Ամեն տեսակ պտուղներ կ'երեւին մեր աչ-
քերուն և կը գրգռեն մեր ախորժակը . հուն-
ձերը կը գեղնին , բազմաթիւ փոքր թուչուններ
կը տարածուին իրենց բայներէն , և կը զուար-
ձացնեն մարդը , որ այս եղանակին մէջ դրեթէ
միշտ դաշտերուն վրայ կը գտնուի : Ծաղիկները
կ'ընծայեն մեր զգայարանաց ամենահաճելի զա-
նազանութիւններ , որով կը սքանչանամք իրենց
շքեղ զարդարանաց , հարստութեանց և իրենց
բազմաթիւ տեսակներուն մէջ եղած բնութեան
անհատնում առատութեան վրայ : Ի՞նչ անթիւ

տեսակներ եւ ի՞նչ գեղեցկութիւն նոյնպէս
 տունկերուն վրայ՝ ամենախոնարհ մամուռէն
 մինչեւ ամենաբարձր կաղնին։ Զգե՛նք մեր ակ-
 նարկը մէկ ծաղկէ ՚ի միւսն, երբէք չը պիտի
 կշտանաց մեր տեսութիւնը, ելլանք ամենա-
 բարձր լեռները, վնտուե՛նք զովութիւն անտառ-
 ներու հովանոյն տակ, իջնանք ձորերուն մէջ,
 ամեն տեղ պիտի գտնենք նոր սքանչելիքներ։
 Անթիւ առարկաներ պիտի գան ներկայանան
 մեր աչքերուն։ Ամենքն ալ իրարմէ տարբեր,
 բայց իւրաքանչիւրը կը պարունակէ իւր մէջ
 բաւական գեղեցկութիւն մեր ուշադրութիւնը
 գրաւելու և մեր զարմանքը գրգռելու։ Երբ
 բարձրացնենք մեր աչքերը՝ կը զուարձանան
 նորա երկնային կապուտակով, և երբ ուղղենք
 զանոնք գէպ ՚ի երկիր՝ կը զուարժանան ոյն
 առեն զայն գունաւորող գեղեցիկ կանանչով։
 Մեր ականջները կը յափշտակուին օդոյ երգիչ-
 ներուն ուրախալիր եղանակներովը, և իրենց
 պարզ և զանազան ներգաշնակութիւնը կը լեցնէ
 մեր հոգին ամենահաճելի և ամենաբաղզը զգա-
 ցումներով։ Նոյնպէս ոչ նուազ կը հաճոյացնեն
 մեր լսելիքը՝ առուակներուն և գեղեցիկ գետի
 մը հոսանաց մէջ թաւալուած արծաթագոյն
 ալիքներուն կարկաչներ։ Մեր ախորժակը հրա-
 պուրելու համար կը հասուննան պտուղները,
 որը իրենց պատճառած հաճոյքէն զատ՝ կու-
 տան նաեւ մեր արեւոն տռողջարար զովութիւն
 մը։ Կտեմարաններն և մառանները կը լեցուին
 գաշտերու և պարտէ զներու նոր արդիւնքնե-

բով։ Մեր հոտոտելիք կը զգացուին ամեն կողմէն տարածուող անուշ բուրութիւներով։ Մէկ խօսքով, հազար շնորհալից առարկաներ կը ներգործեն մեր զգացողութեան վրայ։ Բազմաթիւ խաչներ կը կերակրուին վեհանձն բնութեան պաշարներով և կը մարսեն առողջարար խոտը՝ մեզ համեղ կաթ և սննդարար միւ մատակարարելու համար։ Առաստ անձրեւներ կուգան զովացնել մաքրել մթնոլորտը, խոնաւցնել երկիրը և նոր առատութեանց աղքիւրները բանալ։ Խիտ ծառեր և զուարժ անտառակներ կը ձգեն մեր վրայ բարերար հովանի մը։ Ի՞նչ որ կը տեսնենք, ի՞նչ որ կը լսենք և ի՞նչ որ մեր ախորժակն ու հոտառութիւնը կը զգան՝ այն ամենը կ'առելցնեն մեր հաճոյքները և կը նպաստեն մեր երջանկութեան։

Ամարան կէսին կամ Յուլիսի վերջերը եւ Օդոսոս ամսոյն է, որ ատեն կը զգանիք ամենաամեծ տաքութիւն՝ Ճիշդ այն ժամանակ երբ արեգակը կը մտնէ Առիւծ աստեղատունը եւ կը հեռանայ ամեն օր երկրէն։ Ապացուցուած է որ ամառը արեգակն՝ Երկրէն տասն մէկ հազար մղոն աւելի հեռու է քան ձմեռն։ Ամարան խիստ եւ չափազանց տաքութեան մեծ պատճառը արեգական մեր երկրի նկատմամբ ունեցած դիրքն է։ Ամառ ատեն արեգակի ճառագայթները աւելի ուղղաձիգ կերպով կը հասնին մեզ, և այս պատճառուաւ երկիրը անոնցմէ աւելի մեծ մաս մը կ'անդրադարձնէ։ Դարձեալ դիտաւած է որ երկիրը և իւր վրայ եղած մար-

մինները գարնան վերջին օրերը եւ ամարան
սկիզբը բաւական սաստիկ ջերմութեամբ տաք
ցած ըլլալով, թէ եւ արեգական ազդեցու-
թիւնը նուազ ալ է, յառաջ կը բերէ աւելի
արդիւնք՝ քան երբ այս աստղը ներգործէր
աւելի պաշտամարմնոց վրայ :

Յանիրաւի կը գանգատինք և կը արտնջանք
շատ անգամ այս կիզիչ տաքութեան դէմ, կար-
ծելով թէ կը տկարացնէ նա մեր գործարան-
ները և անկարող կ'ընէ զանոնք շարունակական
աշխատութեան : Այս տաքութիւնը անհրա-
ժեշտ հետեւանք է բնութեան կանոններուն,
ուրիշ կախումն ունի աշխարհի երջանկութիւ-
նը, կարեւոր է այն երկրի արգեանց հասու-
նութիւն տալու համար : Այն գաւառներու
մէջ, որք արեգական ամենաջերմ ազդեցու-
թեան տակ կը գտնուին, մարդիկ ունին աւելի
հաստատուն կաղմուածք, այնպէս որ կը դիմա-
նան նոյն կիզիչ տաքութեան՝ առանց իրենց
առողջութիւնը վնասելու, և շարունակ չնչող
հովերը կը ծառայեն անոնց սաստիութիւնը
չափաւորելու եւ բնակիչները զովացնելու :
Ամարան գիշերները մթնոլորտը կը զովացնեն,
որով կ'արգելուի օդոյ տարածումն և կարող կը
լինի օդը մարմնոց վրայ աւելի ազդելու : Միակ
գիշեր մը՝ կը վերակենդանացնէ թարշամած
տունկերը, կուտայ նոր արիութիւն տկարա-
ցեալ կենդանեաց, և զմեզ կը հանգստացնէ՝
մոռցնելով մեղ ցորեկուան յոդնութեանց ծան-
րութիւնը : Բաց յայսմանէ որչափ պտուղներ

կան այս եղանակին մէջ , որք զօրութիւն ունին
արիւնը զովացնելու և մաղձի դառնութիւնը
մեղմացնելու . պատուականն օգնութիւն մը զոր
ամեն աղքատները պէտք ունին վայելելու .

Ամարտն մեղներիայցտցած երեւոյթնեւ-
րուն մէջ ուշադրութեան արժանի են փոթո-
րիկները , որք հասարակօրէն մարդոց երկիւղի
և արտնջանաց առարկայ են , մինչդեռ պէտք
էին դարմանաց և երախտադիտութեան առիթ
լինել , որովհետեւ եթէ մասնաւոր պարագա-
ներու մէջ վնասակար երեւին , բայց առհասա-
րակ կը մատուցանեն արարածոց ընդհանրու-
թեան անթուելի օգուտներ : Երեւակայեցէք
մթնոլորտը լցուած վնասակար և մանտահոտ
անհուն արտաքուրմամբ , որք հետզհետէ կ'ա-
ւելինան երկրային մարմնոց շարունակական շո-
դիացմամբ , որոց մեծ մասը ապականուած եւ-
թիւնաւորուած են : Պէտք է շնչել այդ օդը ,
մեր կենաց պահպանութիւնը կամ աւերումը
կախումն ունի անօր լաւ կամ յոտի յատկու-
թիւններէն , օգոյ առողջարար կամ վատառողջ-
րլալը կը պատճառէ մեղ կեանք կամ մահ :
Որչափ ծանրութիւն կը զգամբ ամսաբան հեղ-
ձուցիչ տաքութենէն , որչափ դժուարացած
կ'ըլլայ մեր շնչառութիւնը , ի՞նչ անհանգստու-
թիւն և ի՞նչ նեղութիւն կը զգամբ այն ատեն :
Բայց թող գայ փաթորիկ մը , նա կը մաքրէ
մթնոլորտը , կը ցրուէ կամ կ'անյայտացնէ չա-
փազանց արտաքուրումները , և այսպէս անոնց
վտանգաւոր աղդեցութեան առջեւը կ'առնէ .

կը զովացնէ օդը, եւ տալրվ անօր իւր տարածականութիւնը՝ կը դիւրացնէ մեր շնչառութիւնը։ Առանց փոթորիկներու, այնչափ մահաբեր նիւթերը պիտի շատնային եւ մարդիկու անասուններ՝ հաղարներով պիտի մեռնէին, տիեզերական ժանտամահ մը զաշխարհ համատարած գերեզմանի պիտի գարձնէր։

Ոչ թէ միայն մարդիկ և կենդանիները կ'օգտին մժնոլորտի այնչափ վտանգաւոր արտաքուրումներէն մաքրուելով, այլ և տունկերը կը ստանան մեծամեծ բարիք։ Մտաբերեցէ՛ք փոթորիկի մը յաջորդող ժամը. քիչ առաջ ծառերը և տունկերը դէպ ՚ի երկիր կախուելով կը թորմէին և իրենց գտնուած տառապալից վիճակը կ'առաջնորդէր զիրենք դէպ ՚ի կորուստ, եթէ մի և նոյն պատճառն որ զարհուրանք բերաւ՝ չը գար նաեւ տալ իրենց առողջութիւն եւ զօրութիւն։ Բայց ահա ամպերը կը փարատին, երկնից գեղեցիկ կապուտակը վերստին կը տեսնուի, արեգակը կուտայ բոլոր բնութեան ուրախութիւն և պայծառութիւն, անձրեւի կաթիլները կը խոնաւցնեն ոստերն և տերեւները, կենդանարար զօրութիւն մը կը թափանցի տունկերու ծակտիքներէն և կը տարածուի անսնց հեղուկներուն հետ, բոյսերը կը վերականգնին՝ վերստին ստանալով զօրութիւն, եւ այս վերանորոգումը կը յայտնուի իրենց ընդունած գոյներուն կենդանութեամբ։



Ա Շ Ո Ւ Ն

ԱԿԱՌԱԿ այն ամեն ջերմութեան զսր ցո-
 րեկուան աստղը կը տարածէր՝ ամարուան մէջ
 եղած հաճոյքներուն կը յաջորդեն աշնան պր-
 տուղները եւ քաղցրութիւնները : Ամենասղա-
 տուական ընծաներով բեռնաւորուած ծառերը,
 կը թուին ծոխլ դէպ ՚ի մեզ, և հրաւիրել զմեզ
 զանոնիք ժողովելու իրենց թարմութեան ատեն
 անոնցմով սնանելու, և իրենց վայելումն աե-
 ւականացնելու համար բաւականաչափ պաշար
 կաղմելու համար : Բարեխառն եւ հանդարտ
 օդ մը կը ներէ մեզ վայելու աղատութեամբ
 գաշտային ամեն զուարձութիւնները : Ամեն
 կողմէն այլ և այլ զբօսանիքներ կը ներկայանան
 մեզ : Ժամանակ մի առաջ սոկեգոյն հասկերուն
 հնձողաց մանգաղին տակ իյնտղն տեսնելէ եւ
 մեր շուշմարանները՝ մեր բարեբեր անդաստան-
 ներուն հարուստ արդիւնքովը լեցնելէ յետոյ,
 կը հասնի այն ժամանակին, յորում խաղերով և
 պարզ ու գեղջկական զբօսանիքներով կը մաս-
 նակցինիք այգեկութիւ մշակուց աղատ զուար-
 թութեանց և աշխատութեանց : Կը տեսնենք
 զիրենիք կոփել խաղողները հնձանին մէջ, ուրիէ
 պէտք է ելոյ այն կենդանարար հեղուկը, որ
 կը գտնուի այսօր մեր մառաններուն կամ ամ-
 բարանոցներուն մէջ : Այսպէս կարգաւ կը
 յաջորդեն եղանակները, որոց մէջ բնութիւնը
 կը լեցնէ զմեզ իւր պարգեւներով :

Բայց ահա Աշունը կը հասնի իւր վախճանին, արեգակը կը ձգէ մեր բնակարաններուն վրայ միայն տկար նայութեածք մը: Երկրի այնչափ գեղեցկութեան և առատութեան՝ օրէ օր կը յաջորդեն տկարութիւն և ամսութիւն: Զըպիսի տեսնեմք երկար ժամանակ ծաղկած ծառերուն գեղեցիկ նկարը. Գարնան սքանչելիքները և ամարան շքեղութիւնը, անտառներուն եւ մարգագետիններուն զանազան գոյները, խաղողներուն ծիրանի գոյնը և զանազան գանձերն, որք մեր դաշտերը կը ծածկէին՝ ամենն ալ կ'անցայտանան: Ծառերը կը կորսնցնեն իրենց վերջին զարդարաները: Շոճերը, կնձնիները և կաղնիները կը ծոխին հիւսիսային հողմոց սաստկութենէն: Արեգական ճառագայթները՝ զօրութենէ և ջերմութենէ նուազած այլ ևս չ'են ներդործեր երկրին վրայ: Դաշտերը որ մեզ այնչափ պարգեւներ ընծայեցին, այլ ևս յոդնած են և նչինչ կը խստանան մարդոյն: Այս տիսուր յեղափոխութիւնները պէտք է նուազեցնեն անպատճառ մեր հաճոյքները եւ մեր ուրախութիւնները: Երբ երկիրը զբկուածէ իւր կանաչութենէն պայծառութենէն եւ փառքէն, երբ դաշտերը միայն կը պատկերեն ցեխոտ արտեր և մթին գոյներ, չեմք կրնար զգալ բայց միայն մէկ մասն այն հաճոյից, որք կապուած են մեր տեսութեան զգայարանաց: Երկիրը մերկանալով իւր հարստութիւններէն ամեն կողմէն կը ցուցնէ մեզ միայն անհաւասար և անհարթ մտկերեւոյթ մը: Զունի նա այլ

եւս այն գեղեցիկ համախմբութիւնը , որով կը զնէր մեր աշաց առջեւ ցորենը , կանանչեղեն ները և խոտերը ՚ի միասին : Թուշունները չեն լսեցներ այլ եւս իրենց քաղցրաձայն երգերն , ոչ մի բան չը յիշեցներ այլ եւս մարդոյն այն տիեզերական հրճուանքը , որոց կը մասնակցէր նա բոլոր կենդանի էակաց հետ , այնուհետեւ կը լսէ նա միայն ալիքներուն մրմունչները , հողմերուն սուլումը և այս շարունակական ու միակերպ աղմուկն կը գրգռէ իւր մէջ միայն անհաճոյ զգացումներ : Դաշտերը չունին այլ եւս իրենց անուշահոտութիւնը , եւ կը չնչեն միայն տեսակ մը խոնաւ հոտ , որ նչինչ ունի հաճելի՝ քանի որ տաքութեան չափազանց ըդգացողութիւնն չափաւորելու համար չէ : Շոշափելեաց զգայարանն եւս վնասուած կ'ըլլայ միգապատ և ցուրտ օդոյ ազդեցութիւններով : Այսպէս դաշտը չունի այլ եւս նչինչ զմեզգրաւելու , և ցորեկուան աստղին տկար ճառագայթները այլ եւս մեզ չեն հաղորդեր բաւական առուղութիւններով :

Այսու ամենայնիւ պէտք է ճանաչել դարձեալ թէ որչափ բնութիւնը հաւատարիմ է կատարելու իւր ամփոփախելի օրէնքը , որով սահմանուած է նա օգտակար ըլլալ ամեն ժամանակ և ամեն եղանակի մէջ : Զմեռը կ'երեւի արդէն ՚ի հեռուստ , ծաղիկները արդարեւ անյացտացած են եւ երկիրը զարդարուած չէ իւր նախնական գեղեցկութեամբ , բայց դաշտը որչափ ալ մերկացած , որչափ ալ անապատացած

ըլլայ՝ չը դադրիթ դարձեալ յիշեցնել մարդոյն
 ուրախութեան գաղափարը։ “Այս տեղ, կ'ըսէ
 նա, տեսայ ես ցորենի աճիլը, և քիչ յառաջ
 այս դաշտերը ծածկուած էին առաս հունձե-
 րով”։ Բանջարեղինաց պարտէզները և մրգաս-
 տանները՝ թէ և տիսուր տեսարան մը կ'ընծայեն,
 բայց այն պարզեւներուն յիշատակը, որով
 զմեզ լեցուցին, ուրախութեան և յուսոյ զգա-
 ցումմի կը խառնէ այն ցաւերուն զոր կը զգամք։
 Այս ընկած են անսնք իրենց շքեղութենէն,
 ծառերը զարդարող տերեւներն ինչպէս և մար-
 դագետինները՝ չունին այլ եւս համակրութիւն,
 տիսուր ամզերը կը ծածկեն երկնքը, անձրեւ-
 ները առատութեամք կ'իջնեն և զբօսանիքները
 անկարելի եղած են։ Անմիտ մարդը կը դժգոհի,
 բայց իմաստունը կը տեսնէ քաղցր համակրու-
 թեամք իւր գետինները խոնաւցած և թրջած,
 չորցած տերեւները և գեղնած խոտերը՝ կ'ըլլան
 օգտակար պարարտութիւն մը, որ բարեբեր
 պիտի ընէ իւր ստացուածքը։ Այս խորհրդա-
 ծութիւնը միանալով գարնան վերադարձի յու-
 սոյն հետ՝ կը շարժէ նորա երախտագիտութիւնը
 և կը լեցնէ զինքը ամենակենդանի վստահու-
 թեամք։ Մինչդեռ երկիրը իրօք զոկուելով իւր
 արտաքին հաճայքներէն՝ կ'ենթարկուի իւր սը-
 նաւցած և զուարթացուցած որդւոց գանգատա-
 ներուն, միւս կողմէն դարձեալ կը սկսի աշխա-
 տիլ նոցա համար, և արդէն ՚ի ծածուկ կը զբա-
 զի անոնց ապագայ ուրախութեանց հոգերով։
 Աշնան կը զգամք որ ամեն օր ցուրաը կ'ա-

ւելնայ : Հոկտեմբեր ամսոյն՝ տանելի էր այն, որովհետեւ երկիրը կը պահեր տակաւին ջերմութեան մաս մը, զոր ընդունած էր ամսոժամանակ և .քիչ մ՝ ալ տաքցած էր արեգակի ճառագայթներէն : Եցեմբերը կը բերէ աւելի եղեամն, օրերը աւելի կը կարճնան, երկիրը աւելի կը կորսնցունէ իւր ջերմութիւնը եւ ցուրտը տակաւ կը սաստիանայ : Ցուրտի այս աստիճանաբար յաւելումն շատ կարեւոր է մեր մարմնայ անհանդստութեան և գուցէ նոյն իսկ ամբողջական աւերման առաջն առնելու համար : Արդարեւ եթէ աշնան սկիզբը սաստիկ ցուրտը վրայ հաներ յանկարծակի, այն ատեն մենիք անմիջապէս պիտի թմրէինք և այս յեղափախութիւնը կրնար մեզ մահ պատճառել : Հարբուխը աւելի դիւրին և յաճախ կը պատահի ամսաբան խոնաւ գիշերները : Ի՞նչ պիտի ըլլար եթէ յանկարծակի անցնեինք շնիկ աստեղ տաքերէն՝ ձմրան սառեցուցիչ ցրառութեան : Ի՞նչ պիտի ըլլային կենդանեաց մեծ մասը եթէ ձմեռը գար յանկարծուստ և առանց կանխաւ իմացուելու : Այն ժամանակ միջատներու և թռչնոց երկու երրորդ մասը պիտի կորսուէին մէկ գիշերուան մէջ, և իրենց բոյները պիտի աւերէին իրենց հետ անցյա : Ընդհակառակն այս աստիճանաւորութիւննը՝ միջոց կուտայ հոգալու այն պատրաստութիւնները, որք պէտք են իրենց պահապատճեան : Աշնան ամիսները, որք կը բաժնեն ամառը ձմեռէն՝ կ'ազգարարեն անոնց թողուշիրենց բնակարանները և քաջուիլ աւել

լի տաք երկիրներ , ուր խիստ եղանակներուն
մէջ կարենան հանդարտութեամբ և ապահու-
վութեամբ ննջել : Տաքութեան յանկարծակի
նուազումբ ոչ սակաւ վեասակար պիտի ըլլար
նաեւ մեր պարտէ զներուն և մեր գաշտերուն :
Տունկերը՝ մանաւանդ անոնք որ օտար են ,
պիտի կորսուէին անխուսափելի կերպով , գա-
րունք չը պիտի կրնար տալ մեղ ծաղիկներ և
ոչ ամառը պառողներ :

Անան մէջ կը պատահին երկու շատ նշա-
նաւոր և հասարակ երեւոյթներ , որ են Տլու-
և սպիտակ եղեանն : Մշուշները ուրիշ բան չեն՝
եթէ ոչ շոգիներու և արտաքուրումներու կոյ-
աեր , որք կը գրաւեն մթնոլորտին ստորին գա-
ւառը և կը մթացնեն զայն : Երբ այս կոյտերը
կը շօշափեն երկիրը , այն ատեն Տլու կ'անուա-
նին , իսկ երբ բաւականաչափ բարձրացած ըլ-
լան ամպ կը կոչուին : Երբ այս մշուշը միայն
ջրային շոգիներէ կազմուած է անհոտ կ'ըլլայ
և չը վեասեր ոչ տունկերուն և ոչ կենդանեաց :
Սակայն շատ անդամ շոգիներուն խառնուած
կ'ըլլան վեասակար արտաքուրումներ , որք կ'եւ-
լեն ճահիճներէ եւ այն ատեն մշուշը վատա-
ռողջ և վեասակար կ'ըլլայ : Այս հանդամները
շատ անդամ կը յայտնուի անհաճոյ և սաստիկ
հոսով ու կծուութեամբ մը՝ որ կ'ապականէ-
ճաշակը և արցունք կը պատճառէ պտուղներուն բոյ-
սերուն և գրեթէ ամեն բնութեան արդիւնք-
ներուն : Բայց արտաքուրումները որ կը միանան

Ծրային մասին , ամենքն ալ վեասակար չ'են ,
այլ կան որ օգտակար են : Օրինակի համար
Սաօնի մշուշները , առողջարար են այն մար-
դոց որոց կուրծքը փափուկ է , որովհետեւ կը
սպարունակեն իւղալից եւ բաղսամովնի բու-
րումներ , որք զգալի կերպով կը քաղցրացնեն
կը մեղմացնեն եւ կը զօրացնեն նոյն աղիքը :
Շոգիներուն խտութիւնը , որ յառաջ կը բերէ
մշուշը , առաւելապէս ցուրտի արդիւնք է , ո-
րոց կազմութեան համար պէտք է օդը ըլլայ
զգալի կերպով նուազ տաք քան երկիրը , ուր-
կէ կ'ելլեն շարունակ այս շոգիները եւ բու-
րումները :

Սպիտակ եղեամն ուրիշ բան չէ , եթէ ոչ
առաւօտեան գէմ սառած ցօղն : Գարնան և
աշնան՝ արեգակն գեղեցիկ օրուան մէջ բաւա-
կան տաքցնելով երկրի և ջրոց մակերեւոյթը
կը պատճառէ առատ ցող երեկոյեան և առաւօ-
տեան : Բայց որովհետեւ այս եղանակներուն
առաւօտները շատ զով են որոշեալ գաւառնե-
րու մէջ , և ամենամեծ ցուրտը զգալի կ'ըլլայ
արեգակի ծագումէն քիչ մ' առաջ , ուստի կը
սպատակի շատ անգամ որ այս ցուրտը առաւօ-
տեան ցողը սառեցնելու չափ սաստկանայ , այն
միջոցին՝ երբ կ'ելլայ նա օդոյ մէջէն աննշմա-
րելի կաթիլներով , և սառուցեալ հիւլէները
դիզուելով իրարու վրայ կը ձեւացնեն ե-
ղեամի զգալի խաւ մը : Եղեամի տեսակ մի ալ
կայ , որ ձմեռը երբ օդը ցուրտ և միանգա-
մայն խսնաւ է , կը նստի խոտերուն ծառեւ-

բուն մաղերուն պատուհանոց ապակիներուն և այլ իրաց վրայ : Բայց սպիտակ եղւան անունը յատկացած է միայն առաւօտեան սառած ցողին . իսկ միւս տեսակները յառաջ կուգան ուրիշ ջրացին շոդիներէ , որք յաջորդաբար միանալով թեթեւ և զգալի խաւով կը դիզուին զանազան մարմնոց վրայ և հանդիպելով բաւական ցրտութեան կը սառին : Գարնան և աշնան ցուրտ գիշերներուն մէջ բարակ ձիւղերը կը կորսնցնեն աւելի տաքութիւն քան հաստ ուտերն . բնական է ուրեմն որ փոքրիկ ձիւղերը՝ աւելի ծածկուած ըլլան եղեամով , մինչդեռ միւսները աղատ կ'ըլլան անկէ :

Ապիտակ եղեամն յառաջ կուգայ իւր ծածկած մարմնէն անկախ արտաքին խոնաւութենէ , մինչդեռ սլարդ եղեամն կը գոյանոյ երբեմն իւր պատած մարմնոյն մէջէն ելած խոնաւութենէն : Ուստի այս վերջին տեսակն մէծ քանակութեամբ նստած կը տեսնուի կենդանի անկոց քան անկենդան մարմնոց վրայ , որովհետեւ այս տունկերը իրենց արտաշնչութեամբ կը տարածեն իրենց ամեն կողմը հիւթեր , որք իրենց ծակտիքներէն ելած ատեն կը բռնուին եւ կը սառին : Այսպէս պէտք է նկատել այն եղեամն , որով շատ մը տունկեր ծածկուած կ'ըլլան որոշեալ ժամանակաց մէջ , և որք ելած կ'ըլլան մեծաւ մասամբ իրենց յատուկ գոյութենէն : Այսպէս են ահա այն սառած կաթիլները , որք կը տեսնուին ճանապարհորդաց մաղերուն եւ կենդանեաց բրդերուն

վրայ և որք յառաջ կուդան նոցա բերնի եւ
քմի արտաշնչութենէն ու բուրումներէն :

ԶՄԵՌՆ

ԻԿՐԱՔԱՆՉԻՒԽ Եղանակ ունի իրեն սեպհա-
կան հաճոյքներն գեղցկութիւնները եւ ա-
ռաւելութիւնները : Նոյն խկ ձմեռը , որչափ
որ տիսուր և խիստ կ'երեւի մեզ , այսու ամե-
նայնիւ այն եւս կը լեցնէ այս մասին բնու-
թեան նպատակը : Զմրան օրերը բնութեան
հանգստեան օրերն են , որ միւս եղանակնե-
րուն մէջ զբաղած էր աշխատիլ յօդուտ արա-
րածոց : Որչափ հարուստ էր գարունը ծաղիկ-
ներով , որչափ սերմեր տարածեց նա երկրին
վրայ : Որչափ առատ պտուղներ հասունացուց
ամառը , որպէս զի կարենանք քաղել աշնան :
Իւրաքանչիւր ամիս և ամեն օր կ'ընդունէինք
բնութենէն մի քանի պարգեւներ : Ինչպէս
ընտանեաց բարի մայր մը , կը զբաղէր նա առա-
ւոտէ ցերեկոյ հայթայթել մեզ համար կենաց
այլ և այլ պիտոյքներ վայելութիւններ եւ
քաղցրութիւններ : Մեր զգեստներն սհունդը
զրօսանիքն և ամեն ինչ կ'ընդունիմք նորա մայ-
րական ծոցէն : Մեզ համար կը բուսցնէ նա
խոտը և կը բեռնաւորէ ծառերը պտուղներով ,
մեզ համար կը ծածերը դաշտերը ցորենով եւ

կուտայ որթին կենսաբար պտուղը ու կը զարդարէ ամբողջ արարչագործութիւնը հազարաւոր քաղցրութիւններով։ Հուսկ յետոյ բնութիւնը յոգնելով այնչափ աշխատութիւններէ պէտք կը զգայ հանգստեան, որպէս զի կ'աղդուրէ իւր մաշուած զօրութիւնները։ Բայց նոյն իսկ հանգիստը, զոր բնութիւնը կը վայելէ ձմեռ ժամանակ, ծածուկ ազդեցութիւն մ'է, որ կը պատրաստէ լուսութեամբ նոր ըստեղծագործութիւն մը։ Եւ ահա կը կատարուին արդէն սկէտք եղած կարգագրութիւնները, որով լրեալ երկիրն կարենայ գտնել քանի մը ամիսէն իւր կորուսած արդիւնքները։ Արդէն կը ծիլ ցորենը, որ ապագային իբրեւ սնունդ պիտի ծառայէ մեղ։ Արդէն կը տարածուին անզգալի կերպով տունկերուն մանր թելերը որք պիտի ծառայեն զարդարել մեր պարտէղներն ու մարգագետինները։

Առանց ձմբան, բնութիւնը աղքատանալով յոգնելով, ոչինչ պիտի արտաքերէր եւ մենք պիտի մեռնէինք անօթութենէ։ Ահա այսպէս չորս եղանակներն ալ կարեւոր են, գարունը կը պատրաստէ, ամառը կը հասցընէ, աշունը կուտայ մեղ առատապէս մեր գոյութիւնը պահպանող արդիւնքներ, իսկ ձմեռը կը նորոգէ մեր սննդարար մօր կարսղութիւնները։

Զիւնը ցուրտ եղանակին ամենահետաքրքրական երեւոյթներէն մէ կը ընկած ժամանակ սառած անձրեւէ, որ սառոցցէն կը ղանաղանի

իւր թեթեւութեամբ , զի սառոցը աւելի
խտութեամբ սառած ջուր է :

Ամառը շատ քիչ անդամ կը ձիւնէ , որովհ
հետեւ քիչ կը պատահի որ այս եղանակին մէջ
մթնոլորտը ունենայ բաւական ցրտութեան
աստիճանն ջուրը սառուցանելու համար : **Ա**յսու
ամենայնիւ կրնայ նոյն իսկ ամարուան մէջ
ձիւն կազմուիլ մթնոլորտի վերին գաւառաց
մէջ : Սակայն գրեթէ երբէք չը պատահիր այս
եղանակին մէջ այնչափ ցուրտ , որպէս զի սա
ռած մասնիկները չը տաքնան և չը հալին վերըու
տին՝ օդոյ ստորին կողմերը . և այս է պատճառ
ոք որ կ'արգելուին ձիւնի ձեւով երեւնալու :

Այս սառուցեալ անհունս փոքր հիւլէները՝
դանդաղ և տատանող կերպով լինալու ատեն՝
իրարու հանդիպելով կ'ընդհարին . եթէ ստորին
օդը աւելի տաք կամ աւելի խոնաւ ըլլայ ,
քիչ մը կը կակուղնան և երբ իրար շօշափեն ,
աւելի դիւրութեամբ իրարու կը միանան եւ
կը կազմեն աւելի կամ նուաղ մեծ զանգուած
ներ : **Ա**յսպէս կը ձեւանան ահա ձիւնի գըն՝
տակները , որոց ձեւերն ալ շատ նշանաւոր են :
Հասարակօրէն կը նմանին վեց , ութը , և նոյն
իսկ տասնանկիւնի աստղերու , կան ալ որ բու
լորովին տնկանոն ձեւեր կ'ունենան . բարեխառն
գօտուոյ հիւսիսային մասերու մէջ՝ ձիւնը բա
ւական խոշոր կ'ըլլայ . բայց ճանապարհորդները
կը հաստատեն թէ՝ Լաբոնի կողմերը այնչափ
փոքր է , որ կը նմանի չոր և բարակ փոշի . այս
կազմուածքը յառաջ կուգայ անշուշտ տեղայն

դժնդակ օդէն : Երբ ստորին օդը շատ ցուրտ
ըլլայ , մասնիկները կ'իյնան զատ զատ առանց
միանալ կարենալու . նոյնպէս դիտուած է որ
մեր գաւառներուն մէջ գնտակները այնչափ
աւելի խոշոր կ'ըլլան , որչափ որ ցուրտալ աւելի
մեղմ ըլլայ եւ այնչափ աւելի մանր՝ որչափ
սաստիկ կերպով ձիւնէ :

Թէև ձիւնը ինքնին մեղի ցուրտ կ'երեւի ,
այսու ամենայնիւ նա կը կատարէ փետուրնե-
րու կամ աղուամազի պաշտօնը , պահպանելով
թէ երկիրը ցրտաշունչ հողմերէն և թէ կեղ-
րոնական ջերմութիւնը՝ որ կարեւոր է սերմե-
րու տունկերու և ծառերու աճեցման համար :
Հաստատուած է որ ձիւնը շատ նպաստաւոր է
երկիրները առատացնելու և անթիւ բոյսերու
աճումն յառաջացնելու : Հասարակօրէն ձիւնա-
շատ տարիները շատ առատ կ'ըլլան , եւ այն
լեռները որք մշտնջենապէս ծածկուած են ձիւ-
նով , իրենց վարի կողմերը կամ կողերուն վրայ ,
ինչպէս նաեւ Խտորոտը գտնուած մարդագե-
տինները լցուած կ'ըլլան ամենականաչ և լաւ
մնած տունկերով :

Ի՞նչ կ'ըլլան այն ամեն տեսակ կենդանիները ,
որ կուտային բնութեան այնչափ գեղեցիկ և
այնչափ կենդանի տեսք մը , և որք կ'անյայտա-
նան ձմեռ ատեն : Անոնց մեծ մասը թաղուած
կ'ըլլայ խոր քնոյ մէջ : Այս թմրութեան վիճա-
կով թրթուրը , ճանճերը , մրջիւնները , օձերը ,
նաեւ միջատներու թռչուններու և նոյն իսկ
չորբոտանիներու մեծ մաս մը կ'անցընեն ցուրտ

Եղանակը : Ալպեան մուկերը , որք կը բնակին
 Ալպեան լեռներուն վրայ , կ'իջնեն Հոկտեմբեր
 ամսոյն իրենց ստորերկրեայ բնակարաններուն
 մէջ , զոր յառաջուց պատած կ'ըլլան մամուռով
 և յարդով , և ուրկէ միայն Ապրիլ ամսոյն կ'ելլան :
 Այս թմրութեան ատեն իրենց ունեցած պաշ
 րարտութիւնը բաւական կը լինի զիրենք սնուց
 ցանելու ամբողջ քնոյ տեւողութեան միջոցին :
 Երբ այս ստորերկրեայ բնակարաններուն մէջ
 բռնուելու ըլլան , կը տեսնուին գունտի նման
 սեղմուած , յարդերուն մէջ մխուած և քմեր
 նին փորերնուն վրայ հաստատած , որպէս զի
 խոնաւ օդը շնչելով չը վնասուին : Քնայող կոչ
 ուած տեսակ մը մուկեր ալ կան , որք Ալպեան
 մուկերէն աւելի խորունկ և աւելի երկար քուն
 մը ունին : Արջերը չափաղանց կ'ուտեն ձմրան
 սկիզբը , այնպէս որ կարծես թէ միայն մէկ ան
 գամ պիտի կերակրուին իրենց բոլոր կենաց մէջ :
 Որովհէտեւ արդէն բնութեամբ գեր են և մա-
 նաւանդ աշնան վերջերը չափաղանց պարար-
 տութիւն կ'ունենան , այս ձարսի առատու-
 թիւնը կուտայ իրենց ժուժկալութիւն ձմրան
 հանգստի ատեն : Գորշուկներն ալ մի և նոյն
 կերպով կը պատրաստուին առանձնական վի-
 ճակին իրենց գետնափոքներուն մէջ :

Ձմրան ժամանակ ուշադրութեան արժանիէ
 նաեւ կենաց այն երեւոյթն , զոր կը ցուցընեն
 մի քանի բոյսեր այս տիեզերական հանգստու-
 թեան ժամանակ և բնութեան այս երեւու-
 թական մահուան միջոցին , Անթիւ ծառեր ,

եղեւիններ , շոճեր , գիեր , մայրիններ , կուենի
և տուսախ կ'աճին ձմեռ ատեն՝ ինչպէս ուրիշ
եղանակիներուն մէջ : Շատ մը տունկեր ալ , ինչ
պէս՝ թաւզոպայ , ընտիր զուիրակ , ուրց , նար-
դոս , օշինդր և այլն , կը պահպաննեն ձմեռ ա-
տեն իրենց բոլոր կանանցութիւնը . կան այն-
պիսի ծաղիկներ ալ որ կ'աճին ձեան տակ , պու-
տը , վրացի կոճը , գարնանաբերը , յակինթը և
ձմրան նարդոսները , ձիւնածաղիկները և ամեն
տեսակ մամուռներ կը կանանցին ցուրտին :
Ամբողջ տարուան մէջ ձիւնով ծածկուած լեռ-
ներու կամ ժայռերուն վրայ կը գանուին իրենց
յատկացեալ տունկեր եւ բոյսեր , որք ուրիշ
տեղ չեն յաջողիր : Այսպէս ոչ մի եղանակ
բացարձակապէս զրկուած չէ ծաղիկներէ եւ
պտուղներէ և բնութեան անհուն պարտէղին
մէջ չը կայ գետին մը , որ բացարձակաբար ա-
մուլ ըլլայ :

ԶԵՐՄՈՒԹԻՒՆ

ԶԵՐՄՈՒԹԻՒՆԸ հեղուկ մ'է , որ կայ մեր
գունտի բոլոր մարմնոց մէջ , բայց կ'այրէ և կը
լուսաւորէ այնչափ , որչափ որ կ'արձակուի ի-
րեն միացած նիւթերէն : Թէ և ջերմութիւնը
կը միասէ ամեն մարմինները , բայց մի օրինակ
չը հաղորդուիր բոլոր մարմնոց մէջ : Ընդհան-
րապէս սեւ մարմինները աւելի դիւրութեամբ
կը տաքնան :

Կարժումը Ճնշումը և շփումը միշտ տաքութիւն կը ճնանին, մանաւանդ կարծր մարմնոց մէջ :

Չերմութեան մի ուրիշ արգասիքն ալ է տարածել և անգայտացնել ամեն մարմինները, որով բռնել կուտայ իրենց աւելի մեծ ծաւալ մը : Երկաթի մի և նոյն կտորը, որ պաղ եղած ատեն դիւրաւ կ'անցնէր ծակի մը մէջ, չէ կարող մտնել նոյն ծակէն՝ երբ տաքցած ըլլայ : Այս ծաւալականութիւնը աւելի զգալի կ'ըլլայ հեղուկներուն մէջ, զոր կը գործածեն տաքութիւնները չափելու : Այսպէս ահա սնդիկը աւելի միջոց բռնելով ջերմաչափի խողովակին մէջ, կը ցուցնէ մթնոլորտին տաքութեան զանազան աստիճանները : Ջերմութիւնը կը հազորդէ իւր հեղուկութիւնը ջուրին, խոզին, ճարպին և ընդհաննրապէս ամեն մետաղներուն, զորս կը հալեցնէ, այսինքն թափանձելով այս մարմիններուն մէջ՝ կը բաժնէ իւր աղդեցութեամբ զանոնք կազմող մասերը, և յաջորդաբար կ'անցընէ զիրենք կարծր վիճակէն հոսանուտ և վերջապէս առածդական հեղուկ կամ կազային վիճակին : Այսպէս՝ սառած ջուրը ծծելով տաքութեան որոշ քանակութիւն մի, կ'ըլլայ հեղուկ և աւելի սասաիկ տաքութիւն մը անյայտ կ'ընէ զինքը՝ տալով իրեն օդոյ կերպարան : Այս վերջի փոփոխութիւնը կը կոչուի շրջապահութիւն : ՕԴԸ կը լուծէ ջուրը մի և նոյն կերպով, ինչպէս ջուրը կը լուծէ աղը, և ջուրը տաքնալով կ'անջատէ աղի նոր քանակութիւն

մը , մինչդեռ պաղելով կը ձգէ անկից մաս մը
զոր լուծած էր : Այսպէս ալ օդը քանի որ
տաքնայ և պաղի , կը լուծէ ջրոյ աւելի կամ
նուազ քանակութիւն մը : Եթէ գնենք պա-
տուհանի մէջ ճերմակ ապակիէ շիշ մը լաւ
կերպով գոցուած , կը տեսնենք առաւօտուն
իւր ներքին երեսներուն վրայ անթիւ փոքրիկ
կաթիլներ . ասոնք ներքին օդէն կազմուած են ,
որ պաղելով կը ձգէ պարունակած ջրոյ մէկ
մասը : Երբ օդը տաքնայ , այս ցօղը կ'անցայտա-
նայ , որովհետեւ վերստին կը լուծէ ջուրը , որ
խտանալով կազմուած էր գիշերը :

Քանի մը կարծր մարմիններ կը կրեն ջեր-
մութենէն այլ և այլ փոխոխութիւններ . աւա-
զը , կոսիճը , որձաքարը և այլն , ուրիշ խառ-
նուրդներու միջոցաւ կրակին մէջ ապակի կը
դառնան , կաւը՝ քարի պնդութիւն կը ստանայ ,
մարմարիոնը և կաւիճը կրի կը փոխուին :

Կենդանի է ակաց նկատմամբ , ջերմութիւնը
յառաջ կը բերէ իրենց մարմնոց բոլոր մասե-
րուն մէջ տաքութեան զգացումն : Առանց
այս տարրին մարդը չը պիտի կրնար և ոչ վայր-
կեան մ' ասլրիլ , որովհետեւ ասլրելու համար
պէտք է որ ջերմութեան բաւականաչափ քա-
նականութիւն մը արեան շարժումը պահպանէ :

Ջերմութիւնը ուրիշ մասամբ ալ , ամեն
արուեստներուն և մեր ամեն պիտոյից գործիքն
է , և որպէս զի մարդը կարողանայ այս տարրը
մշտնջենաւոր կերպիւ գործածել , բնութիւնը
տարածած է զայն ամեն տեղ ամենամեծ առա-

տութեամբ : Ի՞նչ անգին օդուտներ չընծայեր
 մեզ այս հեղուկը : Կրակն է որ մեզ կը լուսա-
 ւորէ , և առանց անոր մեր կենաց մեծ մասը
 պիտի անցնէր սարսափելի տիրութեան մէջ ,
 մեր զբաղմունքները պիտի գաղրէին արեգական
 մտնելուն հետ և պիտի պարտաւորէինք ան-
 շարժ կենալ , կամ թափառիլ մժութեան մէջ
 վախով և հազար վտանգներով շրջապատուած :
 Ո՞չ , որչափ մեր վիճակը ցաւալի պիտի ըլլար
 եթէ երկար գիշերները , չը կարենայինք վայե-
 լել ընկերականութեան քաղցրութեան մեծ
 մասը և ոչ ՚ի գործ դնել այն հնարքները զոր
 կընծայեն մեզ մեր բնակարաններուն մէջ աշ-
 խատութիւնն եւ ընթերցումը : Երկրին մեզ
 ընծայած կերակուրներուն մեծ մասը նուազ
 օդտակար պիտի ըլլային՝ առանց կրակի , որ
 զիրենք կը կակզացնէ կը լուծէ և կուտայ
 իրենց նպաստաւոր ըլլալու յատկութիւններ :
 Եւ ի՞նչպէս պիտի հայթայշխէինք ուրիշ այնչափ
 պիտայքներ եւ պիտի հոգայինք մեր կենաց
 հանգստութիւնները , եթէ արուեստները նա-
 խապէս չը հոգային զանոնք կրակին օգնու-
 թեամբ : Առանց այս տարրին , չը պիտի կըր-
 նայինք տալ մեր ճարտարութեան հազարաւոր
 առարկաներուն այնչափ զանազան և գեղեցիկ
 գոյները , չը պիտի կրնայինք յաջողիլ մետաղնե-
 րը հալեցնելու գտելու և իրենց տալու այնչափ
 տարբեր ձեւեր . չը պիտի կրնայինք փոխել
 աւազը ապակիի , կաւը՝ քարի , կաւիճը՝ կիրի .
 մէկ խօսքով առանց կրակի կամ չերմութեան

բնութիւնը և իւր գանձերը պիտի ըլլային մեզ
անօդուտ կամ պիտի կորսնցնէինք իրենց վայե-
լց մեծ մասը :

Զմբան այն գիշերներուն , որք կարծես ա-
րարածները վերստին ոչնչութեան կը մատնեն ,
և իրենց հետեւող խիստ ցրտութեանց ատեն ,
կրակը անգին բարիք մ' է որ կ'ազատէ զմեզ
տիրապի անգործութենէ , հազարաւոր անհա-
ճոյ զգացումներէ և կուտայ մեզ նոր գործու-
նէութիւն : Որչափ ծերեր եւ հիւանդատներ
պիտի նեղուէին կրկնակի՝ առանց այս քաղցր
ազգեցութեան : Ի՞նչ պիտի ըլլար անզօր կաթ-
ընկեր մանուկն եւս՝ եթէ իւր փափուկ ան-
գամները չը զօրանային մեղմ տաքութեամբ :
Որչափ շատ խոր փորուի երկրին մէջ , այնչափ
աւելի մեծ աստիճան ցրտութիւն կը գտնուի
քան մակերեւոյթին կողմերն , որք միշտ արե-
գակի ճառագայթներէն թափանցուելով կը
պահպանեն ներքին կողմէն աւելի քաղցր բա-
րեխառնութիւն մը : Ահա այս պատճառաւ է
որ տաք գաւառներու բնակիչները կրնան պահ-
պանել ամբողջ տարին սառոյցը՝ իրենց ըմպե-
լիքը զովացընելու համար : Սակայն եթէ փոր-
ուածքը յառաջ տարուի յիստուն կամ վաթ-
սուն ոտք եւս , այն ատեն տաքութիւնը զգալի
կերպով կը սկսի աւելնալ եւ որոշեալ խորու-
թեան մը մէջ , այնչափ սաստիկ կ'ըլլայ որ կ'ար-
գիլէ շնչառութիւնը և կը մարէ ճրագի լոյսը :
Ի՞նչ է այս տաքութեան ճշմարիտ պատճառը :
Աեր գունտին վրայ բազմաթիւ երեւոյթ-

ներ կը յայտնեն մեզ հաստատապէս ստորեր
 կը ըստ կի կը կակի գոյութիւնը : Յաճախ սարսա-
 փելի բոցավառեալ նիւթերու ժայթքումներ
 կը զարհուրեցնեն երկրի բնակիչները : Ետնան՝
 Սիկիեայի և Վէստաֆ՝ Խտալիոյ մէջ կ'երեւին
 իբրեւ բորբոքուած շարունակական հնոցներ:
 Երբեմն կը բարձրանայ անոնց վրայ սեւ շոգի
 մը , երբեմն կը լսուին խուլ մռնչիւններ , որոց
 կը հետեւին յանկարծական փայլակներ և որո-
 տումներ : Երկիրը կը շարժի , շոգին կը լուսա-
 ւորուի և կ'ըլսայ փայլուն , քարերը կը նետուին
 շառաչմամբ և կ'իջնեն վերստին այն անդունդը ,
 ուրիէ ելած էին : Տեսնուած են սաստիկ ժայթ-
 քումներուն մէջ ժայռերու ահագին կտորներ ,
 որք օդոյ մէջ նետուելով կը դառնան գնտակի
 մը արագութեամբ , և 150 քիլոկրամ ծանրու-
 թեամբ զանգուածներ , որք կ'իյնան իրենց ե-
 լած տեղէն մէկ մզոն հեռաւորութեամբ :
 Աւելի զարհուրելին այն է , որ երբեմն այրած
 նիւթերը եռալով կը բարձրանան եւ կը տա-
 րածուին դէպ ՚ի դուրս՝ հոսելով մօտակայ դաշ-
 տերուն վրայ քանի մը մզոն հեռաւորութեամբ
 և ծածկելով ինչ որ հանդիպի իրենց անցքին
 վրայ : Այս զարհուրելի հոսանքը կը տեւէ շատ
 օրեր , բորբոքուած ալիքները կը հոսին իրարու-
 վրայ՝ մինչեւ որ ծովին հասնին , և երբեմն ծո-
 վին մէջ ալ կը շարունակուին միջոց մը առանց
 մարելու : Ո՞վ կընայ առանց երկիւղի տեսնել
 այսպիսի երեւոյթներէ յառաջ եկած պատա-
 հարները , տապալուած շէնքերը , խորասուզ

ուած գիւղերը , փճացած հունձքերը , ամբողջապէս աւերուած դաշտերը , ձիթենիները և որթերը այս բոցերու եւ կրակի սարսափելի հեղեղին դոյզն հետեւանիքներն են : Ետնայի ժայթքումներէն միոյն մէջ տեսնուած է որ լաւայի կիզիչ հոսանքը տարածուած է տասն և չորս աւան կամ գաւառներու վրայ , և լեռնէն ելած սոսկալի մոնչիւնները լսուած են քսան մղոն հեռաւորւթեամբ :

Վերջապէս այս հրաբուխները որք զիրենք շրջապատող տեղերը կը տարածեն այնչափ սարսափի և աւերումն . միւս կողմանէ կը միանան մեր գունտի ընդհանուր օգտին համար : Արդարեւ երկրի ներքին կողմը կրակով լցուած ըլլալով պէտք էր որ հրաբուխներ ըլլային , որպէս զի անոնց միջոցաւ իրրեւ չնչահաններ՝ նոյն զարհուրելի տարրին ազգեցութիւնը տկարանալով նուազէր : Եւ թէ և այն երկիրները ուր ստորերկրեայ կրակ ժողովուած գտնուի մեծ քանակութեամբ՝ ենթակայ կ'ըլլան երկրաշարժներու , սակայն աւելի սաստիկ ցընցումներ պիտի կրէինք , եթէ այս հրաբուխները չըլլային : Խտալիան չը պիտի ըլլար Եւրոպայի ամենապողաբեր գաւառը , եթէ իւր մէջ ժողովուած կրակը չը գտնար տեղ տեղ անցքեր գուրս ելլալու : Ո՞վ գիտէ , դարձեալ , եթէ այս զարհուրելի երեւոյթներէն ուրիշ որչափի անհուն օգուտներ յառաջ կուգան , որք ծածկուած են մեր աչքերէն , և որոց աղդեցութիւնը կը տարածուի ամբողջ գունտին վրայ :

Յատ անգամ կը տեսնուին երկրէն քանի մի
ոտք բարձրութեամբ աստ անդ թափառող
թեթեւ բոցեր , որք Շըմովի կը կոչուին : Այս
երեւոյթներուն սպատճառ են այն բուրումնեւ
րը , որք բնութեան երեք վիճակի նիւթերէն
ելլալով մթնոլորտին մէջ կը ժողովուին , կը
բորբոքին եւ կը ցրուին : Շըմովիկները որք
տգէտ հասարակութեան սարսափ կ'առթեն՝
նուազ են ցուրտ գաւառներուն մէջ , և հաս
տատուած է որ ձմեռ ժամանակ կը տեսնուին
ասոնք գլխաւորաբար Ճախճախուտ տեղերը :
Սպանից Խտալիոյ և ուրիշ տաք գաւառներու
մէջ , հասարակ են ամեն եղանակին . ոչ անձ
րեւ և ոչ հով կրնան զիրենք մարել : Աւելի
յաճախ կը տեսնուին ասոնք այն տեղերը՝ ուր
փտած տունկեր եւ կենդանական նիւթեր
գտնուին , ինչպէս են գերեզմանատունները ,
ազքանոցները , Ճախճախուտ և պարարտ եր
կիրները :

Վախապաշարումը՝ որ չընդունիր թէ այս
երեւոյթները կրնան ունենալ բնական սպատ
ճառներ , կը տեսնէ զանոնք սարսափով , եւ
քիչ դիտողներ համարձակութիւն կ'ունենան
անսնց մօտենալու : Տգէտներու աչքին ասոնք
մեռելոց ուրուականներ կամ չար ոգիներ են ,
որք կը թափառին աստ և անդ , և իբր թէ գի
շեր ատեն հաճոյք կը զգան ճանապարհորդնե
րը մնարեցնելու : Այս ծիծաղելի գաղափարին
սպատճառն այն է որ , ինչպէս դիտուած է՝
շըմովիկները կը փախչին անսնցմէ , որք իրենց

Ետեւէն կը վազեն, և ընդհակառակն կը հետեւին անոնց՝ որք իրենց առջեւէն վազելով կը փախչին. նոյն իսկ կը միանան կառքերուն, որք կ'ընթանան արագութեամբ : Բայց շատ դիւրինէ այս երեսոյթին բացարութիւնը : Այն անձը, որ կը հետեւի այս կրակին՝ կը վանէ օդը, հետեւաբար նաեւ հուրը իւր առջեւ . իսկ նա որ կը փախչի, կը ձգէ իւր ետեւէն դատարկ միջոց մը, զոր համատարած օդը կը լեցնէ անմիջապէս, և որով յառաջ կուգայ օդոյ հոսանք մը կրակէն դէպ ՚ի անձն՝ իւր հետ ձգելով անշուշտ շրջմոլիկն ալ : Դարձեալ դիտուած է որ երբ մարդը կենայ ինքն ալ կը դադրի :

Վ երջապէս բնութեան մէջ կայ ուրիշ տեսակ կրակ մը եւս Նվագրականութեան անուամբ, որոյ եղական արգասիքն կը զբազեցնէ իմաստունները դարէ մը ՚ի վեր : Այս հեղուկը կը կարծուի որ բոլոր մարմնոց մէջ կայ, բայց օդոյ նման անտեսանելի բլալով կը հաղորդուի ըգդայարանիներուն՝ միայն երբ շարժի : Կան մարմիններ որ բնական յատկութիւն ունին ելեքտրական կրակը դոյացնելու և շփմամբ նոյն զօրութիւնը աւելցնելու . ինչպէս են ապակին, ձիւթը, ռետինը, կնքամսմը, կերպասը, մազը, օդը : Ուրիշ ամեն մարմիններ և մասնաւորապէս ջուրը և մետաղները՝ կ'ընդունին իրենց ելեքտրական զօրութիւնը ոչ թէ շփմամբ այլ առաջիններէն հաղորդուելով եւ կը կորսնցնեն զայն այնչափ շուտ որչափ արագ որ ընդունեցին :

Այսօր ընդունուած և հաստատուած է որ
որոպոռն եւ փայլակն օդոյ մէջ տարածուած է
լեքտրական բնական զօրութիւններ են, զորս
մթնոլորտին այլ և այլ փոփոխութիւնները կը
ժողովեն եւ կը բարեգրեն . Ելեքտրական գործ
ծեաց միջոցաւ մարմնոց մէջ խտացած ելեքտրա-
կանութիւնը յառաջ կը բերէ կայծակին և ու-
րուման ճշդիւ համանման արգասիքներ, որով
բնագէտները ցուցուցին իրենց մէջ եղած հա-
մանմանութիւնը եւ հաստատեցին թէ՛ ելեք-
տրականութիւնը այն է մեր ձեռաց մէջ, ինչ
որ է կայծակն բնութեան ձեռքը, միայն այն
տարբերութեամբ որ կայծակը կը ներգործէ-
մեծ քանակութեամբ՝ ինչ որ մենք կը նմանե-
ցընեմք փոքր չափով .

Ա. Ն Զ Ր Ե Ւ

ԱՄԵՆ մարդ գիտէ որ անձրեւը յառաջ
կուգայ շոգիներէն, որք արեգական ազդեցու-
թեամբ կը բարձրանան շարունակաբար մեր
գունոտի ամեն կողմերէն և գլխաւորաբար Ով-
կիանոսի ընդարձակ դաշտերէն, անոնցմով կը
կազմուին ամպերը, որք ուրիշ բան չեն եթէ
ոչ ջուր՝ շոգւոյ վիճակին մէջ, և որք կը փոխուին
անձրեւի : Անձրեւային ջուրերը երկրի արգա-
սաբերութեան գլխաւոր պատճառներն են :

Եթէ մեր մարդագետիններուն և դաշտերուն
ոռոգումը մարդիկներուն խնամոցը ձգուած ըլ-
լար , նոքա անբաւական պիտի ըլլային այս աշ-
խատութեան , եւ հակառակ իրենց յոգնու-
թեանց՝ չորութիւնը և սովոր շուտով անապատ
պիտի դարձնէին երկիրը : Ի զուր պիտի վատ-
նէին մարդիկ իրենց զօրութիւնը , ՚ի զուր պի-
տի յամքեցնէին հորերը և գետերը , զի երբեք
չըպիտի կրնային յագեցնել բոյսերու ծարաւը ,
որք հետզհետէ թոռմելով պիտի կորսուէին .
պէտք էր ուրեմն որ շոգինները ժողովուէին ամ-
պերուն մէջ եւ անոնք ալ հովերուն միջոցաւ
ամեն կողմ տարուելով իջնային մեր դաշտե-
րուն վրայ՝ ծառերը և առւնկերը կենդանացը-
նելու համար : Երկրի երեսէն մեր հաւաքած
դանձերը շատ աւելի գին ունին՝ քան մետաղ-
ներն և ամեն գոհարեղէնները , որք կը պարու-
նակուին հողագնտին մէջ : Մարդկային ընկե-
րութիւնը կրնար դիմանալ առանց ոսկեց եւ
աղամանդի , սակայն առանց յորենի առանց
կանանչեղէնի եւ առանց բոյսերու բոլորովին
պիտի ոչնչանար :

Ո՞ւ կրնայ քացատրել այն ամեն օգտակա-
րութիւնները՝ զոր ամսկերը կ'ընծայեն մեր գուն-
տին : Անձրեւը գալով յարմար ժամանակին կը
իենդանացնէ նոքա մակերեւոյթը շատ աւելի
արդիւնարար եղանակաւ քան ցողն , որ գիշեր
ժամանակ կը խոնաւցնէ խոտերը և տերեւները :
Ակօսները կը խմեն անյագութեամբ օգտակար
չուրերը , զորս կը թափեն իրենց վրայ ամպերն :

Արգասաւորութեան սկզբունքը կը ծաւալին
սերմերուն մէջ և կ'արդիւնաւորեն մշակողին
աշխատութիւնները : Նա կը մշակէ կը սերմա-
նէ կը տնկէ՝ և բնութիւնը կ'աճեցնէ :

Ինչպէս անձրեւները կ'արգասաւորեն բը-
լուրներն և ձորակները, նոյնպէս ալ անօգուտ
չեն տեղար լեռներուն վրայ, որք կը ծառայեն
երկրին համար իբրեւ անհուն ջրոյ ժողովարան
և յառաջ կը բերեն բազմատեսակ սննդարար
տունիեր՝ որք օգտակար են մարդիկներուն
առողջութեան և կենդաննեաց սննդեան :

Արեգական տաքութիւնը կը ներգործէ
առանց դադրելու երկրի զանազան մարմնոց
վրայ և կը բարձրացնէ անոնցմէ շարունակաբար
նուրբ մասնիկներ, որք արտաքուրումներու
կերպարանքով կը լեցնեն մթնոլորտը. պէտք էր
որ մենք չնչէինք այս վնասակար բուրումները՝
եթէ անձրեւները ժամանակ առ ժամանակ զա-
նոնք անյայտացնելով մթնոլորտը չը մաքրէին :
Դարձեալ ոչ նուազ օգտակարութիւն ունին
անձրեւք կիզիչ տաքութիւնը մեղմացնելով :
Որչափ օդը երկրին մօտ ըլլայ, այնչափ արեգա-
կան ճառագայթներէն տաքցած կ'ըլլայ, ընդ-
հակառակն որչափ որ հեռու լինի, այնչափ
աւելի ցուրտ կ'ըլլայ : Անձրեւը որ կ'իջնէ աւելի
բարձր գաւառներէն, կը բերէ իւր հետ ստորին
գաւառներուն այն կենդանարար զովութիւնը,
որոյ հաճոյական և քաղցր արգասկքը կը զգամք
արդէն անձրեւէն անմիջապէս յետոյ :

Դարձեալ մթնոլորտը լեցուած ըլլալով զա-

նազան նիւթերով և բաղմաթիւ օտար մարմիններով, կը պատահի որ անձրեւը կը մասնակցի այս խառնուրդին, որով իւր գոյնը և յատկութիւնները կ'այլափառուին . ահա ասկէ յառաջ կուգան այն տարօրինակ անձրեւները, որք պարզ երեւոյթներ ըլլալով հանդերձ, այնչափ սարսափ և երկիւղ կը պատճառեն տղէտ և նախանդաշարեալ անձանց, և այսպէս շատ անգամ տեսնուած է ամառ ատեն կարմրագոյն անձրեւի տեղան, և կամ գոնէ այնպէս կարծուած է՝ սովորական անձրեւէն յետոյ ջուրերուն մակերեւոյթը կարմիր երեւնալով կամ դաշտերուն վրայ նոյն գունով կաթիլներ աեսնուելով. այս է արեան անշրեւը, որ այնչափ սոսկումն կ'առթէ : Այսու ամենայնիւ այս երեւոյթը բնական օրէնքով մը յառաջ կուգայ, վասն զի կրնայ շատ գիւրաւ պատահիլ որ՝ անձրեւին հետ գունաւոր մասնիկներ ալ իջնան. հովը կրնայ բարձրացնել և ցրուել հեռուն ինչ ինչ տեսակ ծաղկանց փոշիները կամ այլ և այլ թիթեռնիկներու կարմրագոյն մնացորդները :

1734ին Վիլարէի կողմերը, որ ծածկուած էր այն ատեն ձիւնով, կենդանի կարմիր գունով շատ մը բիծեր տեսնուեցան, որք քանի մը գիծ թանձրութեամք ձեան վրայ նստած էին : Այս երեւոյթը յառաջ եկած էր քանի մը թռչնոց կղկղանքէն, որք գաշտին վրայ ուրիշուտեստ չը գանելով Ամերիկեան խաղողոյ հունտեր կերած էին, որոց հիւթը կարմիր է :

Արիւնահեղ պատերազմէ մը յետոյ՝ երբ
ընդարձակ դաշտ մը արիւնով սղողուած ըլլայ,
սաստիկ փոթորիկ մը կրնայ բարձրացնել օդոյ
մէջ նոյն տարածուած արիւնը, ինչպէս կը
բարձրացնէ լճակի մը ջուրը, և կը տանի զայն
շրջակաները՝ ուր իրական արեան անձրեւ տեղի
կ'ունենայ: Հռովմայեցւոց պատմութիւնը կը
յիշէ այսպիսի երեւոյթ մը կաննէի պատե-
րազմէն յետոյ:

Սոյն այս կերպով յառաջ կուգան ծծումբի
անձրեւներն ալ: Այս անձրեւները իրապէս
ծծմբային չեն, թէ և անկարելի ալ չէ որ մըժ-
նոլորտին մէջ տարածուած ծծմբային մասնիկ-
ները խառնուին երկնքէն իջած ջրոյն: Բայց
ստուգուած է բաղմաթիւ դիտողութիւններով
թէ ծծումբ կարծուածը՝ ծաղիկներ են միայն
կամ մի քանի տունկերու գունաւորուած սեր-
մեր, նոյն իսկ նուրբ աւագ կամ փոշիներ, զոր
հովը կը վերցնէ զանազան գաւառներէ և որը
կը խառնուին անձրեւին հետ: Հրաբուխի մը
ժայթքումը, քաղաքի մը կամ անտառի մը
վառուիլը՝ կը բարձրացնեն օդոյ մէջ բաւա-
կանաչափ մոխիր, զոր բուռն հովը կրնայ տա-
նիլ բաւական հեռու, և որմէ յառաջ կուգայ
տեսակ մը նոիրի անձրեւ:

Բայց ուրկէ կուգան այն թրթուրները,
որք երբեմն անձրեւէն յետոյ պարտէղներուն
մի քանի տեղերը տարածուած կ'ըլլան: Կ'ըսուի
թէ միջնոլորտը պարունակելով իւր մէջ բաղ-
մատեսակ մարմիններ, կը պատահի որ գանուին

անոնց մէջ միջատներ եւս իրենց հաւկիթներով, որոց ոչ այլ ինչ կը պակսի եթէ ոչ ծնանելու տեղ մը : Աւստի երբ կ'իյնան անձրեւին հետ՝ կը բակլին տերեւներուն վրայ և հօն կը մեծնան : Բայց աւելի հաւանական է որ խոնաւետաք օդ մը անոնց յանկարծ ծնունդ տուածը բրայ անձրեւէն առաջ իրենց գտնուած տեղերը :

Սաստիկ փոթորիկ մը կրնայ բարձրացնել մինչեւ ամպերը լճակի մը ջուրերն, և այս ջուրերուն հետ գորտերու հաւկիթներ փոքրիկ ձրկներ և զանազան միջատներ, որք կը գտնուին անոնց մէջ : Կայծակի հարուած մը կամ կատաղի հով մը կը ցրուէ կը տանի հեռուն՝ այս ջրերը կամ վերը կազմուած ամպը, որով և այն գաւառը, ուր կ'երթան բռնելու այսովիսի ամպերն, կը հոսեն գորտերու փոքրիկ ձկներու կամ միջատներու անձրեւ մը : Մթնոլորտէն իջնող անձրեւներու եւ ձիւնի ցողոյ ջրերն են՝ որք կը կազմեն ջրոյ այն մեծ զանգուածը, որ կը վազէ գունտին բոլոր մակերեւոյթին վրայ : Ասկէ յառաջ կուգայ որ աղբիւրները եւ գետերը սակաւ են Անապատ Արարից և Ափրիկէի մի մասին մէջ, ուր երբէք չ'անձրեւեր : Այս ջուրերը, զանազան բացուածքներէ մը դուելով լեռներուն եւ բլրակներուն ներքսակողմը, կը լեցուին այն խաւերուն մէջ, որք բարէ կամ կաւէ ըլլալով՝ նոցա ծծումը կ'արգիւլեն, և այն տեղ ժողովուելով կը կազմեն աղբիւրներ, կամ կը հաւաքուին խոռոչներու եւ

այրերու մէջ, որոց լեցուելէն յետոյ կը թափին,
իսամ հազարաւոր ձեղքերէ անցնելով կը վազեն
դէպ ՚ի վար հետեւելով ծանրութեան աղդե-
ցութեան :

Այսկայն անձրեւը, որ այնչափ կը նպաստէ
երկրի արգասաբերութեան և անբացատրելի
բարիք մ' է երկրին՝ երբ չափաւոր ըլլայ, ընդ-
հակառակն մեծամեծ վնասներ յառաջ կը բերէ՝
երբ իշնելու ըլլայ շատ առատութեամբ կամ
երկար տեւողութեամբ : Ամենուն յայտնի են
արդէն թէ ինչ աւերտմներ կը գործեն հե-
ղեղները մրրիկները և ձիւնահալները, և թէ՝
չափազանց խոնաւութիւն մը որչափ վնասա-
կար է տունկերուն :

Բայց երբ ականատես կամ ենթակայ կ'ը-
լանք այս աւերածներուն, պէտք է զգուշանանք
տրանչալէ, վասն զի շատ անգամ ինչ որ մենք
վնասակար կողմէն մտածելով կը նկատենք իր-
բեւ չարիք կամ անկարգութիւն, ընդհակա-
ռակն հիմնապէս իրական բարիք մ' է այն :
Այսպէս՝ ով չը դժգոհար և չը տրտնչար երկար
և ցուրտ ձմրան անձրեւներէն, որք կ'ողողեն
երկիրը, կը լեցնեն իւր մարդագետիններն ու
դաշտերը : Այսու ամենայնիւ անոնք մեծամեծ
բարիքներ են : Երկիրը յոդնած ըլլալով պտղա-
բերութեամբ՝ պէտք ունի նոր զօրութեան, և
այս վախճանին հասնելու համար, պէտք է ոչ
թէ միայն հանգստանալ՝ այլ նաեւ ունենալ
կարեւոր զովութիւնն ու խոնաւութիւնը : Անձ-
րեւը կը թրչէ և կը կենդանացնէ այս այլափո-

խուած և ցամքած երկիրը : Խոնաւութիւնը կը
թափանցէ և կը հասնի մինչեւ տունկերուն ա-
մենախոր արմատները : Երկիրը ծածկող չոր
տերեւները կը փոխին եւ կը փոխուին կենդա-
նարար պարարտութեան :

Առատ անձրեւները կը լեցնեն վերստին
գետերը և կը պահպանեն ակերն ու աղբիւր-
ները : Երբէք բնութիւնը չը դատարկանար ,
կ'աշխատի շարունակաբար , թէև իւր գործու-
նէութիւնը ծածկուած ըլլայ երբեմն : Ամպերը
տարածելով անդադար անձրեւը կամ ձիւնը՝
կը պատրաստեն յաջորդ տարուան համար նոր
գործունէութիւն , կ'ապահովցնեն ամրան հա-
րըստութիւնները , և երբ արեգական տաքու-
թեամբ կը վերադառնայ չորութիւնը , այն ա-
տեն ձմրան անձրեւներէն կազմուած առատ
աղբիւրները կը տարածուին դաշտերուն մէջ ,
կ'ոռոգանեն մարգագետիններն ու ձորերը ,
և կը զարդարեն զանոնք նորանոր կանանչու-
թեամբ :



ՀԵՐԻՆՔ

ԱՄԵՆ կողմէն մեր գունաը շրջապատռած
է առաւել կամ նուազ բարձր լեռներով, որոց
գագաթները՝ երբեմն չոր եւ ամեն զարդերէ
զուրկ, երբեմն անտառներով եւ մարգերով
ծածկուած՝ գոգցես օդային գաւառներու իշ-
խելու և զիրենք շրջապատող ձորերուն հրա-
մացելու դիրք ունին: Այս լեռներէն ոմանք
մեր գունտին չափ հին են, իսկ ոմանք նոր:

Ամեն լեռները կազմուած են ջրհեղեղին
յեղաշրջումներէն, երկրաշարժներէն, հրա-
բուխներու ժայթքումէն, գետերու և ծովերու
յորդելէն և փոթորիկներու սաստկութենէն:
Այս լեռները կը պարունակեն իրենց խաւե-
րուն մէջ կենդանեաց և երկրային տնկոց քա-
րացած մնացորդներ, աւազներու, խճաքարե-
րու, կոպիճներու և այլ իրաց կցտեր, որք
կը յայտնեն անոնց ծագման գաղտնիքը:

Երկրի ամենաբարձր լեռներն են Հիմա-
լայեանք Ասիոյ մէջ, որք մինչեւ ութը հազար
մէթր բարձրութիւն ունին, Գորտիկեանները՝
Ամերիկայի մէջ, որ վեց հազար մեթրէն աւելի
են: Սպիտակ լեռը՝ Սավօայի մէջ, որ գրեթէ
հինգ հազար մէթր բարձր է Միջերկրականէն,
թէնէրիֆի սրածայրն՝ որ այնչափ հոչակուած
է իւր բարձրութեամբ՝ միայն երկու հազար
մէթր է: Այս ահագին զանգուածներուն գա-
դաթմը, որոց քով մեր լեռները հողակոյտեր կամ

բըսակներ են, կը բարձրանան ամպերու դաւառէն շատ աւելի վեր, եւ ճանապարհորդը անոնց գագաթը ելելէն յետոյ, որ գոգցես երկնից և երկրի մէջ դրուած է, զուտ և առողջարար կայանէն՝ կը տեսնէ իւր սոքերուն տակ սոսկալի ամպերն, որք փոփոխակի հրաշեկ և մթագնած գոյներով ՚ի հեռուստ կ'արձակեն կարկուտ և փայլակ ստորին դաշտերուն վրայ:

Լեռներուն ջերմաստիճանը այնչափ կը նուազի որչափ աւելնայ իրենց բարձրութիւնը: Իրենց գագաթին վրայ՝ նոյն իսկ այրեցեալ գօտւոյն մէջ՝ հասարակածի գծին տակ և ամարուան ամենասաստիկ ջերմութեան ատեն, կը տիրէ հաստատապէս աւելի խիստ ցրտութիւն մը քան մեր ամենացուրտ ձմեռները: Բերուի բարձր լեռներուն վրայ, որք Քորտիւեանց մէկ մասն են, ՚ի սկզբաննեւ անտի կը գտնուի ձիւնի և սառոցյի մշտատեւ գոտի մը՝ որ կը տարածուի շատ անգամ երկու մինչեւ երեք հազար մէթր լսյնութեամբ, որոյ ստորին եզրը քիչ փոփոխական կլիմայով մը կը հասնի մինչեւ այն տեղ, ուր կը սկսի տնկական և կենդանական բնութիւնը, իսկ վերին եզրը հաստատուն և անփոփոխ եղանակաւ՝ լեռներուն գագաթն է:

Բայց ի՞նչ պիտի լինի այս ահագին կազմածոյն նապատակը: Աւելի օգտակար չէ՞ր ըլլար արդեօք՝ եթէ գունտին ամբողջ մակերեւոյթը հարթ հաւասար լինէր, եւ այնչափ ահագին զանգուածները չ'այլափփոխէին նորա տեսքը:

Երկիրը պիտի ըլլար աւելի կանոնաւոր , մեր տեսութիւնը պիտի տարածուէր աւելի հեռու և մենք պիտի կարողանայինք ճանապարհորդել աւելի հանգստութեամբ . վերջապէս պիտի վայելէինք ուրիշ հազարաւոր առաւելութիւններ : Սակայն երբ մտաբերենք լերանց բարձրութեան անթիւ օգուտները , այն ատեն փոխանակ արհամարհելու՝ պիտի օրհնեմք բնութիւնը՝ մեր գունտը այս կերպ ձեւակերպելուն համար :

Նախ յայտնի է որ լեռները և բլրակները գլխաւորաբար յատկացուած են հոգալու եւ մշանջենաւորելու զանազան աղբիւրներն , որոցմէ կը կազմուին առուակներն և գետերը : Այն ցրտութիւնը որ մշանջենաւորապէս կը տիրէ բարձր լերանց վերի մասին վրայ , կը նպաստէ շոգիները խտացնելու , զանոնք ձիւնի փոխելու եւ խնայողութեամբ պահպանելու , որպէս զի զովացնեն երկիրը և բարեխառնեն օդը՝ ամարուան կիզիչ ջերմութեան ժամանակ : Իրենց մակերեւոյթները կը բռնեն կ'արգիլեն և կը ծծեն ամպերը , որք զանազան ուղղութեամբ քշուած կ'ըլլան հովերէն մեր մթնոլորտին մէջ : Իսկ այն անջրապեանները , որք կը բաժնեն իրենց կատարները , պատրաստուած են իրեւ աւազաններ՝ խտացած մշուշները և անձրեւի կամ ձիւնի ձեւով տեղացող ամպերը ընդունելու համար : Իրենց ներքին կողմերը ամբարներ են , որոցմէ ջուրերը կը բվանին սակաւ առ սակաւ անթիւ փոքրիկ ծակերէ , մեր գաշտերը առա-

տացնելու , մարդիկներն և կենդանիները ար-
բուցանելու , շոգիներէն նորանոր ամսկեր կաղ-
մելու և անոնցմով ծովու կորուստները գար-
մանելու , որք ամեն կողմէն լերանց ծոցէն
բղխելով՝ մերթ փոքր առուակներով և մերթ
մեծամեծ գետերով կը թափին անոնց մէջ :

Լեռները կը պահպանեն այլ և այլ գաւառ-
ները ցուրտ և սաստիկ հովերէ : Իրենց կը պար-
տիմք ամենահամեղ այգիները , իրենց ծոցին
մէջ կը պարունակուին ամենաթանկագին քա-
րերը , սեւ քարի և ածուխի կոյտերը , ոսկւոյ
արծաթի և կապարի հանքերն . վերջապէս կըր-
նանք ըսել թէ՝ լեռները բնութեան պատուար-
ներն են՝ գաւառները՝ ծովերու փոթորիկներէն
և կատաղութենէն աղատելու համար , անոնք
բնական պատնէշներ եւ բերդեր են , որք զա-
նազան տէրութեանց սահմանները որոշելով՝
կը պաշտպանեն զանոնք թշնամեաց արշաւանք-
ներէն և աշխարհականերու փառասիրութե-
նէն : Դարձեալ լեռները կը պահպանեն գոգ-
ցես մեր գունտի հաւասարակշռութիւնը , եւ
նկատելով զիրենք իբրեւ զուարձութեան ա-
ռարկաներ՝ անոնք սքանչելի տեսարաններ են ,
որք մեզ ամենադեղեցիկ հեռատեսիլներ կը
ներկայեն , և որք տուներուն եւ մինչեւ իսկ
ամբողջ քաղաքներուն կուտան գրաւիչ դիրք
և կերպարանք :

Լեռներու ծոցին մէջ կը գտնուին այն խոր
այրերը , որք իբրեւ ընդունարան հաւաքելով
իրենց մէջ ջուրերը՝ կը բաժնեն յետոյ զանոնք

Երկրի վրայ , զայն խոնաւցներու համար՝ երբ
անձրեւները պակսելու ըլլան : Այս խոռոշները
թոյլ կուտան օդոյն թափանցել լեռներու
ներքսակողմը և ասոնք են գարձեալ որք անցք
կուտան հրաբուխներուն : Որչափ կենդանիներ
պիտի կորսուէին՝ եթէ ձմեռ ժամանակ լեռներ
րուն այրերը չը ծառայէին իրենց իբր պատրա-
պարան և բնակարան : Գարձեալ առանց նոյն
խոռոշներու մենք պիտի զրկուէինք շատ մը
արդիւնքներէ , որք չեն կրնար կաղմուիլ կամ
կատարելագործուիլ՝ եթէ ոչ միայն նոյն այ-
րերուն մէջ :

Վերջապէս լեռներուն վրայ անկուած են
եւ կը գարմանուին բնութեան ձեռքով՝ այն
անհուն և սքանչելի անտառները , որք կը հայ-
թայթեն մեղ ամեն տեսակ փայտեր մեր ա-
տաղճագործութեան նաւերուն , մեր կարա-
սիներուն , կրակին և անթիւ գործածութեանց
համար : Այս անտառները , որք մեր գունափ
մեծամեծ գեղեցկութիւնքն են , կը մաքրեն օ-
դը , մեղ կուտան հաճոյական հովանի , կը զար-
դարեն բնութիւնը և կը տարածեն զուարճալի
տեսարան մը , կը պատսպարեն և կը գարմանեն
մեր կենաց օդտակար անթիւ կենդանիները :

Լեռներուն մեղ ընծայած ամենանշանաւոր
եւ օդտակար սքանչելիքներէն կը համարուին
այն մշտնջենական սառուցները , որք կը ծածկեն
անոնց կատարները զառիթափները եւ վեր-
ջապէս անոնց բարձր հովիտները : Այս ոա-
ռոյցի կոյտերուն հաստութիւնը կամ խորո-

թիւնը քասնեհինդ մինչեւ երեսուն մէթր է ,
երբեմն ալ երկու հարիւր մէթրէն տւելի :
Կը մտածուի որ այս բարձր լեռներուն վրայ
կը ժողովի ձիւնի անհուն քանակութիւն , որով
հետեւ տարուան ինն ամսուան միջոցին ամեն
ջուրերը , որք ստորին գաւառուաց մէջ կ'իջնեն
անձրեւի կերպարանքով , այս բարձր կատար-
ներուն վրայ կը տեղան ձեւան նման : Այս ձիւնի
ահագին կոյտերը կը մնան նոյն բարձանց վրայ
առանց փոփոխութեան՝ մինչեւ որ երեւի ջեր-
մութիւնը և ամարուան տաք հովերը մեղմա-
ցընեն նոյն բարձր գաւառներուն բնական
ցուրտը , որով և լուծեն ձիւներուն մէկ մա-
սր , թէ եւ երբէք չեն կարող ամբողջապէս
հալեցնել . ահա ասոնց մնացորդներն են , որք
անձրեւները եւ հալած ձիւնի ջրերը ծծելով
կը սառին ձմեռ ժամանակ եւ կը կազմեն ծա-
կոտ սառոցներն , որովք լի են մեր սառնա-
տունները :

Բայց եթէ ամեն տարի նոր ձիւնի և սա-
ռոցի կարգեր կ'աւելնան առաջիններուն , այս
կատարներու սառոցներն պէտք էր արդեօք
որ ունենային չափազանց հաստութիւն և տա-
րածութիւն մը : Ամառ ժամանակ արեգակն ,
անձրեւները և տաք հովերը կ'աշխատին զանոնիք
նուազեցնել եւ շոգիացումը որ սառոցի եւ
մանաւանդ ձիւնի վրայ ազդեցութիւն ունի
գլխաւորաբար անգայտացած օդի մէջ , կը վեր-
ցընէ ամեն ժամանակ այս հեղուկներէն մեծ
քանակութիւն մը : Դարձեալ երկու ուրիշ

պատճառներ կը հակառակին ձիւներու և սա-
ռոյցներու տարեկան աճմանը : Նախ՝ երկրի
ներքին ջերմութիւնը որ զիրենք կը հալեցնէ,
մինչեւ անգամ սաստիկ ցուրտի ժամանակ . և
երկրորդ իրենց ծանրութիւնը՝ որ զիրենք կը
քաշէ ստորին հովհաններուն մէջ, ուր ամա-
րուան տաքութիւնը բաւական զօրաւոր է
զիրենք հալեցնելու համար : Ահա այս կերպով
սառոյցները լերանց վրայ որոշ քանակութեան
սահմաններ ունին :

Գ Ի Շ Ե Բ

Գրիշերը՝ լուսոյ մեր աչաց ներկայացուցած
շարժմանց ընդհատումն է :

Սա կ'ընծայէ բոլոր կենդանի էակաց քաղցր
և անհրաժեշտ հանգիստ մը : Մարդը ծնած է
աշխատելու համար . այս է իւր կոչումն և իւր
վիճակը : Այս աշխատութեան բաւականանա-
լու համար պէտք է որ իւր արիւնը անընդհատ
մատակարարէ անհունս նուրբ և թեթեւ նիւթ
մը, որպէս զի նա գրգռէ ըղեղի շարժումներն
եւ մարմնոյն ջղերը : Բայց այս նիւթոյ անջա-
տումն որ մշտնշենապէս կը կատարուի՝ պատ-
րաստ ըլլալով մարդոյ ամեն կամքը գործադրե-
լու, պիտի ձգէր զայն վերջապէս թուլութեան

և սպառման մէջ, եթէ չը նորոգէք նա իւր զօրութիւնները նոր անունդներով։ Արդ այս մնունդները չը պիտի կրնային մարսուիլ և կանոնաւորապէս տարածութիլ բոլոր մարմնոյն մէջ, եթէ միշտ գործունէութեան մէջ ըլլային։ Պէտք է որ մարդը ընդմիջէր գլխոյն բազկաց եւ ոտից աշխատութիւնները, որպէս զի այն ջերմութիւնը և զօրութիւնը՝ որ կը տարածուէր գէպ ՚ի դուրս, գործածուի միայն ստամիքոի պաշտօններուն օգնելու՝ մարմնոյն միւս մասանց անդործութեան միջոցին։ Առանց հանգստեան, շատ շուտ պիտի կորսուէինք, և գիշերն է որ մեզ հանգիստ կը հայթայթէ։ Որչափ գործաւորներ, ցորեկուան ատեն իրենց զօրութիւնները մաշեցնելով տաժանելի այլ կարեւոր աշխատութեամբ՝ կ'օրհնեն գիշերը որ կուգայ ընդհատել իրենց աշխատութիւնները՝ բերելով իրենց հանգիստ և թեթեւութիւն։

ԱՅԼ տեսէք ինչ զգուշութեամբ եւ ինչ յարգանքը կը կատարէ գիշերն իւր կարեւոր պաշտօնը։ Նա յանկարծակի չը մարեր ցորեկուան լավտերը, որպէս զի չը զրկէ զմեզ մեկն ՚ի մէկ առարկաներէն, որովք զբաղած եմք։ Ո՛չ թէ անակնիալ կերպով կը հասնի մեր աշխատութեանց եւ ճամբօրդութեան միջոցին, այլ կը յառաջանայ դանդաղաբար։ Նախապէս մեզ կը զգացնէ մեր հանգստեան պէտքը և ապա կը մթացնէ բնութիւնը։ Նա կը սքօզէ տիեզերաց տեսարանը, որպէս զի ընդնմին դադրեցնէ զգայարանաց գործողութիւնը, և յետոյ

կ'իջեցնէ մեր աշաց վրայ առագաստ մի՝ փակելով մեր արտեւանունքը : Մարդոյ հանգըստեան ամբողջ միջոցին նա կը հսկէ համակրութեամբ իւր հանգիստը ապահովելու համար : Ոչ միայն կը շիջուցանէ ամեն փայլուն լոյսերը, այլ նաև կը դադրեցնէ աղմուկն և ամեն սաստիկ աղղեցութիւնները . լուութիւն կը տարածէ իւր շուրջը եղողներուն վրայ, կը կեցընէ ձին, եղը և իւր ուրիշ բոլոր սպասարկուները՝ նիրհեցնելով ամենքն իւր բոլորտիքը :

Առանց գիշերի, ոչ թէ միայն անդադար յոգնութիւնը, այլ և անօժութիւնը՝ մեզ մահ պիտի պատճառէին : Եթէ արեգակը մնար միշտ մեր հորիզոնին վրայ, պիտի այրէր երկրի վրայի ամեն ինչ որ սնունդ կուտայ մեզ : Բայց գիշերը կը յաջորդէ ցորեկուան, կը բերէ իւր հետ զովութիւն մը, կը սեղմէ ամեն տեղ օդոյ առաձգութիւնը, կուտայ իրեն զօրութիւնը՝ աւելի ուժգնութեամբ ներգործելու ամեն մարմնոց մէջ և տալու նոր կենդանութիւն մը թէ չորացած երկրին, թէ ծարաւի կանանչներուն և թէ տկարացած կենդանիներուն : Գիշերը իւր բարերար ձեռքերով կը բերէ մեզ դարձեալ ցողը՝ որ ոչ միայն կ'ուրախացնէ մեր տեսութիւնը՝ երբ առաւօտուն իւր գեղեցիկ և նուրբ կաթիլները կը փայլին կարկեհաններու պէս արեգական առաջին ճառագայթներուն տակ, այլ և կը բռնէ անձրեւի տեղ երկար ժամանակ և այսպէս կը պահպանէ ծաղիկները ցորենները և տունկերը : **Առանց գիշերի** սկս

տի զրկուելինք այնչափ օգտակար հարստութիւններէն, որը կուգան մեղ ընդարձակ ծովերով մեղմէ բաժնուած ազգերէն. որովհետև աստղաբաշխութիւնը չը պիտի կրնար երբէք գտնել այն իմաստուն հաշխւները, որոցմէ կախումն ունի նաւարկութիւնը :

Ընդհանրապէս գիշերը յարմարագոյն ժամանակ է այն մարդոց համար, որ կը սիրէ խորհիլ և մտածել իւր վրայօք : Աղմուկը և զբաղմունքը, որովք հասարակօրէն զբաղած եմք ցորեկին, շատ քիչ կը ներեն մեղ պարապ միջոց առանձինն խորհելու :



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅՑ

	ԵՐԵՄ
ՑԱՆԿԱԶԱԲԱՆ	5
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ	7
Լոյս	9
Ա.Ա.Ա.Ղ.Ք	16
Ա.Ր.Ե.Գ.Ա.Ղ.Ն	21
Լուսին	28
Օդ	33
Լուսաւորութիւն կազի	40
Շոգի	44
Ծով	49
Զկներ	53
Տունկեր	59
Ծառեր	66
Տարաշխարհիկ բայսեր	71
Մետաղներ	78
Թռչուններ	83
Ընտանի կենդանիներ	96
Միջատներ	102
Մրջիւն, Մեղու, կերպասաքեր	108
Տարաշխարհիկ կենդանիներ	115
Վնասակար և վտանգաւոր կենդանիներ	119
Գարուն	124

ԵՐԵՍ

Ամառն	128
Աշուն	134
Զմեռն	142
Զերմութիւն	147
Անձրեւ	156
Լերինք	164
Գիշեր	170



137

